



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

1092
1093

511
2-17


2010

8,002

Ch. \$?

Ե Ր Ր

ԹԱԴԱԳԻՏՈՒԹԻՒՆ



511
Հ-17

Ե Թ Ր

ՔՈՒԱԳԻՏՈՒԹԻՒՆ

ԱՇԽԱՏԱՍԻՐԵԱՅ

ՎԱՀԱՆ ՎԱՐԴԱՊԵՏ ՅԱԿՈՎԼԵԱՆ
ՑՈՒԽՏԵՆ Ս. ՅԱԿՈՎԼԵԱՆՅ

ՀԱՏՈՐ Բ.



ՅԵՐՈՒՍԱՂԵՄ

Ի ՏՊԱՐԱՆԻ ՍՐԲՈՅ ՅԱԿՈՎԼԵԱՆՅ

1881

Ի ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՍՐԲՈՅ ԼՀՄՒՄԾՆԻ

Տ. Տ. ԳԵՂՈՐԳԱՅ Դ.

ՎԵՀԱՓԱՌԻ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ

ՀՐԱՄԱՆԱՀ

ՊԱՏՐԻԱՐքԻ ՍՐԲՈՅ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ

Տ. ԵՍԱՅԵԱՅ

ՍՐԲԱՋԱՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԻ

ԵԽ Ի ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍՈՅ

Տ. ՆԵՐԱԻԱՀ

ՍՐԲԱՋԱՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԻ



38100-67

Ի ՑԻՇ ԱՏԱԿ

ԱԶԳԱՆԿՐ ՅԱԿՈՎԻ ԷՅ. Ի ԱՇՏՎԵԱՆ

ԵՒ

ԲԱՐԵՀԱՄԲԱԻ ԱԶԳԱՏՈՀՄԻՆ

Ի ԲՈՅՑ

57631-4-L.

10.10.

Շ Շ Շ

ԹՈՒԱԳԻՏՈՒԹԻՒՆ

ԳԻՐՔ Գ.

ԿՈՏՈՐԱԿ

ՍՈՎՈՐԱԿԱՆ ԿՈՏՈՐԱԿ

Ն Ա Խ Ա Գ Ի Տ Ե Լ Ի Ք

195. Առաջնական Կոտորակ կամ՝ պարզապես կոչուի կը կոչուին միութեան մը այսափ հաւասար մասանց մէկը կամ՝ շատը։

Ինչպէս եթէ խնձոր մը 8 հաւասար մասերու բաժնուած ըլլայ, ամէն մէկը խնձորին կոտորակը կ'ըլլայ և կը կոչուի ութիւն ինչո՞ր կամ 1 ութիւն ինչո՞ր։ Եթէ այս կոտորակներէն 5 հատ առնենք, այն առնեն կը կոչուին 5 ութիւն ինչո՞ր։

196. Առաջնական կոտորակներն երկու թուով կը ներկայացնեն մէկը միւսին տակը գրուած և մէջ

տեղէն հորիզոնական կամ խոսոր գծով մը դա-
տուած :

Ինչպէս $\frac{1}{4}$, $\frac{5}{3}$, $\frac{7}{8}$, $\frac{4}{7}$:

197. Առ երի թիւը համարիլ կը կոչուի և վարի թիւ-
ը՝ յայտարար, և երկուքը մէկէն՝ կոփորակի Եղբար. ուստի
սովորական կոտորակ մը Երիշը կոփորակ ալ կը կոչուի :

Յայտարարը կը ցուցնէ թէ իւր (մէջը պարունա-
կուած) միտոթեանց որբանութեանը չափ հաւա-
սար մասանց բաժնուած է ամբողջը :

Իսկ համարիչը կը ցուցնէ թէ իւր (մէջը պա-
րունակուած) միտոթեանց որբանութեանը չափ
առնուած է այն հաւասար մասերէն :

Ինչպէս $\frac{5}{8}$ խնձորը կը ցուցնէ թէ մէկ խնձորը
8 հաւասար մասանց բաժնուած է և այս հաւասար
մասերէն 5 հատն առնուած :

Այսպէս ալ եթէ ուղենիք ցուցնել, որ միտոթիւն
մը 15 հաւասար մասանց բաժնուած է և այն հա-
ւասար մասանց 7 հատն առնուած, պէտք է գր-
ել $\frac{7}{15}$:

198. Սովորական կոտորակ մը կարգալու համար
պէտք է.

Նախ համարիչը կարգալ և յետոյ յայտարարը,
որց Տայրը յարել որը մասնիկը :

Ինչպէս $\frac{1}{5}$ ը կը կարգացուի մէկ հինգորդ :

$\frac{1}{6}$ " " մէկ հինգորդ :

$\frac{2}{7}$ " " Երինո՞ւ Եօնո՞րդ :

$\frac{8}{9}$ " " ութի իննո՞րդ :

$\frac{7}{12}$ ը կը կարգացուի Եօնը՝ պասներիուսորդ :

$\frac{16}{25}$ " " պասնելլէց՝ քանիներեսորդ :

$\frac{307}{464}$ " " Երես Կարիւր Եօնը՝ չըր հա-

րեր վախոնելլուսորդ :

Իսկ $\frac{1}{2}$, $\frac{1}{3}$ և $\frac{5}{4}$ կոտորակները կը կարգացուին
իւս կամ մէկ Երիորդ, մէկ Երորդ, Երես՝ չըրորդ կամ
Երես՝ չառորդ :

199. Պօսըով կամ գրով առաջարկեալ կոտորակ
մը գրելու համար պէտք է.

Համարիչը գրել և տակը յայտարարը, երկուքն
մէջ տեղէն հորիզոնական կամ խոսոր գիծ մը քա-
շելով:

Ինչպէս երեք՝ հինգորդը կը գրուի $\frac{5}{3}$.

Ինը՝ տասներութիվորդը կը գրուի $\frac{9}{11}$.

Քասներեք՝ յիսուներկուքորդը կը գրուի $\frac{23}{52}$:

200. Կոտորակաց սահմանէն կը հետեւի որ՝
1° հաւասար յայտարար ունեցող երկու կամ
երկուքն աւելի կոտորակներէն մեծն այն է, որց
համարիչը մեծ է:

Զորօրինակ $\frac{5}{8}$ կոտորակը $\frac{5}{8}$ կոտորակէն մեծ է.
Վասնի այս երկու կոտորակաց մասերուն մեծու-
թիւնը միևնույն ըլլալով՝ հարկաւ այն կոտորակը
մեծ է, որ աւելի մաս կը պարունակէ:

Միևնույն պատճառաւ $\frac{4}{9} > \frac{5}{9}$ և $\frac{5}{11} < \frac{8}{11}$:

2° Հաւասար համարիչ ունեցող երկու կամ եր-
կուքն աւելի կոտորակներէն մեծն այն է, որց

յայտարարը փոքր է :

Զորօրինակ $\frac{5}{7}$ ը մեծ է $\frac{5}{9}$ էն, վասնզի եթէ միւ ութիւն մը Եթի հաւասար մասանց բաժնենք, առ մէն մէկ կտորն աւելի մեծ կ'ըլլայ նոյն միութեան ինը հաւասար մասանց ամեն մէկէն, այսինքն $\frac{1}{7} > \frac{1}{9}$. և հետեւաբար միութեան մը $\frac{5}{7}$ ը մեծ է միւնցն միութեան $\frac{5}{9}$ էն :

Միւնցն պատճառաւ $\frac{7}{12} > \frac{7}{15}$ և $\frac{5}{15} < \frac{5}{11}$:

201. ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆ. Կոսորակ մը կը ցուցնէ նաեւ իւր համարիչն՝ յայտարարով բաժանման բանորդը :

Ինչպէս $\frac{5}{8}$ զուրուշը կը ցուցնէ նաեւ թէ 5 զուրուշը 8 հաւասար մասանց բաժնուած է և անոնց մէկ հատն առնուած :

Վասնզի 5 զուրուշը 8 հաւասար մասանց կամ 8 մարդոց հաւասարակէս բաժնելու համար, կ'ըսեմ որ եթէ 5 զուրուշն տեղ 1 զուրուշ ըլլար, այն ատեն իւրաքանչիւր մարդ 1 զուրուշն 8 հաւասար մասանց մէկը պիտի առնէր, այսինքն $\frac{1}{8}$ զուրուշը որովհետեւ 5 զուրուշէ բաժնուածը, ուստի իւրաքանչիւր մարդ $\frac{1}{8}$ զուրուշն 5 անգամը պիտի առնէ, այսինքն $\frac{5}{8}$ զուրուշ. հետեւաբար 1 զուրուշն $\frac{5}{8}$ ը և 5 զուրուշն $\frac{1}{8}$ ը միւնցնն է :

202. Վերոգրեալէն հետեւեալ կանոնն առաջ կուգայ :

ԿԱՆՈՆ. Երբ բաժանում մը մնացորդ տայ, բովանդակ քանորդը ներկայացնելու համար պէտք է, Քանորդին ամբողջ մասին աջ կազմը սովորական կոտրակ մը գրել, որպէս համարիչն ըլլայ մնացորդը և յայտարարն ալ բաժանաբարը :

Օրինակ. Բաժնել 427 ը 15 ովկ:

Լուծումն

427 | 15

127 | 28 7
7 | 15

Գործողութիւնը կատարելով՝ կը տեսնենք որ իւրաքանչիւր մաս 28 միութիւն կը պարունակէ և տակաւին 7 միութիւն կը մնայ բաժնուելը. արդ՝ սյա 7 մնացորդն ալ 15 հաւասար մասանց բաժնելով՝ կունենամք $\frac{7}{15}$, որով բովանդակ քանորդը կ'ըլլայ $\frac{7}{15}$:

Հետեւաբար 109, 111, 114, 115 և 121 թուա համարներուն մէջ զուրուած օրինակաց բովանդակ քանորդները կ'ըլլան $7\frac{6}{8}$, $71\frac{2}{7}$, $48\frac{6}{10}$, $78\frac{40}{100}$, $38\frac{200}{204}$, $204\frac{5}{60}$, $50\frac{610}{900}$ կոտորակաւոր թիւերը:

203. Կոտորակաւոր թիւ կը կոչուի այն, որ մէկ կամ շատ ամբողջ միութիւններէ զատ, նոյն միութեան այսափ հաւասար մասերէն մէկը կամ շատը կը պարունակէ : Ինչպէս են վերոգրեալ թիւերը:

204. Առաջարական կոտորակներն երեք առաջ կ'ըլլան. Բուռն, առերեսոյի և խառն :

205. Բուռն կոտորակ կը կոչուի այն, որպէս համարիչը յայտարարէն փոքր է :

Ինչպէս $\frac{1}{2}$, $\frac{7}{8}$, և այլն :

206. Առերեսոյի կոպորակի կը կոչուի այն, որոյ համարիքը յայտարարին հաւասար, կամ անոր այսինչ բաղմապատիկն է :

Ինչպէս $\frac{4}{4}$, $\frac{8}{4}$, $\frac{20}{5}$, և այն :

207. Առաջն կոպորակի կը կոչուի այն, որոյ համարիքը յայտարարէն մէծ է, բայց ոչ անոր այսինչ բաղմապատիկը :

Ինչպէս $\frac{7}{5}$, $\frac{10}{4}$, և այն :

208. ԿԱՆՈՆ. Առերեւոյթ և խառն կոտորակաց մէջ ստարունակուած ամբողջները դանելու համար պէտք է .

Համարիքը յայտարարով բաժնել, քանորդին ամբողջ մասը պահանջեալ պատասխանը կ'ըլլայ . իսկ մայորդը (եթէ կայ) միևնուն յայտարարին համարիք լնել :

Ինչպէս $\frac{36}{4}=9$, $\frac{27}{6}=4\frac{5}{6}$, $\frac{48}{20}=15\frac{15}{20}$:

Վասնդի $\frac{36}{4}$ առերեւոյթ կոտորակի կը ցուցնէ որ միութիւնը 4 հաւասար մասանց բաժնուած է և նոյն մասանց հաւասար 36 մաս առնուած . արդ կ'ըրորդը 1 ամբողջ ըլլալով՝ 36 ըրորդն ալ այնչափ ամբողջ պիսիք ընէ, որչափ որ 4ը 36ին մէջ կը պարունակի : Պէտք է ուրեմն 36ը 4ով բաժնել :

209. ԿԱՆՈՆ. Փոխադարձաբար ամբողջ մը իւր կոտորակին հետ մէկ կոտորակի վերածելու համար պէտք է .

Յայտարարն ամբողջով բաղմապատկելով՝ համարիքը վրան առելցնել և գումարն առջի յայտարարին

համարիք լնել :

Օրինակ . 5 $\frac{2}{7}$ ը մէկ կոտորակի վերածել :

Լուծումն

Որովհետեւ առաջարկեալ թուցն միութիւնը 7 հաւասար մասանց քաժնուած է, ուստի 1 միութիւնը հաւասար է 7 եօթնորդիք . հետեւաբար 5 միութիւնը հաւասար է 5 անդամ 7 եօթնորդիք, այսինքն $5 \times 7 = 35$ եօթնորդիք, որոյ վրայ 2 եօթնորդն ալ առելցնելով՝ կունենանք ընդ ամէնը 37 եօթնորդ, այսինքն $\frac{37}{7}$:

210. ԿԱՆՈՆ. Ամբողջ թիւ մը այսինչ յայտարար ունեցող կոտորակի վերածելու համար պէտք է .

Նոյն ամբողջն՝ յայտարարով արտադրեալը՝ նոյն յայտարարին համարիք լնել :

Օրինակ . 5 ն այնպիսի կոտորակի վերածել, ուրոյ յայտարարը 3 ըլլայ :

Լուծումն

Որովհետեւ 1 ամբողջը 3 երորդ է, ուստի 3 ամբողջն ալ 5 անդամ 5 երորդ կ'ըլլայ, այսինքն՝ $5 \times 3 = 15$ երորդ, հետեւաբար 5 = $\frac{15}{5}$:

Նոյնպէս ալ 8 ամբողջը քառորդի վերածելով՝ կը գտնեմ, $8 \times 4 = 32$ քառորդ, հետեւաբար $8 = \frac{32}{4}$:

ԳԻՏԵԼՔ . Եթէ յայտարարը ծան ւցեալ չ'ըլլայ, այն առեն ըստ հաճյից յայտարար մը սեպելով՝ պէտք է ըստ վերոգրելոյն գործողութիւնը կ'ար տարել :

Օրինակ . 6 ը կոտորակի վերածել :

Լուծումն

Յայտարար, որինակի համար, 2 սեպելով՝ կունենանք

$$6 = \frac{6 \times 2}{2} = \frac{12}{2}.$$

$$5 \text{ սեպելով} \quad 6 = \frac{6 \times 5}{5} = \frac{18}{5}.$$

$$\text{ևսյն} \quad \text{ևսյն}:$$

Նոյնպէս ալ 7 ը կոտորակի վերածելով՝ կունենանք
 $7 = \frac{7 \times 1}{1} = \frac{7}{1}$, $7 = \frac{7 \times 2}{2} = \frac{14}{2}$, $7 = \frac{7 \times 5}{5} = \frac{21}{5}$, ևսյն:

ՀԱՐՑԱՐԱԿ

195. Ավագական կոտորակ ըստըլ ի՞նչ կը հասկցուի : 196. Սովորական կոտորակ մը ի՞նչպէտ կը ներկայացնի : 197. Կոտորակի մը յայտարարն ի՞նչ կը ցուցնի, համարփշն ի՞նչ կը ցուցնէ : 198. Ավագական կոտորակ մը ի՞նչպէտ կը կարդացուի : 199. Խօսքով կամ զրով առաջնարկեալ կոտորակ մը ի՞նչպէտ կը գրուի : 200. Հաւասար յայտարար ունեցող երկու կամ երկուքն աւելի կոտորակներէն մեծագոյնը ո՞ն է, հաւասար համարիչ ունեցող երկու կամ երկուքն աւելի կոտորակներէն փարբագոյնը ո՞ն է : 201. Կոտորակ մը ի՞նչ կը ցուցնէ նաև : 202. Եթե երկու ամենով թուոց բաժանումը մնացորդ տայ, բավանդակ քանորդն ի՞նչպէտ աբետք է ներկայացնել : 203. Ի՞նչ է կոտորակաւոր թիւը : 204. Ավագական կոտորակները քանի տեսակ կ'ըլլան, 205. Ի՞նչ է բուն կոտորակը : 206. Ի՞նչ է ասերեւոյթ կոտորակը : 207. Ի՞նչ է խառն կոտորակը : 208. Ասերեւոյթ և խառն կոտորակաց մէջ պարունակուած ամբողջներն ի՞նչպէտ գտնելու է : 209. Ամբողջ մը իւր կոտորակին հետ մէկ կոտորակի վերածելու համար ի՞նչ պէտք է ընել : 210. Ամբողջ թիւ մը այս ինչ յայտարար ունեցող կոտորակի ի՞նչպէտ կը վերածուի :

211. ԿԲ ԹՌ ՈՒ ԹՌ Ի Խ Գ

1. Քայլ տալ, որ իւր մը 25 հաւասար մասանց բաժնուած և անսնցմէ 17 առնուած է :

2. Ներկայացնել, որ իւր մը 143 հաւասար մասանց բաժնուած և անսնցմէ 85 ն առնուած է :

3. Կարդալ հետեւեալ կոտորակներն և իրենց տեսակներն որոշել.

$$\frac{1}{2}, \frac{4}{3}, \frac{2}{4}, \frac{15}{29}, \frac{18}{9}, \frac{57}{75}, \frac{45}{58}, \frac{6485}{12581}, \frac{70468}{57609}:$$

4. Հետեւեալ կոտորակները թուանշաններով դրել, երեք՝ չառողը, եօմթը՝ պատճենը՝ լորդը՝ քամանը՝ պատճենը՝ հարիւր վեց՝ երիսւ հարիսւ չառողը, երեք հաղար քառասունը՝ կ՝ եօմթ հալլը ի՞նը հարիսւ պատճենը՝ լորդը :

5. Որչանի է 28 ին երորդ մասը, 29 ին հինգորդը :

6. Ո՞րն է այն թիւը, որ 3 էն 7 անգամ փոքր է :

7. Հետեւեալ կոտորակաց ամբողջները գտնել.

$$\frac{24}{6}, \frac{5528}{15}, \frac{455}{20}, \frac{6958}{145}, \frac{71265}{6548}, \frac{19876455}{124589}:$$

8. Հետեւեալ կոտորակաւոր թիւերը խառն կոտորակի վերածել.

$$2\frac{1}{2}, 3\frac{1}{3}, 5\frac{2}{7}, 18\frac{5}{4}, 29\frac{7}{8}, 81\frac{5}{3}, \\ 174\frac{2}{9}, 13\frac{11}{17}, 25\frac{49}{71}, 149\frac{257}{463}:$$

9. 11 ամբողջին մէջ քանի քառորդ կայ :

10. 29 ամբողջին մէջ քանի եօմթնորդ կայ :

11. 173 ին մէջ քանի երեսուներկու քորդ կայ :

12. $12\frac{1}{2}$ ին մէջ քանի կէս կայ :

13. $17\frac{2}{3}$ ին մէջ քանի երորդ կայ :

14. $143\frac{17}{20}$ ին մէջ քանի քառորդ կայ :

15. Եթէ 2 սերկեւիլ 5 տղայոց հաւասարակէս

բաժնենք , իւրաքանչիւրը քանի հինգորդ պիտի
ընդունի :

16 . Եթէ ձի մը $\frac{1}{7}$ ժամէն 1 մղոն երթայ , 28 ժա-
մէն քանի մղոն կ'երթայ :

17 . 2 ին հինգորդը 1 ին որ մասին հաւասար է :

18 . Եթէ $\frac{1}{9}$ մէջիալյէով 3 արշն տպածո
առնուի , 6 $\frac{5}{9}$ մէջիալյէով քանի արշն կ'առնուի :

19 . Իր մը առաջին անգամ 15 հաւասար մասանց
բաժնելով 7 մասն առինք , երկրորդ անդամ միևնուն
տեսակէն ուրիշիր մը 16 հաւասար մասանց բաժ-
նելով 7 մասն առինք : Արդ՝ կը պահանջուի դիտ-
նալ թէ այս երկու կոտորակներէն որը մեծ է :

20 . 3 ը որ թուցն երրորդ մասն է :

21 . 7 որ թուցն իննորդ մասն է :

22 . Տարտոցն որչափորդ մասը 23 օր կ'ընէ եւ
որչափորդ մասը՝ 112 օր :

23 . 4 տղաք 12 տանձ ունէին , տղայոց երկուքն
իրենց բաժնեները հիւանդի մը տուին , հիւանդը
քանի տանձ ընդունեց և ընդունածը բոլոր տան-
ձերուն որչափորդ մասն է :

24 . 36 ին չորրորդ մասը , 1 ին քանի չորրորդին
հաւասար է :

25 . Ո՞րն աւելի է , 15 ին վեցորդը՝ թէ 1 ին
15 վեցորդը :

26 . 7 այնպիսի կոտորակի վերածել , որոյ յայ-
տարարը 9 ըլլայ :

27 . 4 ը կոտորակի վերածել :

28 . Նորայր ինձոր մը 12 հաւասար մասանց
բաժնելով՝ 5 մասը հայկանուշն տուաւ և միա-
ցեալն ալ Հրատին . ասոնց իւրաքանչիւրը ինձո-
րին որչափորդ մասն ընդունեց և որոյ ընդունածը
շատ եղաւ :

ՅԱՏԿՈՒԹԻՒՆՔ

ՍՊՈՐԱԿԱՆ ԿՈՏՈՐԱԿԱՑ

212 . ՆԱԽԾԴԱՍՈՒԹԻՒՆ . Երբ կոտորակի մը հա-
մարիչն որելիցէ թուով բաղմապատկենք կամ բաժ-
նենք (յայտարարը նոյնը պահելով) , կոտորակը
նոյն թուցն միութեանց որբանութեան չափ կը
մեծնայ կամ կը փոքրնայ :

Ինչպէս $\frac{6}{25}$ ին 6 համարիցը , օրինակի համար ,
3 ով բաղմապատկենք , կ'ունենանք $\frac{6 \times 3}{25} = \frac{18}{25}$, որ
 $\frac{6}{25}$ էն 3 անգամ մեծ է :

ԱՊԱՅՈՅՅ . Վանդի այս երկու կոտորակաց յայտարարներն ի-
րարու հաւասար ըլլալով՝ մեծ համարից ունեցողը մեծ կ'ըլլայ (Տ .
200 , 1°) , և որովհետեւ 18 ը 6 էն 3 անգամ մեծ է , հետեւաբար
 $\frac{18}{25}$ $\frac{6}{25}$ էն 3 անգամ մեծ է :

Ո՞նդ հակառակն եթէ $\frac{6}{25}$ ին 6 համարիցը , օրինա-
կի համար , 2 ով բաժնենք , կ'ունենանք $\frac{6 \times 2}{25} = \frac{12}{25}$,
որ $\frac{6}{25}$ էն 2 անգամ փոքր է :

Ապացոյցը վերինին նման է :

213. ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆ. Երբ կոտորակի մը յայտարարն օրեւիցէ թուով բաղմապատկենք կամ բաժնենք (համարիչը նոյնը պահելով), կոտորակը նոյն թուոյն միութեանց որբանութեան չափ կը փոքրնայ կամ կը մեծնայ :

Ինչպէս $\frac{5}{18}$ ին 18 յայտարարը, օրինակի համար, 2ով բաղմապատկենք, կ'ունենանք $\frac{5}{18 \times 2} = \frac{5}{36}$, որ $\frac{5}{36}$ էն 2 անգամ փոքր է :

ԱՊԱՅՅՅՅ. Վաճառքի այս երիու կոտորակաց համարիջներն իրարու հաւատար ըլլարով՝ մեծ յայտարար ունեցողը փոքր կ'ըլլաց (§. 200, 2^o). և որովհետեւ ծնը 18 էն 2 անգամ մեծէ, հետեւաբար $\frac{5}{36}$ ը $\frac{5}{18}$ էն 2 անգամ փոքր է :

Ընդհակառակն եթէ $\frac{5}{18}$ ին 18 յայտարարը, օրինակի համար, 3ով բաժնենք, կ'ունենանք $\frac{5}{18 \times 3} = \frac{5}{6}$, որ $\frac{5}{6}$ էն 3 անգամ մեծ է :

Ապացոյցը վերինին նման է :

214. ԳԻՏԵԼԻՔ. Երբ կոտորակի մը համարիչը յայտարարով բաղմապատկենք (յայտարարը նոյնը պահելով), կամ յայտարարն ինքն իրման բաժնենք (համարիչը նոյնը պահելով), գտնուած կոտորակն առջի կոտորակին համարիջն չափ ամբողջ կը պարունակէ :

Ինչպէս $\frac{5}{9}$ ին 5 համարիչը 9ով բաղմապատկենք, կը գտնենք $\frac{5 \times 9}{9} = \frac{45}{9} = 5$:

Նոյնպէս $\frac{5}{9}$ ին 9 յայտարարը 9ով բաժնենք, կը գտնենք $\frac{5}{9:9} = \frac{5}{1} = 5$:

Հետեւաբար եթէ կոտորակի մը յայտարարը ջնջենք, նոյն կոտորակը յայտարարին չափ մեծ յուցած կ'ըլլանք: Ինչպէս $\frac{5}{5}$ ին 5 յայտարարը ջնին ջնենք, կ'ունենանք 3, որ $\frac{5}{5}$ էն 5 անգամ մեծ է: Կայնապէս $\frac{11}{17}$ ին 17 յայտարարը ջնջենք, կը գտնենք 11, որ $\frac{11}{17}$ էն 17 անգամ մեծ է:

215. ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆ. Երբ կոտորակի մը երկու եղբերաց իւրաքանչիւրը միեւնայն թուով բաղմապատկենք կամ բաժնենք, կոտորակին արժէքը չը փոխուիր:

Ինչպէս $\frac{5}{4}$ ին երկու եղբերը, օրինակի համար, 2ով բաղմապատկենք՝ կ'ունենանք $\frac{5 \times 2}{4 \times 2} = \frac{6}{8}$, որ $\frac{6}{8}$ համապատակն (1) է: $\frac{5}{4}$ ին:

ԱՊԱՅՅՅՅ. Վաճառքի եթէ $\frac{5}{4}$ ին միայն 5 համարից 2ով բաղմապատկենք, կը գտնենք $\frac{5 \times 2}{4} = \frac{6}{4} = \frac{6}{4}$, որ $\frac{6}{4}$ էն 2 անգամ մեծ է. Եթէ $\frac{6}{4}$ ին ալ միայն 4 յայտարարը 2ով բաղմապատկենք, կը զբանենք $\frac{6}{4 \times 2} = \frac{6}{8}$, որ $\frac{6}{8}$ էն 2 անգամ փոքր է. այս կերպով $\frac{6}{8}$ ը $\frac{6}{4}$ էն 2 անգամ փոքր և $\frac{6}{4}$ ն ալ $\frac{5}{4}$ էն 2 անգամ մեծ ըլլալուն կը հետեւի, որ $\frac{6}{8}$ ը համազօր է $\frac{5}{4}$ ին և հետեւաբար հաւատար:

(1) Համապատակ կը կոչուին այն կոտորակիներն, որոնք տարբեր ձևերով միեւնայն արժէքն ունեն:

Կայնապէս $\frac{5}{4}$, $\frac{6}{8}$ կոտորակիները: Կայնապէս $\frac{2}{5}$, $\frac{20}{50}$, $\frac{10}{15}$ կոտորակները:

Այսպէս ալ եթէ $\frac{6}{9}$ ին երկու եղբերը, օրինակի համար, 3 ով բաժնենիք, կ'ունենանք $\frac{2}{3}$, որ համագոր է $\frac{6}{9}$ ին և հետեւաբար հաւասար :

Ապացոյցը միևնոյն է :

216. Բուն կոտորակ մը կ'աւելնայ, երբ անոր երկու եղբաց իւրաքանչիւրին վրայ միևնոյն թիւն աւելցնենք, և կը պակսի, երբ անոնց իւրաքանչիւրին միևնոյն թիւը պակսեցնենք :

Կնշուս եթէ $\frac{5}{8}$ ին իւրաքանչիւր եղբին վրայ 4 աւելցնենք, կ'ուն միևնանք $\frac{9}{12}$, որ $\frac{5}{8}$ էն աւելի է, վասնդիլ $\frac{5}{8}$ ը ամբողջ միութիւն մը կազմելու համար $\frac{5}{8}$ կ'ուղէ, մինչդեռ $\frac{9}{12}$ ՝ $\frac{5}{12}$. և որովհետեւ $\frac{5}{12} < \frac{5}{8}$, հետեւաբար $\frac{9}{12}$ ը միևնոյն միութեան $\frac{5}{8}$ էն աւելի է, ըստ որում $\frac{9}{12}$ ը ամբողջ միութիւն մը ըլլալու քիչ կ'ուղէ, մինչդեռ $\frac{5}{8}$ ը՝ շատ :

Կնշուս եթէ $\frac{5}{8}$ ին թէ՛ համարիչն և թէ՛ յայտաբարէն 5 պակսոյնենք, կ'ունենանք $\frac{2}{5}$, որ $\frac{5}{8}$ էն պակս է, վասնդիլ $\frac{2}{5}$ ը ամբողջ միութիւն մը կազմելու համար $\frac{5}{5}$ կ'ուղէ, մինչդեռ $\frac{5}{8}$ ՝ $\frac{2}{5}$. և որովհետեւ $\frac{5}{8} > \frac{2}{5}$, հետեւաբար $\frac{2}{5}$ ը միևնոյն միութեան $\frac{5}{8}$ էն պակս է, ըստ որում $\frac{2}{5}$ ը ամբողջ միութիւն մը ըլլալու շատ կ'ուղէ, մինչդեռ $\frac{5}{8}$ ը՝ քիչ :

217. Համարիչը յայտաբարէն մեծ եղող կոտորակ մը կը պակսի, երբ անոր երկու եղբաց իւրաքանչիւրին վրայ միևնոյն թիւն աւելւ յիւնենք, և կ'աւելնայ, երբ անոնց իւրաքանչիւրին միևնոյն թիւը պակսեցնենք :

Կնշուս եթէ $\frac{8}{4}$ աւերեւոյժ կոտորակին երկու եղբաց իւրաքանչիւրին վրայ 1 աւելցնենք, կ'ունենանք $\frac{9}{5}$, որ $\frac{8}{4}$ էն պակս է, վասնդիլ $\frac{8}{4}$ ը միութեան 1 աւելի է, մինչդեռ $\frac{9}{5}$ ՝ $\frac{4}{5}$ աւելի է, վասնդիլ $\frac{9}{5}$ ը միութեան 1 աւելի է, մինչդեռ $\frac{4}{5}$ ՝ $\frac{8}{4}$ աւելի է :

լը . և որովհետեւ $1 > \frac{4}{5}$, հետեւաբար $\frac{9}{5}$ ՝ $\frac{8}{4}$ էն պակս է :

Եւ եթէ երկու եղբաց իւրաքանչիւրին 1 պակսեցնենք, կ'ունենանք $\frac{7}{5}$, որ $\frac{8}{4}$ էն աւելի է, վասնդիլ $\frac{7}{5}$ ՝ միութեան $\frac{4}{3}$ աւելի է :

է . և որովհետեւ $1 < \frac{4}{3}$, հետեւաբար $\frac{7}{3}$ ՝ $\frac{8}{4}$ էն աւելի է :

Կնշուս եթէ $\frac{7}{5}$ խառն կոտորակին երկու եղբաց իւրաքանչիւրին վրայ 3 աւելցնենք, կ'ունենանք $\frac{10}{8}$, որ $\frac{7}{5}$ էն պակս է :

վասնդիլ $\frac{10}{8}$ ՝ միութեան $\frac{2}{8}$ աւելի է, մինչդեռ $\frac{7}{5}$ ՝ $\frac{2}{8}$ աւելի .

և որովհետեւ $\frac{2}{5} > \frac{2}{8}$, հետեւաբար $\frac{10}{8}$ ՝ $\frac{7}{5}$ էն պակս է :

Եւ եթէ երկու եղբաց իւրաքանչիւրին 3 պակսեցնենք, կ'ունենանք $\frac{4}{2}$, որ $\frac{7}{5}$ էն աւելի է, վասնդիլ $\frac{4}{2}$ ՝ միութեան 1 աւելի է :

և որովհետեւ $\frac{2}{5} < 1$ էն, հետեւաբար $\frac{4}{2}$ ՝ $\frac{7}{5}$ էն աւելի է :

Իսկ համարիչը յայտաբարին հաւասար եղող առելքեւոյժ կոտորակաց բնաւ ըստ վախուիի, երբ երկու եղբաց իւրաքանչիւրին վրայ միևնոյն թիւն աւելցնենք կամ անոնց իւրաքանչիւրին միևնոյն թիւը պակսեցնենք :

Կնշուս $\frac{5}{3} = \frac{5}{5} = \frac{8}{8}$, և այլն: Կնշուս $\frac{10}{10} = \frac{8}{8} = \frac{6}{6}$, և այլն :

Հ Ա Ր Ց Ա Ր Ա Ն

212. Ապացուցանել, որ երբ կոտորակի մը համարիչն որմէլցի թուով բաղմապատկենք կամ բաժնենք (յայտաբարը նոյնը պահեալով) . կոտորակը նոյն թուոյն միութեանց որբանութեանց շափլով) . կոտորակը նոյն թուոյն միութեանց որբանութեանց շափլով) . կոտորակը մը համարիչը յայտաբարը որմէլցի թուով բաղմապատկենք կամ բաժնենք (համարիչը նոյնը պահելով), կոտորակը նոյն թուոյն միութեանց որբանութեանց շափլով կամ կը մեծնայ : 213. Ապացուցանել, որ երբ կոտորակի մը համարիչը յայտաբարը ովաղմապատկենք կամ յայտաբարն իւրանով բաժնենք, գանուած կոտորակն որբան միութիւն կը պարունակէ : 214. Երբ կոտորակի մը համարիչը յայտաբարը ովաղմապատկենք կամ յայտաբարն իւրանով բաժնենք, գանուած կոտորակն որբան միութիւն կը պարունակէ :

215. Ապացուցանել, որ կոտորակի մը արժէրը չը

մախուիր, երբ անոր երկու եղերաց իւրաքանչիւրը միւնյն թուռվ բաղնապատկինք կամ բաժնենք: 216. Երբ բուն կոտորակի մը երկու եղերաց իւրաքանչիւրին վրայ միւնյն թիւն աւ եցնենք կամ անոց իւրաքանչիւրէն միւնյն թիւը պակսեցնենք՝ կոտորակն ի՞նչ փոփոխութիւն կը կրէ: 217. Երբ համարից յայտարարէն մեծ եզդող կոտորակի մը երկու եղերաց իւրաքանչիւրին վրայ միւնյն թիւն աւ եցնենք կամ անոց իւրաքանչիւրէն միւնյն թիւը պակսեցնենք, կոտորակն ի՞նչ փոփոխութիւն կը կրէ. Երբ համարից յայտարարին հաւասար եղող առերեւոյթ կոտորակի մը երկու եղերաց իւրաքանչիւրին վրայ միւնյն թիւն աւ եցնենք կամ անոց իւրաքանչիւրէն միւնյն թիւը պակսեցնենք, արժէքը կը փոփոխի:

218. ԿՐԹՈՒԹԻՒՆՔ

1. $\frac{5}{4}$ ը 5 անդամ մեծյնել:
2. $\frac{2}{3}$ էն 15 անդամ մեծ թիւ մը գանել:
3. $\frac{5}{9}$ ը 7 անդամ փոքրցնել:
4. $\frac{10}{6}$ խառն կոտորակը 2 միութեան հաւասարցնելու համար անոր երկու եղերաց իւրաքանչիւրէն ո՞ր թիւը պակսեցնելու է:
5. $\frac{20}{4}$ առերեւոյթ կոտորակն 2 միութիւն պակս արժելու համար անոր եղերաց իւրաքանչիւրին վրայ ո՞ր թիւն աւելցնելու է:
6. Ո՞րն է այն թիւը, որ $\frac{5}{3}$ էն 7 անդամ մեծ է:
7. Գտնել թիւ մը, որ $\frac{5}{18}$ էն 3 անդամ մեծ ըլլոյ:
8. $\frac{5}{3}$ ը 9 անդամ փոքրցնել:
9. $\frac{5}{18}$ էն 5 անդամ փոքր թիւ մը գտնել:
10. $\frac{57}{48}$ ը 6 անդամ մեծյնելու համար ի՞նչ պէտք է ընել:

11. $\frac{55}{45}$ ը 7 անդամ փոքրցնելու համար ի՞նչ ընել պէտք է:
12. Գանի կերպով կրնայ գտնուիլ $\frac{6}{7}$ ին կէսը:
13. $\frac{18}{7}$ էն քանի անդամ մեծ է:
14. $\frac{8}{9}$ ը ո՞ր թուռվ բաղնապատկելու է, որ համարիչն չափ ամբողջ տայ:
15. Եթէ $\frac{4}{7}$ զրելու տեղ $\frac{4}{14}$ գրեմ, մէծ գրած կ'ըլլամ՝ թէ փոքր և ո՞չչափ:
16. Եթէ ինձորի մը $\frac{1}{3}$ ը 4 տղոյ հաւասարապէս բաժնենք, ամէն մէկ տղայ ինձորին ո՞չչափորդմասը պիտի առնէ:
17. Եթէ $\frac{18}{2}$ զուրուշը հաւասարապէս 6 անձանց բաժնենք, իւրաքանչիւրին ո՞չչափ կ'ինայ:
18. $\frac{5}{11}$ ը 5 էն քանի անդամ փոքր է:
19. $\frac{7}{8}$ ը կ'աւելնայ թէ կը պակսի, երբ երկու եղերաց իւրաքանչիւրին վրայ 3 աւելցնենք:
20. $\frac{4}{3}$ ը կ'աւելնայ թէ կը պակսի, երբ երկու եղերաց իւրաքանչիւրէն 2 պակսեցնենք:
21. $\frac{5}{3}$ ը կ'աւելնայ թէ կը պակսի, երբ երկու եղերաց իւրաքանչիւրին վրայ 2 աւելցնենք կամ անոց իւրաքանչիւրէն 2 պակսեցնենք:

ՊԱՐՉՈՒՄՆԵ ԿՈՏՈՐԾԿԱՅ

219. Կոտորակ մը պարզէլը՝ նոյն կոտորակին համազըր ուրիշ այնպիսի կոտորակ մը գտնել ըսելէ, որոյ երկու եղբերն առջի կոտորակին երկու եղբերէն փոքր ըլլան :

220. ԿԱՆՈՆ. Կատորակ մը պարզէլու համար պէտք է.

Երկու եղբերը միևնոյն թուով բաժնել :

ՕՐԻՆԱԿ. Պարզէլ $\frac{4800}{7200}$ կոտորակը :

Լուծումն

Առոր երկու եղբերը 100 ովլ բաժնեմ, կ'ունենամ $\frac{48}{72}$, որ $\frac{4800}{7200}$ ին համազըր է (Տ. 215). բաց անկէ աւելի սպարզ է:

Այս կոտորակին ալ երկու եղբերն 8 ովլ բաժնեմ, կ'ունենամ $\frac{6}{9}$, որ $\frac{48}{72}$ էն աւելի սպարզ է:

Առոր ալ երկու եղբերն 3 ովլ բաժնեմ, կ'ունենամ $\frac{2}{3}$, որ առաջարկեալ կոտորակին համազըր է և անոր ամենասպարզ ձեւն է. վասնզի իւր երկու եղբերն իրարու նախնական են :

221. Երբ կոտորակ մը կարելի եղածին չափ սպարզուի, իւր ամենասպարզ չեւոյն վերածուած է կ'ըսուի և առաջ եկած կոտորակին անվերածելը կամ անդարձէլը կ'ուրուի կը կոչուի :

Ինչպէս $\frac{4800}{7200}$ կոտորակն իւր ամենասպարզ ձեւոյն վերածուելով՝ $\frac{2}{3}$ կոտորակին ձեւն առած է, որ անսպարզէլի է :

222. ԿԱՆՈՆ. Կոտորակ մը իւր ամենասպարզ ձեւոյն վերածելու համար պէտք է. Երկու եղբերն իրենց մեծագոյն հասարակ բաժնարարով բաժնել :

ՕՐԻՆԱԿ. $\frac{815}{1504}$ կոտորակն իւր ամենասպարզ ձեւոյն վերածել :

Լուծումն

Նախ կը գտնեմ այս կոտորակին երկու եղբերց մեծագոյն հասարակ բաժնարարը, որ է 165. և յայս երկու եղբերը 165 ովլ բաժնով՝ կ'ունենամ $\frac{5}{8}$ անվերածելը կոտորակը :

223. Հետեւաբար երկու եղբերն իրարու նախնական եղբերն եղբերը կոտորակներն անվերածելի են: Վասնզի իրենց երկու եղբերց մեծագոյն հասարակ բաժնարարը 1 է :

224. ԳԻՏԵԼՐՔ. Երբ կոտորակ մը անսպարզէլի ըւլայ, կը նանք նոյն կոտորակին երկու եղբերը համարիչով բաժնելով՝ անոր մօտաւոր կոտորակ մը գտնել :

ԶՈՐՈՐԻՆԱԿ $\frac{48}{325}$ կոտորակը չենք կրնար սպարզագոյն ձեւի մը վերածել :

Վասնզի երկու եղբերց մեծագոյն հասարակ բաժնարարը 1 է, հետեւաբար համարիչ և յայտաբար իրարու նախնական են: Բայց երբ երկու եղբերը համարիչով բաժնենք, այն ատեն համարիչը կ'ըսուի կ'ըսուի մեջտեղեւը կ'ըսուի 1 և յայտաբարը 6 ին և 7 ին մէջտեղեւը կ'ըսուի 1 և յայտաբարը 6 ին և 7 ին մէջտեղեւը գտնուած թիւ մը: Ուրեմն առաջարկեալ կոտորակուած թիւ մը:

բակը $\frac{1}{6}$ ին և $\frac{1}{7}$ ին մէջուղերը կըդանուի, այսինքն
 $\frac{1}{6}$ էն փոքր է և $\frac{1}{7}$ էն մեծ :

225. ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆ. Երբ երկու կոտորակներ իրարու համազօր ըլլան և առաջնն անվերածելի, երկորդին երկու եղբերն առաջնոյն երկու եղերաց միևնոյն բաղմապատիկները կ'ըլլան :

Առնենք, օրինակի համար, $\frac{11}{15}$ և $\frac{145}{195}$ երկու համազօր կոտորակները, որոց առաջնն անվերածելի է, այսինքն իւր երկու եղբերն իրարու նախնական են. եթէ այս կոտորակները 195 անգամ մեծ ցընենք դարձեալ իրարու համազօր կը մնան :

Ուստի կ'ունենանք

$$\frac{11 \times 195}{15} = \frac{145 \times 195}{195} :$$

$\frac{11 \times 195}{15}$ կոտորակը 143 ամբողջ թուղն հաւասար ըլլալով՝ յայտնի կը տեսնուի որ 15 ը՝ 11×195 արտադրեալը ճշդիւ պիտի բաժնէ, բայց որովհետեւ 15 ը՝ 11 արտադրիչն նախնական է, ուստի ճշդիւ պիտի բաժնէ միւս 195 արտադրիչը (Տ. 179), որով կ'ունենանք $195 = 15 \times 13$:

Հետեւաբար նախընթաց հաւասարութիւնը լրնանք այսպէս գրել.

$$\frac{11 \times 15 \times 15}{15} = 143 \quad \text{կամ} \quad 143 = 11 \times 13 :$$

Ուրեմն 143 և 195 թիւերը 11 և 15 թուղն միևնոյն բաղմապատիկներն են, այսինքն 13 պատիկները :

226. ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆ. Երբ երկու անվերածելի կոտորակներ իրարու հաւասար ըլլան, նյուիկան կ'ըլլան, այսինքն իրենց համարիչներն իրարու հաւասար կ'ըլլան, նյոնպէս ալ յայտարարները:

Վասնպի առաջին կոտորակն անվերածելի ըլլալուն՝ իւր երկու եղբերն իրարու նախնական եղած կ'ըլլան, ուրեմն երկորորդը ըկրնար առաջնոյն հաւասար ըլլալ՝ մինչեւ որ իւր երկու եղբերն առաջնոյն երկու եղբերաց միևնոյն բաղմապատիկները չ'ըլլան (Տ. 225). և որովհետեւ այս երկորդը անվերածելի կոտորակն երկու եղբերն ալ իրարու նախնական են, ապա ուրեմն առաջարկեալ կոտորակաց երկու եղբերը պէտք է որ վովուսակի իրարու հաւասար ըլլան :

227. ԳԻՏԵԼԻՔ. Ծանուցեալ կոտորակի մը համազօր կոտորակներ գտնելու համար պէտք է.

Նախ զայն իւր ամենապարզ ձեւոյն վերածել (եթէ անպարզելի չ'է), յետոյ առաջ եկած անվերածելի կոտորակն երկու եղբերը յաջորդաբար 2, 3, 4, 5, ևայն ամբողջ թիւերով բաղմապատիկել, որով գտնուած կոտորակներն առաջարկելոյն համազօր կ'ըլլան :

Զորօրինակ $\frac{25}{170}$ ին համազօր կոտորակներ գտնելու համար նախ զայն անպարզելի կոտորակի կը վերածեմ, երկու եղբերն իրենց մեծագոյն հասարածամարտով, այսինքն նով բաժնելով, որով կ'ունենամ $\frac{5}{34}$ անվերածելի կոտորակն, որոյ համազօր կոտորակներն են $\frac{10}{68}$, $\frac{15}{102}$, $\frac{20}{156}$, ևայն :

Հ Ա. Ր Յ Ա. Ն

219. Կոտորակ մը պարզել ըսելով ի՞նչ կը հասկցուի : 220. Կոտորակ մը ի՞նչպէս կը պարզուի : 221. Ե՞րբ կոտորակ մը իւր ամենապարզ ձեւոյն վերածուած կ'ըլլայ : իւր առենապարզ ձեւոյն վերածուած կոտորակ մը ի՞նչ կը կոչուի : 222. Կոտորակ մը իւր ամենապարզ ձեւոյն վերածելու համար ի՞նչ պէտք է ընել : 223. Ո՞ր կոտորակներն անվերածելի են : 224. Անպարզելի կոտորակի մը մօտաւոր ուրիշ կոտորակ մը ի՞նչպէս գտնելու է, որոյ Եղբերն առաջնոյն երկու Եղբերէն փոքր ըլլան : 225. Ապացուցանել, որ երբ Երկու համացը կոտորակաց առաջնն անվերածելի ըլլայ, Երկրորդին Երկու Եղբերն առաջնոյն երկու Եղբաց միևնույն բազմապատճենելով կ'ըլլան : 226. Ապացուցանել, որ երբ Երկու անվերածելի կոտորակներ իրարու հաւասար ըլլան, նոյնական կ'ըլլան : 227. Նանուցեալ կոտորակի մը համազը կոտորակներ ի՞նչպէս կը դանուին :

228. ԿԻ Թ Ո Ւ Թ Ի Ւ Ն Ք

1. Պարզել Հետեւեալ կոտորակները .

$$\frac{2}{4}, \frac{30}{48}, \frac{210}{650}, \frac{524}{540}, \frac{1280}{6400}, \frac{2575}{8225}, \frac{1050}{6175} :$$

2. Հետեւեալ կոտորակաց պարզագոյն ձեւ մը մասւ .

$$\frac{520}{540}, \frac{1690}{2600}, \frac{5000}{4520}, \frac{18000}{129600}, \frac{262000}{475800} :$$

3. Հետեւեալ կոտորակներն իրենց ամենապարզ ձեւոյն վերածել .

$$\frac{58}{174}, \frac{888}{962}, \frac{2405}{2492}, \frac{6566}{7772}, \frac{50281}{45565}, \frac{78005}{46701} :$$

4. Հետեւեալ կոտորակներն ո՞ր կոտորակաց մէջուելը կը դանուին .

$$\frac{51}{64}, \frac{89}{144}, \frac{127}{445}, \frac{179}{288}, \frac{5548}{17965}, \frac{62550}{548965}, \frac{659685}{75698451} :$$

5. Գանել Հետեւեալ կոտորակաց համազօր կոտորակներ .

$$\frac{7}{8}, \frac{4}{6}, \frac{12}{18}, \frac{5}{11}, \frac{25}{75}, \frac{118}{416}, \frac{501}{710} :$$

ԿՈՏՈՐԱԿՆԵՐԸ

ՀԱՍԱՐԱԿ ՅԱՅՏԱՐԱՐԻ ՎԵՐԱԾԵԼ

229. Կոտորակները հասարակ յայտարարի վերածելն ուրիշ այնակի համազօր կոտորակներ գտնել ըսել է, որոյ յայտարարներն իրարու հաւասար ըլլան :

230. ԿԱՆՈՆ. Կոտորակները հասարակ յայտարարի վերածելու համար պէտք է .

Բոլոր յայտարարներն իրարու հետ բազմապատճենութեալ արտադրեալը հասարակ յայտարար ընել . յետոյ իւրաքանչիւր կոտորակներն յայտարարով՝ հասարակ յայտարարը բաժնել և քանորդով համարիչը բազմապատճենով համարիչը ընել :

ՕՐԻՆԱԿ. $\frac{1}{3}, \frac{5}{4}, \frac{4}{5}$ կոտորակները հասարակ յայտարարի վերածել :

Լ Ա. ԾԱ. Ա. Խ

Եական յայտարարներն իրարու հետ կը բազմապատճեն, որով հասարակ յայտարարը կ'ըլլայ $5 \times 4 \times 5 = 60$. յետոյ առաջնն կոտորակներն օյայտարարով 60 ը կը բաժնեմ և 20 քանորդով՝ 1 համարիչը կը բազմապատճեն, որով առաջնն համարիչը կ'ըլլայ 20. Այս պէտք է միւս կոտորակաց վեցական գործողութիւնը կատարելով կը գտնեմ $\frac{20}{60}, \frac{45}{60}, \frac{48}{60}$.

Ահա՝ այս կերպով առաջարկեալ կոտորակոց յայտարարներն իրարու հաւասար կ'ըլքն՝ արժէքներն անփոփոխ մնալով . վասնդի իւրաքանչիւրին երկու եղերը միևնոցն թուով բազմապատկուած կ'ըլքն :

Յարաբառառաթիւնն իշխուոյ

$$3 \times 4 \times 5 = 60$$

հասարակ յայտարար

$$60 : 3 = 20$$

$$20 \times 1 = 20 \text{ Ա. } \cdot \text{համարիչ}$$

$$60 : 4 = 15$$

$$15 \times 3 = 45 \text{ Բ. } \cdot \text{ }$$

$$60 : 5 = 12$$

$$12 \times 4 = 48 \text{ Գ. } \cdot \text{ }$$

$$\text{Որոշ} \quad \frac{1}{5} \quad \frac{3}{4} \quad \frac{4}{5} = \frac{20}{60} \quad \frac{45}{60} \quad \frac{48}{60}$$

231. ԳԻՏԵԼԻՔ. Եթէ առաջարկեալ կոտորակաց յայտարարներուն մէջ ստորագրազմապատիկներ գտնուին, պէտք է .

Զանոնք զանց ընելով՝ մնացեալներուն արտազրեալը հասարակ յայտարար ընել, յետոյ ըստ նախընթաց կանոնի համարիչները գտնել:

Օրինակ. $\frac{1}{2}, \frac{2}{5}, \frac{5}{6}, \frac{4}{7}$ կոտորակները հասարակ յայտարարի վերածել:

Լուծումն

Որոշեալու 2ը և 3ը 6ին ստորագրազմապատիկներն են, ուստի զանոնք զանց ընելով՝ մնացեալ 6 և 7 թիւերն իրարու հետ կը բազմապատիկմ, որով կ'ունենամ:

$$6 \times 7 = 42$$

հասարակ յայտարար

$$42 : 2 = 21$$

$$21 \times 1 = 21 \text{ Ա. } \cdot \text{համարիչ}$$

$$42 : 3 = 14$$

$$14 \times 2 = 28 \text{ Բ. } \cdot \text{ }$$

$$42 : 6 = 7$$

$$7 \times 5 = 35 \text{ Գ. } \cdot \text{ }$$

$$42 : 7 = 6$$

$$6 \times 4 = 24 \text{ Դ. } \cdot \text{ }$$

$$\text{Ուստի} \quad \frac{1}{2} \quad \frac{2}{5} \quad \frac{5}{6} \quad \frac{4}{7} = \frac{21}{42} \quad \frac{28}{42} \quad \frac{35}{42} \quad \frac{24}{42}$$

232. ՓՈՔՐԱԳՈՅՆ ՀԱ.ՍՈ.ՐԱԿ ՑԱՅՏԱՐԱՐ. ՎԵՐՈՊՐԵԿԵԱԼ գործողութիւններէն յայտնի կ'երեւայ թէ՛ երկու կամ երկուքն աւելի կոտորակաց հասարակ յայտարարներուն այս ինչ հասարակ բազմապատիկն է . ուստի յայտարարաց փոքրագոյն հասարակ բազմապատիկն ալ կոտորակաց գործադրոյն հասարակ յայտարար կ'ըլլայ. հետեւաբար գործողութեան դիւրութեանը համար պէսք է հետեւեալ կանոնին դիմել:

233. ԿԱՅՈՒ. Երկու կամ երկուքն աւելի կոտորակներ փոքրագոյն հասարակ յայտարարի վերածելու համար պէտք է .

Բոլոր յայտարարներուն փոքրագոյն հասարակ բազմապատիկը գտնել (Տ. 187, 188, 190), որ կ'ըլլայ փոքրագոյն հասարակ յայտարար, զայն իւրաքանչիւր կոտորակին յայտարարով բաժնել և քանորդով համարիչը բազմապատիկը համարիչնել:

Օրինակ Ա. $\frac{5}{6}, \frac{7}{8}, \frac{15}{18}, \frac{49}{64}$ կոտորակները փոքրագոյն հասարակ յայտարարի վերածել:

Լուծումն

6ը 18ին և 8ն ալ 64ին ստորաբաժնապատիկներն ըլլալուն զանց կ'ընեմ և մնացած 18 և 64 յայտարարներուն փոքրագոյն հասարակ բազմապատիկը գտնելով՝ կ'ունենամ 576 . որ կ'ըլլայ առաջարկեալ կոտորակաց փոքրագոյն հասարակ յայտարարը . վերջապէս իւրաքանչիւր կոտորակի յայտարարով այս թիւը կը բաժնեմ և քանորդով իւր համարիչը կը բազմապատիկմ, որով համարիչները կ'ըլլան 480, 504, 416, 441:

Հարաբեկառին հաշուոյ

$$\frac{5}{6}, \frac{7}{8}, \frac{15}{18}, \frac{49}{64} \quad | \quad \frac{2}{9}, \frac{18}{52}$$

$$2 \times 9 \times 32 = 576 \quad \text{փոքրագյն հասարակ յայտարար}$$

$$576 : 6 = 96 \quad 96 \times 5 = 480 \quad \text{Ա. համարիչ}$$

$$576 : 8 = 72 \quad 72 \times 7 = 504 \quad \text{Բ. } "$$

$$576 : 18 = 32 \quad 32 \times 13 = 416 \quad \text{Գ. } "$$

$$576 : 64 = 9 \quad 9 \times 49 = 441 \quad \text{Դ. } "$$

$$\text{Արմ} \quad | \quad \frac{5}{6}, \frac{7}{8}, \frac{15}{18}, \frac{45}{64} = \frac{480}{576}, \frac{504}{576}, \frac{416}{576}, \frac{441}{576}.$$

Օրինակ Բ. $\frac{25}{32}, \frac{51}{55}, \frac{129}{504}, \frac{495}{756}, \frac{768}{1024}$ կոտորակները փոքրագյն հասարակ յայտարարի վերածել:

Գործողութիւն

$$\frac{25}{32}, \frac{51}{55}, \frac{129}{504}, \frac{495}{756}, \frac{768}{1024} \quad (1)$$

Վերածել կոտորակները պարզեցված՝ կ'ունենամ

$$\frac{25}{32}, \frac{51}{55}, \frac{45}{168}, \frac{55}{84}, \frac{5}{4}$$

$$2 | 32, 35, 168$$

$$2 | 16, 35, 84$$

$$2 | 8, 35, 42$$

$$7 | 4, 35, 21$$

$$4, 5, 3$$

$2 \times 2 \times 2 \times 7 \times 4 \times 5 \times 3 = 3360$ փոքրագյն հասարակ յայտարար

$$3360 : 32 = 105 \quad 105 \times 25 = 2625 \quad \text{Ա. համարիչ}$$

$$3360 : 35 = 96 \quad 96 \times 31 = 2976 \quad \text{Բ. } "$$

$$3360 : 168 = 20 \quad 20 \times 43 = 860 \quad \text{Գ. } "$$

$$3360 : 84 = 40 \quad 40 \times 55 = 2200 \quad \text{Դ. } "$$

$$3360 : 4 = 840 \quad 840 \times 3 = 2520 \quad \text{Ե. } "$$

$$\text{Արմ} \quad | \quad \frac{25}{32}, \frac{51}{55}, \frac{45}{168}, \frac{55}{84}, \frac{5}{4} = \frac{2625}{3360}, \frac{2976}{3360}, \frac{860}{3360}, \frac{2200}{3360}, \frac{2520}{3360}.$$

(1) Կոտորակաց վեցական գործողութեւն մը կատարելին առաջ պէտք է լնդհանրապէս լշնոնք պարզել և յետոյ գործողութեան սկսիլ:

234. ԳԻՏԵԼԻՔ. Երբ կոտորակաց համարիչներն իրարու հաւասար չ'ըլլան, ոչ ալ յայտարարները, այն ատեն անոնցմէ մեծն որոշելու համար պէտք է.

Նոյն կոտորակները հասարակ յայտարարի վերածել:

Ինչպէս $\frac{5}{4}, \frac{7}{9}$ կոտորակները հասարակ յայտարարի վերածելով՝ կը դանեմ $\frac{27}{56}, \frac{28}{56}$, որով յայտնի կ'ըլլաց թէ $\frac{7}{9} > \frac{5}{4}$:

ՀԱՐՑԱՐԱԿՈՒՄ

229. Ի՞նչ է կոտորակաց հասարակ յայտարարի վերածումը :

250. Կոտորակները հասարակ յայտարարի վերածելու համար ի՞նչ պէտք է լնել: 251. Եթէ աւածարկեալ կոտորակաց յայտարաբներուն մէջ ստորագլամագատիկներ գտնուին ի՞նչ ընելու է: 252. Ի՞նչ է փոքրագյն հասարակ յայտարաբը: 253. Կոտորակները փոքրագյն հասարակ յայտարաբի լինչպէս կը վերածուին: 254. Երբ կոտորակաց համարիչներն իրարու հաւասար չ'ըլլան, ոչ ալ յայտարաբները, անոնցմէ մեծն որոշելու համար ի՞նչ պէտք է լնել:

ՀԱՐՑԱՐԱԿՈՒՄ

1. Հետեւեալ կոտորակները հասարակ յայտարաբի վերածել.

Ա. $\frac{5}{7}, \frac{5}{9}, \frac{5}{8}, \frac{5}{13}, \frac{11}{9}, \frac{1}{2}, \frac{2}{5}, \frac{5}{6}, \frac{1}{2}, \frac{2}{3}, \frac{4}{5}, \frac{6}{7}$:

2. Գտնել Հետեւեալ կոտորակաց հասարակ յայտարաբները.

Ա. $\frac{1}{2}, \frac{7}{20}, \frac{2}{5}, \frac{3}{4}, \frac{5}{6}, \frac{1}{2}, \frac{5}{4}, \frac{5}{6}, \frac{7}{8}, \frac{11}{12}, \frac{17}{24}$:

$\frac{1}{2}, \frac{2}{3}, \frac{7}{8}, \frac{11}{16}, \frac{23}{24}, \frac{15}{48}$:

3. Հետեւեալ կոտորակները փոքրագունէն սկզբանեալ կարգաւ շարել.

$$\frac{2}{5}, \frac{1}{2}, \frac{7}{9}, \frac{1}{4}, \frac{7}{10}, \frac{5}{20}, \frac{12}{100};$$

4. Հետեւեալ կոտորակները մեծագունէն սկզբանեալ կարգաւ շարել.

$$\frac{2}{5}, \frac{8}{10}, \frac{4}{6}, \frac{3}{8}, \frac{27}{40}, \frac{51}{60}, \frac{237}{240}, \frac{4721}{8315};$$

5. Հետեւեալ կոտորակները փոքրագոյն հասարակի յայտարարի վերածել.

$$Ա. \frac{5}{7}, \frac{5}{8}, \frac{5}{4}, \frac{1}{6}, Բ. \frac{11}{12}, \frac{2}{3}, \frac{19}{24}, \frac{5}{6}, \frac{7}{8}, Գ. \frac{51}{505}, \frac{65}{714}, \frac{801}{965};$$

Հ Ա. Շ Ի Ւ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԿՈՏՈՐԱԿԱՅՑ

Յ Ա. Ի Ե Լ Ո Ւ Մ Ն

236. ԿՈՆՈՆ. Առջևական կոտորակները գումարելու համար պէտք է.

Ա. Եթէ յայտարարները հաւասար ըլլան, համարիչներն իրարու վրայ աւելցնելով՝ գումարը համարիչնել և յայտարարներէն մէկն ալ յայտարար:

Բ. Իսկ եթէ անհաւասար ըլլան, նախ հասարակ յայտարարի վերածել և յետոյ ըստ առաջնոյն գործողութիւնը կատարել:

Օրինակ Ա. Գումարել հետեւեալ կոտորակները.

$$\frac{1}{9}, \frac{4}{9}, \frac{5}{9}, \frac{7}{9};$$

Լ Ա. Ծ Ո Վ Ա Խ Ա Ն

$$\frac{1}{9} + \frac{4}{9} + \frac{5}{9} + \frac{7}{9} = \frac{17}{9} = 1\frac{8}{9};$$

Որովհետեւ յայտարարները հաւասար են, ուստի 1, 4, 5, 7 համարիչներն իրարու վրայ աւելցնելով՝ 17 գումարը համարիչ կ'ընեմ և 9 յայտարարներէն մէկն ալ յայտարար, որով կ'ունենամ $\frac{17}{9}$ և ամբողջները գտնելով՝ $1\frac{8}{9}$.

Օրինակ Բ. Գումարել հետեւեալ կոտորակները.

$$\frac{1}{2}, \frac{2}{3}, \frac{4}{5}, \frac{6}{7};$$

Լ Ա. Ծ Ո Վ Ա Խ Ա Ն

$$\frac{1}{2} + \frac{2}{3} + \frac{4}{5} + \frac{6}{7} = \frac{105+140+168+180}{210} = \frac{595}{210} = 2\frac{175}{210};$$

Առաջարկեալ կոտորակները նախ հասարակ յայտարարի վերածելով՝ կ'ունենամ

$$\frac{105}{210}, \frac{140}{210}, \frac{168}{210}, \frac{180}{210};$$

Յետոյ 105, 140, 168 և 180 համարիչներն իրարու վրայ աւելցնելով՝ 595 գումարը 210 հասարակ յայտարարն համարիչ կ'ընեմ, որով կ'ունենամ $\frac{595}{210}$ և ամբողջները գտնելով՝ $2\frac{175}{210}$:

Օրինակ Գ. Հետեւեալ կոտորակները գումարել.

$$\frac{1}{2}, \frac{5}{4}, \frac{5}{6}, \frac{7}{8}, \frac{11}{12}, \frac{17}{24}, \frac{51}{56};$$

Լ Ա. Ծ Ո Վ Ա Խ Ա Ն

Առաջարկեալ կոտորակները փոքրագոյն հասարակ յայտարարի վերածելով և ըստ կանոնի գումարելով՝ կ'ունենամ

$$\frac{1}{2} + \frac{5}{4} + \frac{5}{6} + \frac{7}{8} + \frac{11}{12} + \frac{17}{24} + \frac{51}{56} = \frac{56+54+60+65+66+51+62}{72}$$

$$= \frac{592}{72} = 5\frac{52}{72} = 5\frac{4}{9};$$

237. Ա.Պ.Յ.Յ.Յ. Ս. Առնենք $\frac{1}{5}$, $\frac{3}{5}$ և $\frac{4}{5}$ կոտորակները, զորս ուրիշ ձեւով՝ զրելով՝ կ'ունենանք 1 հինգորդ, 5 հինգորդ և 4 հինգորդ . ասնք համասեռ թիւեր ըլլալով՝ ըստ կանոնի (Տ. 65) գումարելով՝ կը գտնենք

$$1 \frac{հինգորդ}{5} + 3 \frac{հինգորդ}{5} + 4 \frac{հինգորդ}{5} = 8 \frac{հինգորդ}{5} = \frac{8}{5} = 1 \frac{3}{5} :$$

Բ. Ս. Առնենք $\frac{2}{5}$, $\frac{3}{4}$ և $\frac{1}{2}$ կոտորակները, զորս եթէ վերալ ձեւով՝ զրենք՝ տարածեռ թիւեր կ'ունենանք . արդ՝ ասոնց յաւելում կարել ընելու համար պէտք է այս թիւերը համասեռ ընել (Տ. 66) . ուստի հասարակ յայտարարի վերածելով՝ կ'ունենանք $\frac{8}{20}$, $\frac{15}{20}$, $\frac{10}{20}$ և գումարելով՝ կը գտնենք $\frac{55}{20} = 1 \frac{15}{20}$:

238. ԿԱՆՈՆ. Եթէ կոտորակաց հետ ամբողջ գումարի, պէտք է .

Նախ կոտորակները գումարել և գումարին մէջ եղած ամբողջները գտնելով (եթէ կան)՝ ամբողջ թուոց հետ գումարել:

ՕՐԻՆԱԿ. Գումարել հետեւեալ կոտորակաւոր թիւերը .

$$35 \frac{7}{20}, 3 \frac{1}{2}, 15 \frac{2}{3}, 41 \frac{5}{4}, 123 \frac{7}{12} :$$

Լուծումն

$$\begin{aligned} \frac{7}{20} + \frac{1}{2} + \frac{2}{3} + \frac{3}{4} + \frac{7}{12} &= \frac{21+50+40+45+55}{60} = \frac{171}{60} \\ &= 2 \frac{51}{60} = 2 \frac{17}{20}. \end{aligned}$$

$$35 + 3 + 15 + 41 + 123 + 2 \frac{17}{20} = 219 \frac{17}{20} :$$

Կոտորակները վորոագոյն հասարակ յայտարարի վերածելով և ըստ կանոնի գումարելով՝ կ'ունենամ $\frac{171}{60} = 2 \frac{51}{60} = 2 \frac{17}{20}$, զոր ամբողջ ներուն հետ գումարելով՝ կ'ունենամ $219 \frac{17}{20}$.

239. ԳԻՏԵԼԻՔ. Կրնանք նաեւ իւրաքանչփուր ամբողջ իւր կոտորակին հետ մէկ կոտորակի վերածել և յետոյ նոր գտնուած կոտորակներն ըստ կանոնի գումարել, թէեւ գործողութիւնն աւելի երկայն կ'ըլլայ :

ՕՐԻՆԱԿ. Գումարել հետեւեալ կոտորակաւոր թիւերը .

$$3 \frac{2}{3}, 6 \frac{8}{9}, 7 \frac{21}{35} :$$

Գ.Ո.ԾՈՂԱ.ԹՒԻԱՆ

$$\begin{aligned} 3 \frac{2}{3} + 6 \frac{8}{9} + 7 \frac{21}{35} &= \frac{11}{3} + \frac{62}{9} + \frac{38}{5} = \frac{165+510+542}{45} \\ &= \frac{817}{45} = 18 \frac{7}{45} : \end{aligned}$$

Հ Ա Ր Ց Ա Ր Ա Ն

236. Առվերական կոտորակաց յաւելում ի՞նչուէս կ'ըլլայ: 237. Ի՞նչ պատճառաւ կոտորակները գումարելու համար հասարակ յայտարարի վերածելու է: 238. 239. Ամբողջ ունեցող կոտորակաց յաւելում քանի՞ կերպով կ'ըլլայ :

240. ԿՐԹՈՒԽԹԻՒՆՔ

Կատարել հետեւեալ յաւելումները:

- 1). $\frac{3}{4} + \frac{1}{4} :$ 2). $\frac{5}{7} + \frac{6}{11} :$ 3). $\frac{11}{20} + \frac{51}{47} :$
- 4). $\frac{17}{60} + \frac{48}{55} :$ 5). $\frac{219}{451} + \frac{547}{550} :$ 6). $\frac{1}{2} + \frac{1}{5} + \frac{1}{4} :$
- 7). $\frac{2}{5} + \frac{2}{3} + \frac{2}{7} :$ 8). $\frac{1}{2} + \frac{2}{3} + \frac{4}{5} :$ 9). $\frac{5}{6} + \frac{9}{12} :$
- 10). $\frac{11}{18} + \frac{13}{24} + \frac{21}{48} + \frac{5}{10} + \frac{17}{20} + \frac{55}{40} + \frac{19}{64} + \frac{51}{80} :$
- 11). $\frac{1}{2} + \frac{1}{5} + \frac{1}{4} + \frac{1}{3} + \frac{1}{6} + \frac{1}{7} + \frac{1}{8} + \frac{1}{9} :$

- 12). $2\frac{1}{2} + 3\frac{1}{3} + 4\frac{1}{4} + 5\frac{1}{5}$ 13). $48\frac{1}{4} + 57\frac{5}{4} + 158\frac{5}{5}$
 14). $27\frac{5}{9} + 215\frac{5}{6} + 31\frac{7}{8} + 443\frac{1}{2} + 516\frac{2}{3}$
 15). $649\frac{2}{5} + 1740\frac{5}{4} + \frac{121}{128} + \frac{125}{192} + 7\frac{64}{81} + 916\frac{56}{48}$

241. ՍՈՎ. ՈՐԱԿԱՆ ԿՈՏՈՐԾՎԱՅ

ՅԱԿԵԼՄԱՆ ՎՐԱՅ ԽՆԴԻԲՆԵՐ

1. Ո՞րն է այն կոտորակը, որ $\frac{5}{7}$ էն $\frac{2}{5}$ աւելի է :
 2. Բանուոր մը առաջին անգամ գործոց մը $\frac{2}{5}$ ը երկրորդ անգամ միևնույն գործոյն $\frac{5}{10}$ ը գործած ըլլալով՝ կը պահանջուի գիտնալ թէ՝ ընդ ամէնը գործոյն մրչափորդ մասը կատարած է :
 3. Մաճակալ մը 15 օրէն արտ մը կրնայ հերկել, ուրիշ մը նոյն արտը 17 օրէն կրնայ հերկել : Երկուքն ՚ի միասին 4 օրէն արտին մրչափորդ մասը կրնան հերկել :

4. Աւազան մը 5 ծորակ ունի, առաջինը մինակ վաղելով 18 ժամէն կը պարպէ զայն, երկրորդը՝ 24 ժամէն, երրորդը՝ 12 ժամէն, չորրորդը՝ 32 ժամէն և հինգերորդը՝ 9 ժամէն : Այնքն ՚ի միասին վաղելով՝ 1 ժամէն աւազանին մրչանորդ մասը կրնան պարպէլ :

5. Նպարավաճառ մը մէկ օրուան մէջ մէկու մը 24 $\frac{3}{4}$ զուրուշի սղանիր ծախեց, ուրիշի մը՝ 12 $\frac{2}{3}$ զուրուշի, երրորդի մը՝ 6 $\frac{1}{3}$ զուրուշի, չորրորդի մը՝ 3 $\frac{3}{4}$ զուրուշի եւ հինգերորդի մը՝ 18 $\frac{1}{2}$ զուրուշի . ընդ ամէնը քանի զուրուշի սղանիր ծախեց :

6. Վաճառական մը ծրար մը կտաւէն 5 $\frac{5}{4}$ մէտր ծախելէն յետոց տեսաւ, որ մնացածը 54 $\frac{1}{4}$ մէտր է . ծրարին երկայնութիւնն որչափ էր :

7. Մարդ մը ձի մը գնելով 1085 $\frac{5}{4}$ զուրուշ վաճարեց եւ 524 $\frac{1}{2}$ զուրուշ ալ պարտական մնաց . որչափ էր ձիյն գինը :

8. Չորս մարդ ՚ի միասին գործ մը կատարելու կը զբաղին . առաջինը՝ նոյն գործը կրնայ 21 ժամէն առանձինն կատարել, երկրորդը՝ 28 ժամէն, երրորդը՝ 18 ժամէն, չորրորդը՝ 25 ժամէն . չորսն ՚ի միասին 1 ժամէն նոյն գործոյն մրչանորդ մասը կրնան կատարել :

9. Աւազանի մը մէջ երեք աղքիւր կը վաղէն, երեքն ՚ի միասին 1 ժամէն աւազանին մրչափորդ մասը կրնան լցնել . գիտնալով որ առաջինը մինակ վաղելով՝ 3 ժամէն կը լցնէ զայն, երկրորդը՝ 4 ժամէն և երրորդը՝ 5 ժամէն :

10. Մեքենայ մը առաջին օրը կերպասի կտորի մը $\frac{3}{20}$ ը գործեց, երկրորդ օրը՝ $\frac{4}{30}$ ը, երրորդ օրը՝ $\frac{5}{60}$ ը . երեք աւուր մէջ ընդ ամէնն մրչան գործեց :

11. Երկու հոգի տարբեր քաղաքներէ միւնքն ժամանակ ճանապարհ ելան իրարու քաղաք երթալու համար : Մէկն այս ճանապարհը 8 օրէն կը քալէ . միւսը՝ 7 օրէն . ասոնք 1 օրուան մէջ ճանապարհին մրչանորդ մասը կը քալէն :

12. Հայր մը իւր երեք օրդւոց մէջ ադարակ մը բաժնեց, անդրանին տուաւ 10 $\frac{1}{4}$ հարիւրար, երկրորդին՝ 12 $\frac{2}{3}$ հարիւրար եւ կրտսերին՝ 15 $\frac{4}{3}$ հարիւրար, ադարակին տարածութիւնն որչափ էր :

ԲԱՐՁՈՒՄՆ

242. ԿԱՆՈՆ. Սովորական կոտորակներն իրարմէ հանելու համար պէտք է.

Ա. Եթէ յայտարարները հաւասար ըլլան, հանելի կոտորակին համարիցը նուազելոյն համարի չն հանել. մնացորդը համարիչ ընել եւ յայտարարներէն մէկն ալ յայտարար :

Բ. Իսկ եթէ անհաւասար ըլլան, նախ հասարակ յայտարարի վերածել և յետոյ ըստ կանոնի գործողութիւնը կատարել:

$$\text{Օրինակ Ա. } \frac{1}{2} - \frac{4}{39} = \frac{17}{39} \text{ էն:}$$

Լուծումն

Որովհետեւ յայտարարները հաւասար են, ուստի $4 - \frac{17}{39}$ հանելով, 15 մնացորդը 39 յայտարարներէն մէկուն համարիչ կ'ընեմ, որով կ'ունենամ:

$$\frac{17}{39} - \frac{4}{39} = \frac{17-4}{39} = \frac{15}{39} = \frac{1}{3}:$$

$$\text{Օրինակ Բ. } \frac{1}{2} - \frac{5}{9} = \frac{5}{18} \text{ էն:}$$

Լուծումն

Առաջարկեալ կոտորակները նախ հասարակ յայտարարի վերածել և յետոյ ըստ կանոնի գործողութիւնը կատարելով՝ կ'ունենամ

$$\frac{5}{8} - \frac{5}{9} = \frac{45-40}{72} = \frac{5}{72}:$$

Ա.ՊԱՅՈՅՅ. 237 թուահամարի ասլացոյցին նման է:

243. ԿԱՆՈՆ. Եթէ նուազելի և հանելի կոտորակաց հետ ամբողջներ գտնուեն պէտք է.

Ա. Եթէ հանելի կոտորակը նուազելի կոտորակէն փաքը ըլլայ, նախ կոտորակներն իրարմէ հանել և յետոյ ամբողջները :

Բ. Եթէ հանելի կոտորակը նուազելի կոտորակէն մեծ ըլլայ, նախ նուազելի կոտորակին վրայ միութիւն մը աւելցնելով՝ կոտորակներն իրարմէ հանել և յետոյ հանելոյն ամբողջին վրայ միութիւն մը աւելցնելով՝ ամբողջներն իրարմէ հանել:

$$\text{Օրինակ Ա. } \frac{1}{2} - \frac{5}{7} = \frac{3}{7} - \frac{5}{4} = \frac{5}{28} \text{ էն:}$$

Լուծումն

$$5 - \frac{5}{4} = 5 - \frac{25}{28} = 5 - \frac{21}{28} = 3 \frac{1}{28}:$$

Կամ կոտորակները հասարակ յայտարարի վերածելով՝ կ'ունենամ $5 \frac{21}{28}, 2 \frac{20}{28}$. յետոյ կոտորակաց բարձումէն մկնեալ $\frac{21}{28}$ նուազելով՝ կոտորակէն $\frac{20}{28}$ հանելի կոտորակը հանելով՝ կը մնայ $\frac{1}{28}$, և նուազելոյն ճամփողին հանելոյն 2 ամբողջը հանելով՝ ճամփողը 3 $\frac{1}{28}$.

$$\text{Օրինակ Բ. } \frac{1}{2} - \frac{5}{8} = 14 \frac{7}{8} - 14 \frac{5}{3} = 14 \frac{2}{3} \text{ էն:}$$

Լուծումն

$$31 \frac{2}{3} - 14 \frac{7}{8} = 31 \frac{16}{24} - 14 \frac{21}{24}$$

$$(31 \frac{16}{24} + \frac{24}{24}) - (14 + 1 + \frac{21}{24}) = 31 \frac{40}{24} - 15 \frac{21}{24} = 16 \frac{19}{24}:$$

Կամ կոտորակները հասարակ յայտարարի վերածելով՝ կ'ունենամ $31 \frac{16}{24}, 14 \frac{21}{24}$. յետոյ կոտորակաց բարձումէն մկնեալ կը դիմեմ որ

$\frac{21}{24} \text{ լ } \frac{16}{24} \text{ էն } \text{շ'ներ } , \text{ ուստի } \frac{16}{24} \text{ ին } \text{վրայ } \text{միութիւն } \text{մը} , \text{ կամ } \text{որ}$
 $\text{նյնն } \frac{94}{24} \text{ կ'առելցնեմ, } \text{որով } \frac{94}{24} \text{ կ'ունենամ } \frac{40}{24} , \text{ որով } \frac{21}{24} \text{ լ } \text{հանելով} .$
 $\text{կը } \text{մնայ } \frac{19}{24} . \text{ վերջապէս } 14 + 1 = 15 \text{ ու } 31 \text{ էն } \text{հանելով} . \text{ կը } \text{մնայ}$
 $16 . \text{ որով } \text{մասորդը } \frac{16}{24} \text{ էրլայ } 16 \frac{19}{24} .$

244. ԳԻՏԵԼԻՔ Ա. Կընանք նաեւ իւրաքանչիւր
 $\text{ամբողջ } \text{իւր } \text{կոտորակին } \text{հետ } \text{մէկ } \text{կոտորակի } \text{վերա-}$
 $\text{ծել } \text{և } \text{յետոյ } \text{ըստ } \text{կանոնի } \text{բարձումն } \text{ընել, } \text{թէեւ}$
 $\text{գործողութիւնն } \text{աւելի } \text{երկայն } \text{կ'ըլլայ:}$

$$\text{Օրինակ. } \text{Հանել } 9 \frac{7}{12} \text{ լ } 11 \frac{5}{8} \text{ էն:}$$

Գործողութիւն

$$11 \frac{5}{8} - 9 \frac{7}{12} = \frac{95}{8} - \frac{115}{12} = \frac{279 - 250}{24} = \frac{49}{24} = 2 \frac{1}{24}:$$

245. ԳԻՏԵԼԻՔ Բ. Եթէ առաջարկուի 8 էն $3 \frac{5}{7}$
 $\text{հանել, } \text{պէտք } \text{է } \text{նախ } 8 \text{ ին } \text{վրայ } \frac{7}{7} \text{ և } 3 \text{ ին } \text{վրայ } \text{ալ}$
 $1 \text{ աւելցնել, } \text{և } \text{յետոյ } \text{գործողութիւնը } \text{կատարել.}$
 այսպէս,

$$8 - 3 \frac{5}{7} = 8 \frac{7}{7} - 4 \frac{5}{7} = 4 \frac{2}{7}, \text{ որ } \text{է } \text{մնացորդ:}$$

Հ Ա. Բ Յ Ա. Ն

242. Սովորական կոտորակաց բարձումն ի՞նչոքէս կ'ըլլայ: 243.
 244. Եթէ կոտորակաց հետ ամբողջներ զանուին բարձումն ի՞նչոքէս
 $\text{ընելու } \text{է: } 245. \text{ Կոտորակաւոր } \text{թիւ } \text{մը } \text{ամբողջ } \text{թիւ } \text{մը } \text{հանելու}$
 $\text{համար } \text{ի՞նչ } \text{պէտք } \text{է } \text{ընել:}$

246. ԿՐԹՈՒԹԻՒՆ

կատարել հետեւեալ բարձումները:

$$1). \frac{5}{7} - \frac{3}{4}: \quad 2). \frac{2}{3} - \frac{7}{8}: \quad 3). \frac{18}{57} - \frac{21}{35}:$$

- 4). $\frac{54}{195} - \frac{48}{121}: \quad 5). \frac{1}{2} - \frac{2}{7}: \quad 6). \frac{5}{9} - \frac{4}{11}:$
 7). $\frac{5}{4} - \frac{12}{25}: \quad 8). \frac{69}{510} - \frac{45}{657}: \quad 9). \frac{5}{5} - \frac{6}{11}:$
 10). $\frac{7}{9} - \frac{8}{11}: \quad 11). \frac{16}{17} - \frac{17}{20}: \quad 12). \frac{118}{200} - \frac{114}{560}:$
 13). $2 \frac{1}{2} - 1 \frac{5}{7}: \quad 14). 15 \frac{1}{3} - 10 \frac{2}{9}: \quad 15). 41 \frac{5}{4} - 27 \frac{6}{11}:$
 16). $148 \frac{2}{5} - 96 \frac{1}{2}: \quad 17). 2 \frac{1}{2} - \frac{4}{5}: \quad 18). 3 \frac{2}{3} - 2 \frac{5}{8}:$
 19). $21 \frac{1}{4} - 17 \frac{5}{7}: \quad 20). 13 \frac{49}{51} - 10 \frac{51}{60}: \quad 21). 249 \frac{2}{7} - 185: \quad 22).$
 $6348 - 5429 \frac{2}{7}: \quad 23). 40 - \frac{5}{8}: \quad 24). 256 - 36 \frac{48}{51}: \quad 25).$
 $\frac{8}{11} \text{ և } \frac{8}{15} \text{ կոտորակներէն } \text{ո՞րը } \text{մէծ } \text{է:}$
 $26). \frac{5}{7} \text{ և } \frac{5}{7} \text{ կոտորակաց } \text{մէծն } \text{ո՞րն } \text{է:}$
 $27). \frac{7}{9} \text{ և } \frac{11}{13} \text{ կոտորակաց } \text{տարբերութիւնը } \text{գտնել:}$

247. ՍՈՎՈՐԱԿԱՆ ԿՈՏՈՐԱԿԱՅ

ԲԱՐՁՐԱԿԱՆ ՎՐԱՅ ԽԾԴԻՄՆԵՐ

1. Գտնել թիւ մը, որոյ վրայ $3 \frac{5}{7}$ աւելցնելով
 $8 \frac{2}{5}$ ըլլայ:
2. Եթէ $\frac{15}{31}$ կոտորակին աեղ $\frac{15}{50}$ կոտորակին առ-
 $\text{նենք, } \text{որչափ } \text{սխալած } \text{կ'ըլլանք:}$
3. Մէքենայ մը 8 ժամուան մէջ անիւ մը 25 ան-
 $\text{դամ } \text{կը } \text{գարձնէ, } \text{ուրիշ } \text{մը 10 } \text{ժամուան } \text{մէջ } \text{միենայն}$
 $\text{անիւը 36 } \text{անդամ } \text{կը } \text{գարձնէ, } \text{այս } \text{երկու } \text{մէքենա-}$
 $\text{ներէն } \text{ո՞րն } \text{աւելի } \text{գորաւոր } \text{է:}$
4. Երկու թուոց գումարն է $13 \frac{5}{4}$ և մէկ թիւն
 $\text{է } 2 \frac{1}{3}, \text{ ո՞րն } \text{է } \text{միւս } \text{թիւը:}$

5. Մարդ մը առաջին անգամ գործոյ մը $\frac{5}{8}$ ը և երկրորդ անգամ $\frac{5}{12}$ ը կատարեց . տակաւին գործոյն ո՞բքանորդ մասը կը մնայ ամեող գործը լմնացընելու համար :

6. Մէկը $125\frac{5}{4}$ դուրսուշունէր , որոյ մէջէն $67\frac{5}{4}$ դուրսուշը ծախսեց . ո՞բքան մնաց :

7. Շիշմը պարապ եղած ատեն $1\frac{2}{5}$ օդդա կը կշռէ , ջրով լեցուելով՝ $5\frac{5}{4}$ օդդա . պարունակուած ջուրն ո՞բքան է :

8. Աղբիւր մը մինակ վաղելով՝ 3 ժամէն աւազան մը կը լեցնէ , ծորակ մ'ալ օ ժամէն կը պարապէ նոյն աւազանը . եթէ աղբիւրն ու ծորակը միւնյն ատեն բանակը , 1 ժամուան մէջ աւազանին ո՞բքանորդ մասը կը լեցուի :

9. Երեք ճանապարհորդներ սկսան միւնյն տեղէն միւնյն ուղղութեամբ առաջանալ . առաջինը՝ 3 ժամէն 47 հաղարամէդր ճանապարհ կը քալէ , երկրորդը՝ 6 ժամէն 53 հաղարամէդր և երրորդը՝ 5 ժամէն 31 հաղարամէդր . արդ՝ կը պահանջուի դիտնալ թէ՝ ասոնք 1 ժամէն յետոյ իրարմէ ո՞ք չափ սիտի հեռանան :

10. Աւազանի մը մէջ երկու աղբիւր ՚ի միասին վաղելով՝ 1 ժամէն անոր $\frac{15}{22}$ մասը կը լեցնեն . եթէ առաջինը մինակ վաղելով՝ 1 ժամէն աւազանին $\frac{5}{7}$ մասը կը լեցնէ , երկրորդը՝ մինակ վաղելով՝ 1 ժամէն աւազանին ո՞բքանորդ մասը կը լեցնէ :

Բ Ա. Զ Մ Ա.Պ Ա. Տ Կ Ո Ւ Թ Ի Ւ Ն

248. ԿԱՆՈՆ . Կառորակ մը ուրիշ կոսորակալ բաղմապատկելու համար պէտք է .

Համարիչներուն արտադրեալը համարիչընել և յայտարարներուն արտադրեալն ալ՝ յայտարար :

Օրինակ . Բաղմապատկել $\frac{5}{8}$ ը $\frac{5}{4}$ ով :

Լուծումն

5 և 3 համարիչներուն 5×3 արտադրեալը համարիչ կ'ընեմ . 8 և 4 յայտարարներուն 8×4 արտադրեալն ալ՝ յայտարար , որով 4×6 -նամը $\frac{5}{8} \times \frac{5}{4} = \frac{5 \times 5}{8 \times 4} = \frac{25}{32}$, որ է պահանջեալ արտադրեալ :

ԱՊԱՅՅՅՅ . Վառակը $\frac{5}{8}$ ը $\frac{5}{4}$ ով բաղմապատկելը կ'ընշանակէ $\frac{5}{8}$ բաղմապատկելին $\frac{5}{4}$ բաղմապատկողին միութեանց որբանութեանը չափ առնել կամ իւր կայ աւելցնել :

ԱՐԴ՝ որովհեաւ $\frac{5}{4}$ ը կը ցույցնէ թէ միութիւնը և հաւասար մասանց բաժնուեր և անոնցնէ 5 հատն առնուեր է . ուստի պէտք է $\frac{5}{8}$ ը 4 հաւասար մասանց բաժնել և 5 հատն առնել . հետեւաբար $\frac{5}{8}$ ը 4 հաւասար մասանց բաժնելը (Տ . 213)՝ կը գտնենք $\frac{5}{8 \times 4}$, որոյ 5 անգամն առնելով (Տ . 212)՝ $\frac{5 \times 5}{8 \times 4}$:

Ա.Յ. $\frac{5 \times 5}{8 \times 4}$ ձեւն այսպէս կը կարդացուի՝ Յ բաղմապատկել 5 : Բանելու 8 բաղմապատկել 4 :

249. ԿԱՆՈՆ . Երկուքն աւելի կոսորակաց արտադրեալը գտնելու համար պէտք է .

Բոլոր համարիչներուն արտադրեալը համարիչընել և յայտարարաց արտադրեալն ալ՝ յայտարար :

Օրինակ . Գտնել $\frac{1}{2} \cdot \frac{5}{4} \cdot \frac{5}{7}$ կոսորակաց արտադրեալը :

Գործողութիւն

$$\frac{1}{2} \times \frac{5}{4} \times \frac{5}{7} = \frac{1 \times 5 \times 5}{2 \times 4 \times 7} = \frac{25}{56} :$$

250 . Գիտելիք . Եթէ որևէիցէ համարիչ մը եւ յայտարար մը հասարակ բաժանարար ունենան , գործողութեան դիւրութեան համար պէտք է .

Նախ զանակը իրենց հասարակ բաժանարարով բաժնել և քանորդները փոխիսակի իրենց տեղեւը սեպելով՝ գործողութիւնը կատարել :

Օրինակ Ա . Գտնել $\frac{20}{21} \text{ին } \frac{14}{5}$ անգամ մեծը , կամ ուրիշ կերպով ըսելով՝ $\frac{20}{21} \text{ին } \frac{14}{5}$ ը :

Լուծումն

$$\frac{\frac{4}{20}}{\frac{21}{3}} \times \frac{\frac{9}{14}}{\frac{5}{1}} = \frac{8}{5} = 2 \frac{2}{5} :$$

Այս օրինակին մէջ կը տեսնեմ , որ 20 ին և 5 ին հասարակ բաժանարարն է 3 . ուստի 20 ը և 5 ը 5 ով բաժնելով՝ կ'ունենամ 4 և 1 , զորս փոխիսակի 20 ին և 5 ին տեղերը կը սեպեմ : Կայն պէս ալ 14 ը և 21 ը 7 ով բաժնելով՝ կ'ունենամ 2 և 3 . ասոնք ալ փոխիսակի 14 ին և 21 ին տեղերը կը սեպեմ . յետոյ 4 ը 2 ով և 5 ն ալ 1 ով կը բազմապատճեմ , արտադրեալը կ'ըլայ $\frac{8}{5}$:

Օրինակ Բ . Գտնել $\frac{18}{25} , \frac{50}{49} , \frac{55}{56}$ կոսորակաց արտադրեալը :

Գործողութիւն

$$\frac{\frac{1}{18}}{\frac{5}{25}} \times \frac{\frac{5}{50}}{\frac{7}{49}} \times \frac{\frac{1}{55}}{\frac{2}{56}} = \frac{5}{7} :$$

Օրինակ Գ . Գտնել $\frac{1}{2} , \frac{2}{3} , \frac{5}{4}$ կոսորակաց արտադրեալը , կամ որ նոյնն է $\frac{1}{2} \text{ին } \frac{2}{3} \text{ին } \frac{5}{4}$ ը :

Գործողութիւն

$$\frac{1}{2} \times \frac{\frac{1}{2}}{\frac{3}{2}} \times \frac{\frac{1}{5}}{\frac{4}{4}} = \frac{1}{4} :$$

251 . ԿԱՆՈՆ . Եթէ կոսորակաց հետ ամբողջներ գտնուին պէտք է .

Իւրաքանչիւր ամբողջ իւր կոսորակին հետ մէկ կոսորակի վերածել և յետոյ ըստ կանոնի գործողութիւնը կատարել :

Օրինակ Ա . Գտնել $2 \frac{1}{2} \text{ին } 3 \frac{2}{5}$ անգամ մեծը :

Գործողութիւն

$$2 \frac{1}{2} \times 3 \frac{2}{5} = \frac{5}{2} \times \frac{11}{5} = \frac{55}{10} = 9 \frac{1}{6} :$$

Օրինակ Բ . Գտնել $4 \frac{1}{3} \text{ին } \frac{1}{4}$ ը :

Գործողութիւն

$$4 \frac{1}{3} \times \frac{1}{4} = \frac{13}{3} \times \frac{1}{4} = \frac{13}{12} = 1 \frac{1}{12} :$$

252 . ԿԱՆՈՆ . Ամբողջ մը կոսորակով կամ կոսորակ մը ամբողջով բազմապատճելու համար պէտք է .

Միութիւնն ամբողջին յայտարար ընելով՝ կոսորակով բազմապատճել :

Օրինակ Ա . Ո՞՞ն է 8 ին $\frac{5}{4}$ ը :

Լուծումն

Ցը կոտրակի կը վերածեմ՝ միութիւնը յայտաբար ընելով, որով
կ'ունենամ

$$8 \times \frac{5}{4} = \frac{8}{1} \times \frac{5}{4} = \frac{6}{1} = 6 :$$

Օրինակ Բ. Գտնել $\frac{7}{12}$ ին 24 անդամ մեջը։

Գործողութիւն

$$\frac{7}{12} \times 24 = \frac{7}{12} \times \frac{24}{1} = \frac{14}{1} = 14 :$$

253. ԳԻՏԵԼԻՔ Ա. • Ա երսգրեալ գործողութիւնն
ներէն կը հետեւի թէ երկու կամ երկուքէն ա-
ռելի կոտրակաց արտադրեալն անփոխիս կը մնայ,
երբ զանոնք տեղափոխենք։

Ինչպէս

$$\frac{2}{3} \times \frac{4}{5} \times \frac{5}{4} = \frac{2}{3} \times \frac{5}{4} \times \frac{4}{5} = \frac{4}{3} \times \frac{2}{5} \times \frac{5}{4}, \text{ ևայլ։}$$

254. ԳԻՏԵԼԻՔ Բ. Երկու կամ երկուքէն առելի
բուն կոտրակաց արտադրեալը նոյն կոտրակաց
իւրաքանչիւրէն փոքր է։

$$\text{ԱՊԱՑՅՅ. } \text{Առենք } \frac{2}{3} \text{ ին } \frac{4}{5} \text{ ը, որ } \frac{4}{5} \times \frac{2}{3} = \frac{8}{15} :$$

Այսուհետեւ $\frac{4}{5}$ ը բաղմապատկու մեսկելով կը տեսնեմ, որ միութեան
 $\frac{4}{5}$ մասն է և հետեւաբար միութենէն փոքր։ ուրեմն $\frac{8}{15}$ արտադր-
եալն ալ $\frac{2}{3}$ բաղմապատկելովն $\frac{4}{5}$ մասն է և հետեւաբար $\frac{2}{3}$ էն
փոքր։

Նշյնպէս ալ եթէ $\frac{2}{3}$ ը բաղմապատկու մեսկելիք՝ միւնցն սպա-
ճառաւ $\frac{8}{15}$ ը $\frac{4}{5}$ բաղմապատկելովն փոքր է։

Հ Ա Ր 5 Ա Ր Ա Ն

248. Կոտրակ մը ուրիշ կոտրակով բաղմապատկելու կանոն
որն է : 249. Երկուքէն առելի կոտրակաց արտադրեալն ի՞նչպէս
գտնելու է : 250. Կոտրակաց բաղմապատկութեան կատարման ա-
ռեն որ դիւրութիւնները կընան տեղի ունենալ։ 251. Եթէ կո-
տրակաց հետ ամենովներ գտնումն ի՞նչպէս բաղմապատկելու է :
252. Ամենզի մը կոտրակով կամ կոտրակ մը ամենովով բաղմա-
պատկելու կանոնն որն է : 253. Երկու կամ շատ կոտրակներ ու-
զափոխելով՝ անոնց արտադրեալն վկայ վախիսութիւն մը կ'ըլլայ։
254. Ապացուցանելու որ երկու կամ շատ բուն կոտրակաց արտա-
դրեալը նոյն կոտրակաց յւրաքանչիւրէն փոքր է։

255. Կ Ր Թ Ո Ւ Թ Ի Ւ Ն Ք

Կատարել հետեւեալ բաղմապատկութիւնները։

- 1). $\frac{2}{3} \times \frac{5}{7} :$
- 2). $\frac{4}{5} \times \frac{6}{11} :$
- 3). $\frac{5}{19} \times \frac{5}{8} :$
- 4). $\frac{20}{21} \times \frac{5}{12} :$
- 5). $\frac{56}{47} \times \frac{15}{38} :$
- 6). $\frac{124}{976} \times \frac{418}{566} :$
- 7). $\frac{169}{220} \times \frac{11}{15} :$
- 8). $\frac{1}{2} \times \frac{8}{9} :$
- 9). $\frac{12}{15} \times \frac{10}{11} \times \frac{1}{2} :$
- 10). $\frac{2}{3} \times \frac{20}{41} \times \frac{7}{9} \times \frac{5}{4} :$
- 11). $\frac{1}{5} \times \frac{1}{3} \times \frac{15}{19} :$
- 12). $\frac{1}{4} \times \frac{1}{11} :$
- 13). $2\frac{1}{2} \times 3\frac{1}{5} :$
- 14). $4\frac{5}{7} \times 5\frac{2}{9} :$
- 15). $7\frac{5}{4} \times 6\frac{4}{7} :$
- 16). $56 \times \frac{5}{7} :$
- 17). $126 \times \frac{8}{9} :$
- 18). $360 \times \frac{11}{12} :$
- 19). $249 \times \frac{51}{40} :$
- 20). $1250 \times \frac{125}{250} :$
- 21). $\frac{5}{4} \times 56 :$
- 22). $\frac{7}{8} \times 9 :$
- 23). $\frac{10}{2} \times 6 :$
- 24). $\frac{15}{48} \times 12 :$
- 25). $8 \times \frac{5}{4} \times \frac{2}{3} :$
- 26). $9 \times \frac{2}{3} \times \frac{5}{6} :$
- 27). $\frac{4}{5} \times \frac{7}{8} \times 20 :$
- 28). $\frac{8}{9} \times \frac{5}{8} \times \frac{1}{4} \times 80 :$

256 . ՍՈՎՈՐԱԿԱՆ ԿՈՏՈՐԱԿԱՅ
ԲԱԶՄԱՊԱՏԿՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ ԽՆԴԻՔՆԵՐ

1. ԱՎԵՂՋԸ 15 զուրուշէն $4\frac{5}{4}$ մէղը կերպասը
քանի՞ զուրուշ կ'ընէ :

2. Գործաւոր մը 1 ժամուան մէջ գործոյ մը
 $\frac{5}{9}$ ը կրնայ կատարել, ուրիշ մը միենայն ժամանակի
մէջ առաջնոյն կատարածին $\frac{5}{4}$ ին չափ միայն կրո-
նայ կատարել : Արդ՝ կը ստհանանջուի գիտնալթէ
երկրորդ գործաւորը գործոյն մըքանորդ մասը կրո-
նայ կատարել 1 ժամուան մէջ :

3. 20 զուրուշն $\frac{5}{4}$ ը և $\frac{7}{10}$ ը քանիկա՞ն զու-
րուշ են :

4. Օդգան 7 զուրուշն $10\frac{1}{2}$ օդգա շաբարը քա-
նի՞ զուրուշ կ'ընէ :

5. Ավելիք մը 8 ժամուան մէջ աւազան մը կը
լցնէ, ուրիշ ավելիք մը, որ առաջնին 2 անգամ
նուազ ջուր կուտայ, 1 ժամուան մէջ նոյն ա-
ւազանին մըքանորդ մասը պիտի լցնէ :

6. Եթէ ամբողջ գործոյ մը համար 2140 զուրուշ
հատուցուի, նոյն գործոյն $\frac{17}{20}$ ին համար մըքան պէտք
է հատուցանել :

7. Որոտման մը ձայնը վայլակին երեւելէն $7\frac{2}{3}$
երկվարկեան յետոյ լսուեցաւ : Որոտացող ամպի
մըքափ հեռու կ'ըլլայ, գիտնալով որ ձայնը 1 երկ-
վայրկենին 340 մէղը կ'ընթանայ :

8. Շողեկառը մը $13\frac{1}{4}$ ժամէն Փարփղէն Լիօն կը
համափ . 0րլիսանի Փարփղէն ունեցած հեռաւորու-

թիւնը գրեթէ Լիօնի Փարփղէն ունեցած հեռա-
ւորութեան $\frac{5}{10}$ ն է : Այս շոգեկառին մըքափ ժա-
մանակէն Փարփղէն 0րլիսան կրնայ համակիլ :

9. Խնձօրին օգդան 3 $\frac{1}{4}$ զուրուշ ըլլալով՝ $6\frac{5}{8}$ օդ-
գան քանի՞ զուրուշ կ'ընէ :

10. Տեղույթը երկայնութիւնը 13 $\frac{5}{6}$ զիրա է և
լայնութիւնը՝ $7\frac{5}{4}$ զիրա, մակերեւոյթն մըքափ
կ'ըլլայ :

11. Գտնել ուղղանկիւն սրահի մը մակերեւոյթը,
որոյ լայնութիւնը 7 մէղը է եւ երկայնութիւնը՝
լայնութեան $\frac{5}{3}$ ը :

12. Ջրամբար մը ունինք, որոյ երկայնութիւնը
 $3\frac{1}{2}$ զիրա է, լայնութիւնը՝ $2\frac{5}{8}$ զիրա և բարձրու-
թիւնը՝ երկայնութեան $\frac{2}{3}$ ն է . պարունակութիւնն
մըքափ է :

Բ Ա. Ճ Ա. Ն Ո Ւ Մ Ն

257. ԿԱՆՈՆ . Կատարակ մը ուրիշ կատարակալ
բաժնելու համար պէտք է .

Բաժանարար կատարակը ընթելով՝ բաժանելի կո-
տորակին հետ բազմապատկել :

Օնինակ . Բաժնել $\frac{5}{7}$ ը $\frac{4}{5}$ ով :

Լուծումն

Փոքձ

$$\frac{5}{7} : \frac{4}{5} = \frac{5}{7} \times \frac{5}{4} = \frac{5 \times 5}{7 \times 4} = \frac{25}{28} : \quad \frac{15}{28} \times \frac{4}{5} = \frac{5}{7} :$$

Եաւ բաժանարար $\frac{4}{5}$ կատարակը կը շրջեմ, այսինքն 4 համարից
շայտարար և 3 յայտարարն ալ համարին կ'ընեմ, որով կ'ունենամ

$$\frac{5}{4}, \text{ յետոց } \frac{3}{7} \text{ ը } \frac{5}{4} \text{ ովլ կը բաղմապատկեմ, արտադրեալը կ'ըլլաց} \\ \frac{3}{7} \times \frac{5}{4} = \frac{3 \times 5}{7 \times 4} = \frac{15}{28}.$$

ԱՊԱՅՈՅՅԻ. Վանադի ՝ $\frac{5}{7}$ ը $\frac{4}{5}$ ովլ բաժնելը կը նշանակէ այն. ողբախ թիւ մը գտնել, որ $\frac{4}{5}$ բաժանաբարով բաղմապատկելով $\frac{5}{7}$ բաժանելին արտադրէ, Արդ՝ որովհետեւ թիւ մը $\frac{4}{5}$ ովլ բաղմապատկել կը նշանակէ նոյն թուոյն $\frac{4}{5}$ ն առնել: Ուստի կը նաև հարցնել թէ՝ ո՞նք է այն թիւը, որոյ $\frac{4}{5}$ ը $\frac{5}{7}$ է: Յայտնի է որ եթէ պահանջաւալ թուոյն $\frac{4}{5}$ ը $\frac{5}{7}$ ըլլաց, նոյն թուոյն $\frac{1}{5}$ ն առ ՝ $\frac{5}{7}$ ին բարորդը պիտի ըլլաց, այսինքն $\frac{3}{7 \times 4}$. հետեւաբար նոյն թուոյն $\frac{5}{5}$ ն առ, այսինքն նոյն ինկ թիւը, $\frac{3}{7 \times 4}$ ին 5 անդամ առելի մեծը պիտի ըլլաց, այսինքն $\frac{5 \times 5}{7 \times 4}$,

258. ԿԱՆՈՆ. Եթէ կոտորակաց հետ ամբողջներ գտնուին պէտք է.

Իւրաքանչիւր ամբողջ իւր կոտորակին հետ մէկ կոտորակի վերածել և յետոց ըստ կանոնի բաժնել:

$$0\Gamma\text{ինակ Ա.} \cdot \beta\alpha\delta\text{նել } 2\frac{4}{5} \text{ ը } 3\frac{7}{8} \text{ ովլ:}$$

Գործողութիւն

$$2\frac{4}{5} : 3\frac{7}{8} = \frac{14}{5} : \frac{51}{8} = \frac{14}{5} \times \frac{8}{51} = \frac{14 \times 8}{5 \times 51} = \frac{112}{155}:$$

$$0\Gamma\text{ինակ Բ.} \cdot \beta\alpha\delta\text{նել } 12\frac{1}{2} \text{ ը } 2\frac{1}{2} \text{ ովլ:}$$

Գործողութիւն

$$12\frac{1}{2} : 2\frac{1}{2} = \frac{25}{2} : \frac{5}{2} = \frac{25}{2} \times \frac{2}{5} = \frac{5}{1} = 5:$$

259. ԿԱՆՈՆ. Ամբողջ մը կոտորակով կամ կոտորակ մը ամբողջով բաժնելու համար պէտք է.

Միութիւնն ամբողջին յայտարար տալով՝ դորձողութիւնը կատարել:

$$0\Gamma\text{ինակ Ա.} \cdot \beta\alpha\delta\text{նել } 12 \text{ ը } \frac{5}{4} \text{ ովլ:}$$

Գործողութիւն

$$12 : \frac{5}{4} = \frac{12}{1} : \frac{5}{4} = \frac{12}{1} \times \frac{4}{5} = \frac{16}{1} = 16:$$

0\Gamma\text{ինակ Բ.} \cdot \beta\alpha\delta\text{նել } 12 \text{ ը, որոյ 5 անդամ մեծը } \frac{1}{2} \text{ ըլլաց:}

Գործողութիւն

$$\frac{1}{2} : 5 = \frac{1}{2} : \frac{5}{1} = \frac{1}{2} \times \frac{1}{5} = \frac{1}{10}:$$

260. ԳԻՏԵԼԻՔ. Վերոդիւալներէն կը հետեւի թէ՝ երբ որևէ թիւ մը բուն կոտորակով բաժնուի, քանորդը միշտ բաժանելիէն մեծ կ'ըլլաց:

Ինչպէս եթէ, օրինակի համար, 10 ը $\frac{1}{3}$ ովլ բաժնենք, կ'ունենանք

$$10 : \frac{1}{3} = \frac{10}{1} \times \frac{3}{1} = 30 \text{ բանորդ, որ 10 բաժանելիէն մեծ է:}$$

ՀԱՐՑԱՐԱԿԱՆ

257. ՍԱԼԻՐԱԿԱՆ ԿՈՏՈՐԱԿԱՑ ԲԱԺԱՆՄԱՆ ԿԱՆՈՆՆ ո՞նք է: 258. Եթէ կոտորակաց հետ ամբողջներ գտնուին, բաժանումն ի՞նչպէս կը կատարուի: 259. Ամբողջ մը կոտորակով կամ կոտորակ մը ամբողջով բաժնելու համար պէտք է: 260. Երբ որևէ թիւ բուն կոտորակով բաժնենք, քանորդը բաժանելիէն մեծ թէ փար կ'ըլլաց:

261. ԿՐԹՈՒԹԻՒՆԻ

Կատարել հետեւեալ բաժանումները :

- 1). $\frac{5}{5} : \frac{4}{7} =$ 2). $\frac{4}{7} : \frac{5}{5} =$ 3). $\frac{1}{2} : \frac{1}{5} =$ 4). $\frac{1}{4} : \frac{5}{5} =$
- 5). $\frac{2}{5} : \frac{1}{7} =$ 6). $\frac{4}{9} : \frac{5}{7} =$ 7). $\frac{10}{11} : \frac{11}{12} =$ 8). $\frac{17}{12} : \frac{50}{61} =$
- 9). $\frac{151}{250} : \frac{486}{795} =$ 10). $2\frac{1}{2} : 3\frac{1}{5} =$ 11). $4\frac{2}{5} : 7\frac{2}{5} =$
- 12). $18\frac{1}{5} : 2\frac{1}{4} =$ 13). $3\frac{1}{2} : 7\frac{2}{5} =$ 14). $148\frac{4}{5} : 29\frac{2}{7} =$
- 15). $3 : \frac{1}{2} =$ 16). $5 : \frac{2}{5} =$ 17). $7 : \frac{5}{6} =$ 18). $8 : \frac{8}{9} =$
- 19). $9 : \frac{10}{12} =$ 20). $\frac{4}{5} : 2 =$ 21). $\frac{5}{7} : 6 =$ 22). $\frac{5}{8} : 10 =$
- 23). $\frac{7}{9} : 11 =$ 24). $\frac{10}{11} : 12 =$ 25). $7 : 3\frac{1}{2} =$
- 26). $100 : 8\frac{1}{5} =$ 27). $5\frac{5}{7} : 4 =$ 28). $18\frac{7}{8} : 9 =$

262. ՍՈՎՈՐԱԿԱՆ ԿՈՏՈՐԾԿԱՅ

ԲԱԺԱՆՄԱՆ ՎՐԱՅ ԽՆԴԻՐՆԵՐ

1. Ո՞րն է այն թիւը, որպ 3/7 ը 42 է ?
2. Եթէ բանուոր մը 2/3 օրէն գործց մը 5/11 ը կատարէ, ամբողջ գործը քանի՞ օրէն կրնաց կատարել :
3. Ո՞րն է այն թիւը, զրդ 3 3/4 ով բազմապատկեւ արտադրեալն ըլլայ 1 :
4. 5/8 օդգա թէյ առինք և առենիք 48 զուրուշ օդգան քանի՞ եկաւ :
5. Եաւ մը 3 2/3 ժամէն 9 4/5 փարսախ կ'ընթանաց . 1 ժամէն սրբան կ'ընթանաց :

6. Գինելաձառ մը 8 2/5 օդգա գինի փոխանակեց 3 1/2 օդգա տուրմի հետ և կ'ուզէ իմանալ թէ՝ 1 օդգա գինաց փոխարէն սրչափ տուրմ ընդունած է . նյնապէս ալ տուրմ ծախողը կ'ուզէ գիտնալ թէ՝ 1 օդգա տուրմի փոխարէն սրչափ գինի ընդունած է :

7. Շոգեկառք մը ամբողջ ձանապարհ մը քալած տոեն, պնդակառք մը նյն ձանասոլարհին 2/11 ը միշտ այն կը քալէ . առաջինն երկրորդէն քանի՞ անգամ արագ կ'ընթանաց :

8. Հայկ և Տիգրան աղքատի մը ողբրմութիւն տուին, այս ողբրմութեան 4/7 ը Հայկ տուաւ եւ մնացեալը Տիգրան, որ էր 15 փարա . Հայկին ողբրածն սրչափ էր :

9. Կարժառ մը իւրաքանչիւր շրջանին 1 1/8 մէդր մանած կ'առնէ իւր վլայ . քանի՞ շրջան սկետք է ընէ 45 2/3 մէդր մանածով պատաստուելու համար :

10. Ծրար մը չուխային 5/8 ը ծախելով 12 արշն մնաց . սրչափ էր այս ծրարին երկայնութիւնը :

11. Զրավ լեցուն շիշ մը 440 1/2 կրամ կը կըռէ . պարունակուած ջրոյն կշիռն սրչափ էր, գիտնալով որ գատարի շիշն կշիռը բովանդակ կշոյն 1/3 ն է :

12. Մէկը հակ մը վաճառք ծախեց և ՚ի վարէն 705 զուրուշ ընդունեց . եթէ 9 զուրուշ աւելի ընդունէր, ըրած շահն առած գնոյն 1/6 ին չափ սկափ ըլլար . նյն հակն իրեն քանի՞ եկած էր :

13. Գործաւոր մը 15 2/3 օրուան համար 82 1/4 դշ . վերձք ստացաւ, օրական քանի՞ եկաւ :

14. Ճանապարհորդ մը պնդակառքէ մը 9 $\frac{2}{3}$ փարսախ ետ մնացած ըլլալով՝ կ'ուզէ ետեւէն հասնիլ, որոյ համար երկանիւ (կառք) մը վարձեց, որ ժամը 3 փարսախ տեղ կը քայլէ .քանի՞ ժամէն կընայ հասնիլ, գիտնալով որ պնդակառքը ժամը 1 $\frac{5}{4}$ փարսախ կը քայլէ :

15. Ո՞րն է այն թիւը, որոյ $\frac{5}{3}$ ին կէմն 8 է :

16. Մարդ մը իւր ունեցածին $\frac{3}{4}$ ին $\frac{2}{3}$ ին քառորդը ծախսեց եւ քովը մնաց $31 \frac{1}{2}$ դուրսուշ ունեցածն ո՞րբան էր :

17. Արահի մը մակերեւոյթը 105 $\frac{2}{3}$ քառակուսի զիրա է և լայնութիւնը $7 \frac{3}{4}$ զիրա, երկայնութիւնն մրչափ է :

18. Ուզեղ զուգահեռուսնի ձեւով աւաղան մը ունինք, որոյ պարունակութիւնն է $856 \frac{15}{28}$ խորանարդ զիրա և քարձութիւնը՝ $8 \frac{15}{15}$ զիրա, յատակին մակերեւոյթն ո՞րչափ է :

263. ՍՈՎՈՐԱԿԱՆ ԿՈՏՈՐԱԿԱՅ

ՉՈՐՍ ԳՈՐԾՈՂՈՒԹԵԱՆՑ ՎԻՌԱՅ ԽՆԴԻՄՆԵՐ

1. 5 գրել առանց 5 թուանշանը գործածելու :
2. Ո՞րն է այն թիւը, որոյ $\frac{5}{4}$ ը 5 է :
3. Ո՞ր թուոյն $\frac{5}{7}$ ը 30 է :
4. 12 ը ո՞ր թուոյն $\frac{5}{4}$ ն է :
5. Թուոյ մը $\frac{1}{2}$ ը 10 ն է, ո՞րն է այն թիւը :

6. Գոնել թիւ մը, որոյ $\frac{4}{7}$ ը և մնացածին $\frac{5}{6}$ նիրարու վրայ աւելցնելով՝ գումարը 39 ըլլայ :

7. Մէդրը 5 $\frac{3}{4}$ դուրսուշին 18 $\frac{5}{4}$ մէդր կտաւը քանի՞ դուրսուշ կ'արժէ :

8. Աղբեւր մը 7 վայրկենէն 8 օդգա ջուր կ'արտահուէ, ուրիշ մը 6 վայրկենէն 5 օդգա, երկուքն իմիասին 1 վայրկենէն քանի՞ օդգա ջուր կ'արտահուէն :

9. Գործարանի մը մէջ երեք շոգեշարժ մեքենաներ կան, առաջինը 1 ժամէն 30 $\frac{5}{6}$ օդգա հանաքածուխ կըսպառէ, երկրորդը՝ առաջինէն $8 \frac{2}{7}$ օդգա աւելի եւ երրորդը՝ առաջնոյն և երկրորդին սպառածներուն գումարէն $5 \frac{5}{5}$ օդգա աւելի, 1 ժամէն իւրաքանչիւր մէքենայ ո՞րբան հանքածուխ կըսպառէ և երեքն իմիասին ո՞րբան :

10. Վաճառական մը յաջորդաբար 36 $\frac{1}{2}$ մէդր, 12 $\frac{2}{5}$ մէդր, $8 \frac{2}{3}$ մէդր, $20 \frac{7}{9}$ մէդր և $15 \frac{5}{4}$ մէդր չուխա ծախեց, ընդ ամէնը քանի՞ մէդր ծախեց :

11. Ծրար մը կտաւ ունինք, որմէ 5 $\frac{3}{4}$ էնտաղէ ծախեցինք և մնաց $54 \frac{1}{4}$ էնտաղէ, ո՞րչափ է ծրարին երկայնութիւնը :

12. Մարդ մը յաջորդաբար ծրար մը կտաւին կէտը, քառորդը, ութերրորդը և տասնընթեցորդը գործեց, տակաւին ո՞րչափ մնաց գործելու :

13. Մարմին մը $38 \frac{1}{2}$ օդգա կշռելու համար $7 \frac{2}{3}$ օդգա կը պակսի, ո՞րչափ է նոյն մարմնոյն կշռը :

14. Ո՞րն է այն թիւը, որոյ $\frac{5}{6}$ ին վրայ $\frac{5}{6}$ աւել-

յընենք, գումարը $\frac{8}{9}$ ըլլայ :

15. Կեղբօնահայեաց սիւն մը չորս մասի բաժնուած է. առաջին մասը սիւնին բավանդակ բարձրութեան $\frac{1}{5}$ ին հաւասար է, երկրորդը՝ $\frac{1}{4}$ ին, և երրորդը՝ $\frac{2}{7}$ ին. ո՞րչափ է այս սիւնին բարձրութիւնը, գիտանողով որ չորրորդ մասը $\frac{5}{11}$ մէզը է :

16. Աղբիւր մը 3 ժամէն աւաղանի մը $\frac{4}{11}$ ը կը լւցնէ. ամբողջ աւաղանն ո՞րչափ ժամանակէն կընայ լեցնել :

17. Ո՞րն է այն թիւը, որպէս $\frac{5}{4}$ էն $\frac{5}{4}$ համենք, մնացորդը $\frac{5}{4}$ ըլլայ :

18. Գործավար մը իւր բոլոր գործաւորներով օրը 615 մէզը երկայն փոս մը կընայ փորել. բայց եթէ փոխանակ բոլոր գործաւորները բանեցնելու անոնց $\frac{15}{19}$ ը բանեցնէ, քանի՞ մէզը գործ կընայ կատարել օրը :

19. Գործ մը մարդ մը 5 ժամէն կընայ կատարել, կին մը 8 ժամէն և տղայ մը 12 ժամէն : Ասո՞ր երեքն՝ ՚ի միամին աշխատելով՝ նոյն գործն ո՞րչափ ժամանակէն կընան կատարել :

20. Շոգեկառք մը 12 ժամ՝ 30 վայրկէնէն 432 հազարամէզը կ'ընթանայ, ուրիշ մը 11 ժամ՝ 15 վայրկէնէն՝ 567 հազարամէզը : Առաջնոյն արագութիւնն երկրորդին քանի՞ անգամն է, կամ երկրորդին արագութիւնն առաջնոյն քանի՞ անգամը :

21. Աղբիւր մը, որ 3 վայրկէնէն 15 օգդա ջուր կ'արտահասէ, $120\frac{8}{12}$ օգդա պարունակութեամբ աման մը ո՞րչափ ժամանակէն կընայ լեցնել :

22. Բանուոր մը գործոյ մը $\frac{5}{8}$ ը կատարելով՝ 42 դուրս վարձը ստացաւ. եթէ ամբողջ գործը կատարէր որբան պիտի ստանար :

23. Բանուոր մը գործ մը 60 օրէն կընայ կատարել, ուրիշ մը՝ 70 օրէն. ասո՞ր երկուքն ՚ի միամին նոյն գործոյն $\frac{5}{9}$ ն ո՞րչափ ժամանակէն կընան կատարել :

24. Որեկիցէ թիւ մը ո՞ր կոտորակով բաղմապատկելու է, որ նոյն թիւն իւր $\frac{2}{7}$ ին չափ պակսի :

25. Առաձիւք գնտակ մը բարձրութենէ մը լյանը երրորդ սատմամբ $\frac{15}{16}$ մէզը բարձրացաւ : Այս գնտակին առաջին անկման բարձրութիւնն ո՞րչափ գնտակին առաջնոյն աշխատելով՝ նոյն գործն ո՞րչափ ժամանակէն բնկած է, գիտնալով որ առաձիւք գնտակ մը գետին ինկած առեն՝ իւր անկման բարձրութեան $\frac{2}{9}$ ին չափ վեր կ'սանենու :

գործողութիւն

$$\frac{2}{9} \times \frac{2}{9} \times \frac{2}{9} = \frac{8}{729} :$$

$$\frac{15}{16} : \frac{8}{729} = \frac{15}{16} \times \frac{729}{8} = \frac{9477}{128} = 74\frac{5}{128} :$$

Պատ . $74\frac{5}{128}$ մէզը :

26. Ֆրանախայ երկաթուղեաց գործակալութիւններէն՝ իրենց փոխադրած անձանց վճարած գնոյն փոխանակ $\frac{1}{50}$ ին չափ տաւըք առնուելու, $\frac{1}{10}$ ին չափ կ'առնուի այժմ, որով տէրութեան եկամուար 16 միլիոն ֆրանքի չափ առելցած է : Արդ՝ տէրութեան հիմակուան ունեցած եկամուան ո՞րչափ է :

27. Երկու եղբարք ՚ի միասին միևնոյն գնով 16 հատ արժէթուղթ առին, որոց 9 հատն առաջնոյն է եւ 7 հատն երկրորդին. առաջնն 6 ժառանգ թողուց և երկրորդը՝ 5: Արդ՝ առաջնոյն ժառանգ ներն իրենց ժառանգութիւնը և երկրորդիններն ալ իրենցը մէջերնին հաւասարապէս բաժնել ուղելով՝ կը պահանջուի դիսնալ թէ որո՞ն ժառանգոց բաժներն աւելի մեծ պիտի ըլլան:

28. 5 արշնը 7 ֆրանկէն 12 ծրար կերպաս գընեցինք և 11 արշնը. 16 ֆրանկէն ծախելով՝ 24 ֆրանք շահեցանք. ո՞րչափ է ծրապի մը երկայնութիւնիք:

29. Մարդ մը իւր ունեցածն երեք անձանց կը տակեց, առաջնը պիտի ընդունի $\frac{1}{4}$ ը. երկրորդը՝ $\frac{2}{5}$ ը, և երրորդը՝ մնացածը, որ 35000 զուրուշէ: Կը պահանջուի բոլանդակ ժառանգութիւնը եւ առջի երկութին բաժները:

30. Երկու տեսակ չուխայէ հաւասար քանակութեամբ ընդ ամէնը 700 մէդր առինք. Երկրորդ տեսակին մէդրը 15 ֆրանք կ'արժէ, և առաջնոյն 5 մէդրն՝ երկրորդին 7 մէդրին արժէքն ունի: Ընդ ամէնն ո՞րքան վճարեցինք:

31. 48 ն այնպիսի երեք մասանց բաժնել, որ առաջին երկութին իրարու հաւասար ըլլան և երրորդը՝ առաջնոյն $\frac{2}{3}$ ն ըլլայ:

32. Որեկից թիւ մը ո՞ր կոտորակով բաժնելու է, որ նոյն թիւն իւր 1 $\frac{2}{3}$ անգամին չափ ըլլայ:

33. Որո՞նք են այն ամբողջ թիւերը, որոց իւրաքանչիւրով $\frac{2}{3}$ ը բաղմապատկուելով՝ արտադրեալն ամբողջ թիւ մը և նոյն իսկ $\frac{2}{3}$ կոտորակը պարունակէ:

բաքանչիւրով $\frac{2}{3}$ ը բաղմապատկուելով՝ արտադրեալն որեկիցէ ամբողջ թիւ մը և նոյն իսկ $\frac{2}{3}$ կոտորակը սղարունակէ:

Լուծումն

Որովհետեւ եթէ $\frac{2}{3}$ կոտորակն իւր 3 յայտարարին բաղմապատկիները, արտադրեալներն ամբողջ թիւեր կ'ըլլան. ինչպէս

$$\frac{2}{3} \times 3 = 2, \frac{2}{3} \times 6 = 4, \frac{2}{3} \times 9 = 6, \frac{2}{3} \times 12 = 8, \text{ և յն.}$$

ուստի այս արտադրեալներուն հետ նոյն իսկ $\frac{2}{3}$ կոտորակն ալ զըտնուելու համար, յայնի է որ $\frac{2}{3}$ ն իւր յայտարարին բաղմապատկիներն էլլեւ 1 ոլ բաղմապատկելու է. այսպէս,

3 ին բաղմապատիները 3, 6, 9, 12, 15, և յն ըլլալով $\frac{2}{3}$ կոտորակը 4, 7, 10, 13, 16, և յն թիւերով բաղմապատկիները, կը գտնենք:

$$2 \frac{2}{3}, \quad 4 \frac{2}{3}, \quad 6 \frac{2}{3}, \quad 8 \frac{2}{3}, \quad 10 \frac{2}{3}, \quad \text{և յն.}$$

Պատ. Պահանջեալ ամբողջ թիւերն են 4, 7, 10, 16, և յն:

34. Որո՞նք են այն ամբողջ թիւերը, որոց իւրաքանչիւրով $\frac{5}{11}$ ը բաղմապատկուելով՝ արտադրեալըն որեկից ամբողջ մը և նոյն իսկ $\frac{5}{11}$ կոտորակը պարունակէ:

35. Որո՞նք են այն թիւերը, որոց իւրաքանչիւրով $\frac{2}{3}$ ը բաղմապատկուելով՝ արտադրեալն ամբողջ թիւ մը և նոյն իսկ $\frac{2}{3}$ կոտորակը պարունակէ:

Լուծումն

Որովհետեւ $\frac{2}{3}$ ն իւր շընուած $\frac{5}{2}$ ովլ բաղմապատկենք , արտաքրեալ 1 կ'ըսց , հետեւաբար եթէ $\frac{2}{3}$ ն իւր շընուած $\frac{5}{2}$ ին բաղմապատիկներովլ բաղմապատկենք , արտագրեալները 1 . 2 . 3 . 4 . 5 . և այն կ'ըսցն :

Կազմէն

$$\frac{2}{3} \times \frac{5}{2} = 1 , \quad \frac{2}{3} \times \frac{6}{2} = 2 , \quad \frac{2}{3} \times \frac{9}{2} = 3 , \quad \text{և այն :}$$

Աւստի այս արտագրեալներուն հետ նոյն խոկ $\frac{2}{3}$ կոսորակն աւ դըմնուելու համար , յայսնի է որ $\frac{2}{3}$ ն իւր շընուածին բաղմապատիկներն էլլեւ 1 ովլ բաղմապատկերու . է . այսպէս

$\frac{2}{3}$ ին շընուածին բաղմապատիկներն են $\frac{3}{2}, \frac{6}{2}, \frac{9}{2}, \frac{12}{2}, \frac{15}{2}$, և այն .	$\frac{5}{2}, \frac{8}{2}, \frac{11}{2}, \frac{14}{2}, \frac{17}{2}$, և այն .
որոցմէ էլլեւ 1 երն են	

Աւստի $\frac{2}{3}$ ն առանց իւրաքանչիւրովլ բաղմապատկենք , կը գտնենք

$$\frac{2}{3} \times \frac{5}{2} = 1\frac{2}{3}$$

$$\frac{2}{3} \times \frac{8}{2} = 2\frac{2}{3}$$

$$\frac{2}{3} \times \frac{11}{2} = 3\frac{2}{3}$$

և այն և այն :

Պատ . Պահանջեալ թիւերն են $2\frac{1}{2}, 4, 5\frac{1}{2}, 7, 8\frac{1}{2}$, և այն :

36 . Որմնէք են այն թիւերը , որոց իւրաքանչիւրովլ $\frac{5}{7}$ ը բաղմապատկուելովլ արտագրեալն որ և իցեւ ամբողջ մը և նոյն խոկ $\frac{5}{7}$ կոսորակը պարունակէ :

37 . Ժամացոյց մը ունինք , որ ուղղուած չ'ըլ-

լսում՝ $1\frac{1}{2}$ ժամ՝ ետ կը ցուցնէ , եթէ իւրաքանչիւր օր կանոնաւոր կերպովլ $1\frac{1}{2}$ վայրկեան առաջ տանինք , սրչափի ժամանակէն ճիշդ ժոմը սկսի ցուցնէ :

38 . Գործաւոր մը իւր տարեկանին $\frac{5}{8}$ ն ուտեսատի համար կը ծախսէ , $\frac{2}{7}$ ը բնակարանի և մանր ծախուց համար , $\frac{5}{24}$ ն աւ հագուստի վերաբերեալ իրաց համար եւ իւր քոյլը կը մնայ 275 ֆրանք . սրբան է տարեկանը :

39 . Գանել թիւ մը , որոց $\frac{2}{3}$ ին $\frac{2}{3}$ ովլ արտօադը բեալը $\frac{2}{3}$ ըլլաց :

40 . Զորա խումբ գործ սւորներ գործ մը սկիսի կատարէին . առաջին խումբն նոյն գործն առանհամնն կօքէն կրնայ կատարել , երկրարդը՝ 9 օքէն , երրորդը՝ 27 օքէն և չորրորդը՝ 36 օքէն : Այս գործ կատարելու համար եթէ առաջին խումբին $\frac{2}{3}$ ը , երկրորդին $\frac{3}{4}$ ը , երրորդին՝ $\frac{1}{2}$ ը և չորրորդին՝ $\frac{1}{4}$ ն ի միասին աշխատին , քանի՞ օքէն կրնան լմնցընել նոյն գործը :

41 . Իւրաքանչիւրն երեք լիդր պարունակութիւն ունեցող երկու խառնարան ունինք . առաջ նոյն $\frac{2}{3}$ ը գինուովլ լեցուն է և երկրորդին $\frac{5}{4}$ ը՝ ջրովլ : Առաջնոյն պարունակածին $\frac{1}{3}$ ն երկրորդին մէջ լեցուցինք , յետոյ երկրորդին պարունակածին $\frac{2}{9}$ ն առաջնոյն մէջ : Արդ՝ կը պահանջուի գիտնալթէ իւրաքանչիւրն սրչափի դինի եւ սրչափի ջուր կը պարունակէ :

Գործողութիւնն

$$3^L \times \frac{2}{5} = \frac{6}{5} L \cdot 4 \cdot \quad 3^L \times \frac{5}{4} = \frac{9}{4} L \cdot L$$

$$\frac{6}{5} \times \frac{1}{5} = \frac{6}{25} L \cdot 4 \cdot \quad \frac{9}{4} L \cdot L + \frac{6}{25} L \cdot 4 \cdot$$

$$\left(\frac{9}{4} L \cdot L + \frac{6}{25} L \cdot 4 \cdot \right) \times \frac{2}{9} = \frac{1}{2} L \cdot L + \frac{4}{75} L \cdot 4 \cdot$$

$$\begin{aligned} \frac{6}{5} L \cdot 4 \cdot \times \frac{4}{5} + \frac{4}{25} L \cdot 4 \cdot + \frac{1}{2} L \cdot L &= \frac{24}{25} L \cdot 4 \cdot + \frac{4}{75} L \cdot 4 \cdot + \frac{1}{2} L \cdot L \\ &= \frac{76}{75} L \cdot 4 \cdot + \frac{1}{2} L \cdot L = 1 \frac{1}{75} L \cdot 4 \cdot + \frac{1}{2} L \cdot L \end{aligned}$$

$$\left(\frac{9}{4} L \cdot L + \frac{6}{25} L \cdot 4 \cdot \right) \times \frac{7}{9} = \frac{7}{4} L \cdot L + \frac{14}{75} L \cdot 4 \cdot = 1 \frac{5}{4} L \cdot L + \frac{14}{75} L \cdot 4 \cdot$$

Փորձ

$$1 \frac{1}{75} + \frac{14}{75} = \frac{90}{75} = \frac{6}{5} = 3 \times \frac{2}{5} \cdot$$

$$\frac{1}{2} + 1 \frac{5}{4} = \frac{9}{4} = 3 \times \frac{5}{4} \cdot$$

Պատ . Առաջին խառնարանը $1 \frac{1}{75}$ մեդր գինի և
կես լիդր ջուր կըպարունակէ և երկրորդը $1 \frac{5}{4}$ մեդր
ջուր և $\frac{14}{75}$ մեդր գինի :

42 . Բանուոր մը գործոյ մը $\frac{1}{3}$ ը 10 օրէն կրնայ
կատարել , ուրիշ մը՝ նոյն գործոյն $\frac{5}{3}$ ը 8 օրէն և
երրորդ մը՝ $\frac{4}{7}$ ը 5 օրէն . Եթէ ամէնքն ՚ի միասին
աշխատին ո՞չչափ ժամանակէն կրնան լմնցնել նոյն
գործը :

43 . Գնդաղետ մը պատերազմէ մը յետոյ զօ-
րահամար ընելով տեսաւ որ իւր զօրաց $\frac{1}{20}$ ը մե-

ռածէ , $\frac{1}{12}$ ը վերաւորուած և 2080 հոգի անվնաս
մնացած : Քանի՞ հոգիէ կըբաղկանար իւր զօրա-
գունդը :

44 . Բանուոր մը գործ մը $\frac{1}{3}$ օրէն կրնայ կատա-
րել , ուրիշ մը $\frac{4}{7}$ օրէն , երրորդ մը $\frac{1}{5}$ օրէն . Եթէ
ամէնքն ՚ի միասին աշխատին ո՞չչափ ժամանակէն
կրնան լմնցնել :

45 . Վաճառական մը , որ իւրաքանչիւր տարի՝
նոյն տարւոյն սկիզբն ունեցած դրամագլուխյն չափ
կըշահէր , չորսորդ տարւոյն վերջը հաշուելով տե-
սաւ որ ընդ ամէնը 55000 դուրուշ ունի : Արդ՝ կը
պահանջուի գիտնալ թէ առաջին տարւոյն սկիզբն
ո՞չչափ դրամագլուխ ունէր և իւրաքանչիւր տարի
ո՞չչափ կըշահէր :

46 . Հասառու մը 300 տակառ գինի ծախեց և
ստացած գումարին վրայ միենայն գումարին ութորդ
մասէն 375 ֆրանք պակաս աւելցնելով՝ 43500 ֆր.ի
արժողութեամբ տուն մը գնեց . տակառ մը գինին
քանի՞ ծախած էր :

47 . Գտնել թիւ մը , որոյ $\frac{4}{7}$ ին $\frac{4}{7}$ ուլ քանորդը
 $\frac{4}{7}$ ըլլայ :

48 . 150 էն ո՞ր թիւը պակասեցնելու է , որ մնա-
ցորդին կէսին հինգորդը 11 ըլլայ :

49 . Աւաղանի մը մէջ երեք աղբիւր կըվազէն ,
առաջինն ու երկրորդն ՚ի միասին վազելով՝ զայն
12 ժամէն կըլեցնեն , երկրորդն ու երրորդը՝ 20 ժա-
մէն , և առաջինն ու երրորդը՝ 15 ժամէն : Առնիք
զատ զատ նոյն աւաղանն ո՞չչափ ժամանակէն կըր-
գատ զատ նոյն աւաղանն ո՞չչափ ժամանակէն կըր-

նան լեցնել եւ ամէնքն ՚ի միասին որչափ ժամաւ նակէն :

Լուծումն

$$1 \text{ ժամէն } \tilde{w} + \tilde{z} = \frac{1}{12} \text{ աւաղոն}.$$

$$\text{” } \tilde{z} + \tilde{t} = \frac{1}{20} \text{ ”}$$

$$\text{” } \tilde{w} + \tilde{t} = \frac{1}{15} \text{ ”}$$

$\frac{1}{12} - \frac{1}{15} = \frac{5-4}{60} = \frac{1}{60}$, որ է երկրորդին 1 ժամուան մէջ լցուցած մասին՝ երրորդին 1 ժամուան մէջ լցուցած մասէն ունեցած տարբերութիւնը :

$\frac{1}{20} - \frac{1}{60} = \frac{3-1}{60} = \frac{2}{60} = \frac{1}{30}$, որ է երրորդին 1 ժամուան մէջ լցուցած մասին կրկինը :

$\frac{1}{30} : 2 = \frac{1}{30} \times \frac{1}{2} = \frac{1}{60}$, որ է երրորդին 1 ժամուան մէջ լցուցած մասը :

$\frac{1}{20} - \frac{1}{60} = \frac{5-1}{60} = \frac{2}{60} = \frac{1}{30}$, որ է երրորդին 1 ժամուան մէջ լցուցած մասը :

$\frac{1}{12} - \frac{1}{30} = \frac{5-2}{60} = \frac{3}{60} = \frac{1}{20}$, որ է առաջնոյն 1 ժամուան մէջ լցուցած մասը :

Ուրեմն ասոնք նոյն աւաղոնը զատ զատ կը լեցնեն,

$$\text{Առաջնը } 1 : \frac{1}{20} = \frac{1}{1} \times \frac{20}{1} = 20 \text{ ժամէն}.$$

$$\text{Երրորդը } 1 : \frac{1}{30} = \frac{1}{1} \times \frac{30}{1} = 30 \text{ ”}$$

$$\text{Երրորդը } 1 : \frac{1}{60} = \frac{1}{1} \times \frac{60}{1} = 60 \text{ ”}$$

$\frac{1}{20} + \frac{1}{50} + \frac{1}{60} = \frac{5+2+1}{60} = \frac{6}{60} = \frac{1}{10}$, որ է երեքն 1 ժամուան մէջ լցուցած մասը :

Հետեւաբար երեքը մէկէն ամբողջ աւաղոնը կը լեցնեն

$$1 : \frac{1}{10} = \frac{1}{1} \times \frac{10}{1} = 10 \text{ ժամէն}.$$

Փոլճ

$$\frac{1}{20} + \frac{1}{30} = \frac{5+2}{60} = \frac{5}{60} = \frac{1}{12} \quad 1 : \frac{1}{12} = \frac{1}{1} \times \frac{12}{1} = 12 :$$

$$\frac{1}{30} + \frac{1}{60} = \frac{2+1}{60} = \frac{3}{60} = \frac{1}{20} \quad 1 : \frac{1}{20} = \frac{1}{1} \times \frac{20}{1} = 20 :$$

$$\frac{1}{20} + \frac{1}{60} = \frac{5+1}{60} = \frac{6}{60} = \frac{1}{10} \quad 1 : \frac{1}{10} = \frac{1}{1} \times \frac{10}{1} = 10 :$$

Պատ . Առաջնը՝ 20 ժամէն կրնայ լեցնել նոյն աւաղոնը, երկրորդը՝ 30 ժամէն և երրորդը՝ 60 ժամէն . խել ամէնքն ՚ի միասին 10 ժամէն :

50. Մարդմը երկու տասնորդալիդը պարունակութեամք բաժակ մը սովորվակէս գինւով լեցուց և $\frac{2}{3}$ ը խմելով տեղը ջուր լեցուց, յետոյ այս խառնուրդին ալ $\frac{2}{3}$ ը խմելով գարձեալ տեղը ջուր լեցուց, և վերջապէս այս նոր խառնուրդին $\frac{2}{3}$ ը խմեց Արդ՝ կը պահանջուի 1° խմուած գինւոյն քանակութիւնը . 2° խմուած ջրոյն քանակութիւնը . 3° բաժակին մէջ մնացած գինւոյն և ջրոյն քանակութիւնները :

51. Տան մը յարկը 8320 քառակուսի տասնորդամէգը մակերեւոյթ ունի, զօր կ'ուղենք $3\frac{4}{7}$ քառ. տասնորդամէգը մակերեւոյթ ունեցող կղմինդրներով ծածկել . քանի կղմինդր պէտք պիտի ըլլայ , ենթադրելով որ իւրաքանչիւրն իւր հետեւորդին $\frac{2}{3}$ ը ծածկէ :

52. Հարիւրամասնեայ ջերմաչափը 35 աստիճան ցոյց տուած ատեն Ռէօմիւրի ջերմաչափը քանի՞ աստիճան ցոյց կ'ուտայ , գիտնալով որ հարիւրամասնեայ ջերմաչափին մէջ հալող սառուցի և եռացող ջրոյ ջերմաստիճանաց միջեւ եղած հեռաւորութիւնը 100 հաւասար մասանց կամ՝ աստիճանաց բաժնուածք է , սառուցի կէտը՝ 0 և եռացման կէտը՝ 100 նշանակուած . իսկ Ռէօմիւրի ջերմաչափին մէջ այս միեւնոյն հեռաւորութիւնը 80 հաւասար մասանց բաժնուածք է :

Լուծումն

Որովհետեւ հարիւրամասնեայի 100 աստիճանը Ռէօմիւրի 80 աստիճանին հաւասար է , հետեւաբար առաջնոյն 1 աստիճանը Երկրորդին՝ $\frac{80}{100} = \frac{4}{5}$ աստիճանին հաւասար կ'ըլլայ . ուստի հարիւրամասնեային 55 աստիճանը Ռէօմիւրի աստիճանաց վերածելու համար՝ $\frac{4}{5}$ աստիճանը ծ5 ով բազմապատկելով՝ կը գտնեմ

$$\frac{4}{5} \times 35 = \frac{4 \times 55}{5} = 28^{\circ} :$$

Պատ . Ռէօմիւրի ջերմաչափը 28 աստիճան ցոյց կ'ուտայ :

53. Ռէօմիւրի ջերմաչափին 48 աստիճան ցոյց տուած ատեն՝ հարիւրամասնեայն քանի՞ աստիճան ցոյց կ'ուտայ :

54. Ֆահրէնէյդի ջերմաչափը 95 աստիճան ցոյց տուած ատեն՝ հարիւրամասնեան քանի՞ աստիճան ցոյց կ'ուտայ , գիտնալով որ ֆահրէնէյդի ջերմաչափին մէջ սառուցի կէտը 32 աստիճանով նշանակուած է և եռացման կէտը՝ 212 աստիճանով :

Լուծումն

Որովհետեւ ֆահրէնէյդի ջերմաչափին մէջ 0 ն սառուցեն 32 աստիճան վար դրուած է . ուստի պէտք է նախազես առաջարկեալ 95 աստիճաննեն 32 աստիճանը հանել . մասցորդը կ'ըլլայ $95^{\circ} - 32^{\circ} = 63^{\circ}$. և որովհետեւ ֆահրէնէյդի 212 – 32 = 180 աստիճանը հարիւրամասնեային 100 աստիճանին հաւասար է , հետեւաբար առաջնոյն 1 աստիճանն Երկրորդին $\frac{100}{180} = \frac{5}{9}$ աստիճանին հաւասար կ'ըլլայ . ուստի ֆահրէնէյդի 63 աստիճանը հարիւրամասնեայի աստիճանաց վերածելու համար՝ $\frac{5}{9}$ աստիճանը 63 ով բազմապատկելով՝ կը գտնեմ

$$\frac{5}{9} \times 63 = 35^{\circ} :$$

Պատ . 35 աստիճան ցոյց կ'ուտայ :

55. Հարիւրամասնեային 40° ը ֆահրէնէյդին քանի՞ աստիճանին կը համապատասխանէ :

56. Ռէօմիւրի ջերմաչափը 28° ցոյց տուած ատեն՝ ֆահրէնէյդի ջերմաչափը քանի՞ աստիճան ցոյց կ'ուտայ :

57. Ֆահրէնէյդին 108° ը Ռէօմիւրի քանի՞ աստիճանին կը համապատասխանէ :

58. Վաճառական մը ծրար մը չուխա ունէր , որոյ $\frac{5}{8}$ ը կանգունը 48 $\frac{5}{4}$ զուրուշէն ծախելով՝ 856 $\frac{5}{8}$ զուրուշ առաւ . որչափ է բովանդակ ծրարին Երկայնութիւնը :

59. Թուոյ մը $\frac{2}{3}$ ն իւր $\frac{5}{4}$ ին վրայ աւելցնելով՝ գումարը նոյն թիւէն 25 աւելի եղաւ . որն է նոյն թիւը :

60. Գտնել Երկու թիւեր , որոց գումարը 63 և մէկը՝ միւսին $\frac{5}{4}$ ն ըլլայ :

61. Գտնել Երկու թիւեր , որոց տարբերութիւնը

15 ըլլայ և մէկուն $\frac{9}{5}$ ը՝ միւսին $\frac{1}{2}$ ին հաւասար :

62. Ժամի՞ քանի՞ կ'ըլլայ , երբ ցորեկուան անցած մասին $\frac{5}{3}$ ը մնացած մասին հաւասար ըլլայ . ցորեկը 10 ժամ սեպելով :

Լուծումն

Ըստնք որ ցորեկուան անցած մասը 1 ըլլայ , այն առեն մնացած մասն ալ $1 \times \frac{5}{3} = \frac{5}{3}$ կ'ըլլայ , որով կ'ունենանք

$$1 + \frac{5}{3} = 10 :$$

$$\frac{8}{5} = 10 :$$

$$1 = 10 : \frac{8}{5} = \frac{10}{1} \times \frac{5}{8} = \frac{25}{4} = 6 \frac{1}{4} :$$

Եւ որովհետեւ ցորեկը 10 ժամ սեպուած առեն . Ժամը 2 ին կը լրւնայ . Հետեւսքար ցորեկուան անցած մասը $6 \frac{1}{4} + 2 = 8 \frac{1}{4}$ կ'ըլլայ , կամ որ նշյնն է ժամը 8ը քառորդ անցած :

Փորձ

$$6 \frac{1}{4} \times \frac{5}{3} = \frac{25}{4} \times \frac{5}{3} = \frac{125}{12} = 3 \frac{5}{4} . \text{ որ և մնացած մասը :}$$

$$6 \frac{1}{4} + 3 \frac{5}{4} = 10 :$$

Պատ . Ժամի՞ 8ը քառորդ անցած կ'ըլլայ :

63. Ժամի՞ քանի՞ն կ'ըլլայ , երբ ցորեկուան մը նացած մասին $\frac{4}{7}$ ն՝ անցած մասին $\frac{3}{5}$ ին , ելել 2 ժամ մու հաւասար ըլլայ . ցորեկը 18 ժամ սեպելով :

64. Աւազնաւորի մը հարցուցին թէ՞ մրչափ դը

բամագլուխ ունի , պատասխանեց որ եթէ դրամագլուխն $\frac{5}{4}$ ն և $\frac{5}{6}$ ն իրարու վրայ աւելցնէ , գումարը դրամագլուխն 63000 դուրսուշ աւելի կ'ըլլայ . Դրամագլուխն մրչափ էր :

65. Կանթեղ մը ժամը $\frac{5}{6}$ լիդր ձիթախւղ կը պառէ , 6 $\frac{3}{4}$ ժամէն քանի՞ ֆրանքի խող կըսպառէ , եթէ 1 լիդրը $\frac{5}{4}$ ֆրանք ըլլայ :

66. $185 \frac{1}{5}$ ֆրանքով $7 \frac{3}{4}$ հարիւրալիդր ցորեն առնեք . հարիւրալիդրը քանի՞ եկաւ :

67. $\frac{5}{6}$ լիդր աւելով $\frac{5}{4}$ հազարակրամ կը կըռէ , 1 լիդրն մրչափ կը կըռէ :

68. Աղբեկը մը , որ օրը $6 \frac{2}{3}$ խոր . մէդր ջուր կ'արտահոսէ , քանի՞ օրէն կրնայ 65 խոր . մէդր սրունակութեամբ աւաղան մը լեցնել :

69. Օրը $3 \frac{5}{3}$ բիւրամէդր առնող սուրհանդակ մը $18 \frac{1}{8}$ բիւրամէդր հեռաւորութիւն մը քանի՞ օրէն կրնայ քալել :

70. Եթէ առաձիգ գնտակ մը 81 մէդր բարձրութենէ մը վար ձգենք , երրորդ սստմամբ մրչափ կը բարձրանայ :

71. Աւաղանի մը մէջ երկու աղբեկը կը վաղեն , առաջինը զայն $1 \frac{5}{6}$ ժամէն կրնայ լեցնել և երկուրդը $2 \frac{5}{4}$ ժամէն . աւաղանն ալ ծորակ մը ունի , որ զայն $6 \frac{3}{5}$ ժամէն կրնայ պարպել : Արդ՝ եթէ նաև , աղբեկներն ու ծորակը միենայն ժամանակ բանակ , աւաղանն մրչափ ժամանակին կը լեցուի :

72. Խառնուրդ մը ունինք, որ 12 մաս գինիէ և 18 մաս ջուրէ կը բաղկանայ: Արդ՝ կ'ուղենիք իմանալթէ ուրիշ խառնուրդ մը քանին մաս գինիէ և քանի մաս ջուրէ բաղկացած կ'ըլլայ, եթէ առաջն խառնուրդին 45 լիդրն և երկրորդին 35 լիդրն ընդամէնը 37 լիդր ջուր և 43 լիդր գինի պարունակեն:

73. Գտնելթիւ մը, որոյ $\frac{2}{5}$ ն ու $\frac{1}{4}$ լ 39 ընէ:

74. Ջրհան մը ջրով լի փոս մը $8\frac{1}{4}$ օրէն կրնայ ցամքեցնել, ուրիշ ջրհան մը՝ $7\frac{2}{3}$ օրէն: Եթէ այս երկու ջրհաններն ՚ի միասին բանին նոյն փոսն որչափ ժամանակէն կրնան ցամքեցնել:

75. Խումբ մը գործաւորներ 45 զիրա երկայնութեամբ պատ մը 6 օրէն կրնան շնուրով օրը 9 ժամ աշխատելով, ուրիշ խումբ մը 8 օրէն՝ օրը 7 ժամ աշխատելով: Գործն ստիպողական ըլլալով երկու խումբն ՚ի միասին սկսան բանիլ և օրն ամէնը մէկ տեղ 8 ժամ աշխատիլ. որչափ ժամանակէն սիլտի լմնցնեն:

76. Խումբ մը արտհունձ դաշտ մը 4 օրէն կրնան հնձել, ուրիշ խումբ մը 5 օրէն. բայց կարուածատէրն ըլ կրնալով երկու խումբն ՚ի միասին բանեցնել, միայն առաջնոյն կէսը և երկրորդին՝ երրորդը սկսաւ բանեցնել. դաշտը քանին օրէն սիլտի հնձուի:

77. Հայր մը գումար մը բաժնեց իւր չորս որդւոց մէջ. անդրանիկն ընդունեց այս գումարին $\frac{1}{3}$ լ, երկրորդը՝ $\frac{2}{7}$ լ, երրորդը՝ $\frac{1}{4}$ լ, և կրտսերը՝ 22 զը:

Որչափ են բաժնուած գումարը և առջի երեքին բաժնները:

78. Մարդու մը հարցուցին թէ քանին տարեկան ես, ալատասիսանեց. Եթէ տարիքիս $\frac{2}{3}$ լին և $\frac{1}{3}$ լին վրայ Դ տարի ալ աւելցնեմ, գումարը 3 տարիէն ունենալիք տարիքիս հաւասար կ'ըլլայ: Քանին տարեկան է:

79. Եթէ թույ մը կրկնոյն վրայ՝ նոյն թույն կէսը, քառորդը, վեցորդը և 5 ալ աւելցնենք, ընդ ամէնը 75 կ'ըլլայ. մին է այն թիւը:

80. Աւաղան մը երեք ծորակ ունի, երկուքը լեցնելու և մէկը պարակելու. առաջին ծորակն առանձինն է ժամէն կրնայ լեցնել նոյն աւաղանը, երկրորդը՝ 5 ժամէն, և երրորդը՝ 2 ժամէն կրնայ պարպել: Աւաղանն արդէն ջրով լեցուն ըլլալով եթէ երեք ծորակն ալ ՚ի միասին բանանիք, որչափ ժամանակէն կը պարպուի:

81. Աշակերտ մը գիշերօթիկ դպրոց մը մասած ատեն հետն այսքան նարինջ ունէր, զորս առանց կտրելու հետեւեալ կերպով բաժնեց. տեսչն կտրելու հետեւեալ կերպով բաժնեց. տուաւ ունեցածին $\frac{1}{3}$ լ և $3\frac{2}{3}$ նարինջ ալ աւելի, կառավարչն բովանդակ նարինջաց $\frac{1}{6}$ լ եւ $1\frac{5}{6}$ նարինջ ալ աւելի, իւր մէկ ընկերին՝ բովանդակ նարինջաց $\frac{1}{7}$ լ եւ $\frac{5}{7}$ նարինջ ալ աւելի. այս կերպով բաժնեց իրեն. ընդ ամէնը քանին նարինջ ունէր և իւրաքանչիւրին՝ քանին հատ տուաւ:

Գործողութիւն

$$\frac{1}{3} + 3\frac{2}{3}$$

$$\frac{1}{3} + \frac{1}{6} + \frac{1}{7} = \frac{14+7+6}{42} = \frac{27}{42} = \frac{9}{14}$$

$$\frac{1}{6} + 1\frac{5}{6}$$

$$\frac{14}{14} - \frac{9}{14} = \frac{5}{14}$$

$$\frac{1}{7} + \frac{5}{7}$$

$$3\frac{2}{3} + 1\frac{5}{6} + \frac{5}{7} + 3 = 7 + \frac{28+55+18}{42}$$

$$= 7\frac{81}{42} = 8\frac{15}{14}$$

3

$$8\frac{15}{14} : \frac{5}{14} = \frac{125}{14} \times \frac{14}{5} = 25$$

$$25 \times \frac{1}{3} + 3\frac{2}{3} = 8\frac{1}{3} + 3\frac{2}{3} = 12$$

$$25 \times \frac{1}{6} + 1\frac{5}{6} = 4\frac{1}{6} + 1\frac{5}{6} = 6$$

$$25 \times \frac{1}{7} + \frac{5}{7} = 3\frac{4}{7} + \frac{5}{7} = 4$$

$$\frac{3}{25}$$

Պատ. Ընդ ամենը 25 նարինջ ունէր . տեսչին 12 հատ տուաւ , կառավարչին՝ 6 հատ , և ընկերին՝ 4 հատ :

82. Հավաքի մը հարցուցին թէ՝ քանի՞ ոչխար ունիս , պատասխանեց . Ճիշտ որքանութիւննին մոռցած եմ , միայն կը յիշեմ որ անոնց որքանութեան $\frac{8}{9}$ ին և $\frac{5}{6}$ ին տարբերութիւնը 12 է . քանի՞ ոչխար ունէր :

83. Եթէ թուզ մը $\frac{2}{5}$ ին և $\frac{5}{4}$ ին գումարէն միւնայն թուզին $\frac{5}{6}$ ը հանենք , մնացորդը 14 կ'ըլլայ . ո՞րն է նոյն թիւը :

84. Մարդ մը իւր ունեցած ստակին $\frac{2}{3}$ ը ծախ-

սեց և մնացածին վրայ եթէ 44 զուրուշ աւելցնէ . սկիզբէն ունեցածին $\frac{1}{4}$ ին չափ աւելի կ'ունենայ . որքան էր ունեցածը :

85. 50 օգդա գինւոյ հետ 7 օգդա ջուր խառնեցնկը . արդ՝ կը պահանջուի գիտնալ թէ այս խառնուրդին $\frac{5}{4}$ օգդային մէջ որքան գինի և որքան ջուր կը պարունակի :

Գործողութիւն

$$\frac{\frac{25}{50}}{\frac{57}{19}} \times \frac{\frac{1}{2}}{\frac{5}{4}} = \frac{\frac{25}{50} \text{օգդա}}{\frac{57}{19}} \times \frac{\frac{1}{2}}{\frac{5}{4}} = \frac{\frac{7}{76} \text{օգդա}}{\frac{57}{19}}$$

Փորձ

$$\frac{\frac{25}{58}}{\frac{7}{76}} = \frac{\frac{50+7}{58}}{\frac{7}{76}} = \frac{\frac{57}{58}}{\frac{7}{76}} = \frac{5}{4} \text{օգդա} \cdot \text{խառնուրդ}$$

Պատ. $\frac{5}{4}$ օգդա խառնուրդին մէջ $\frac{25}{58}$ օգդա դինի և $\frac{7}{76}$ օգդա ջուր կը պարունակի :

86. Մարդու մը հարցուցին թէ ժամը քանի՞ է , պատասխանեց . 24 ժամուան $\frac{5}{6}$ ին $\frac{5}{4}$ ին $\frac{2}{3}$ ն է . ժամը քանի՞ն էր :

87. Չորս անգամ քանի գնելով գումար մը ծախսեցնկը . առաջին անգամ նոյն գումարին $\frac{2}{3}$ ը ծախսեցնկը , երկրորդ անգամ մնացածին $\frac{1}{2}$ ը , երրորդ անգամ նոր մնացածին $\frac{2}{3}$ ը և վերջապէս չորրորդ անգամ վերջին մնացածը , որ 5 զուրուշ էր . բոլորդակ գումարն որքան էր :

88. Վաճառականի մը գրամագլուխն երեք անընդմիջական տարիներու մէջ հետեւեալ կերպով

աճեցաւ . առաջին տարւոյն վերջն իւր $\frac{1}{4}$ ին չափ
աւելցաւ , երկրորդ տարւոյն վերջը՝ նոյն տարւոյն
սկիզբն ունեցածին $\frac{1}{5}$ ին չափ և երրորդ տարւոյն
վերջը՝ նոյն տարւոյն սկիզբն ունեցածին $\frac{1}{6}$ ին չափ
և եղաւ 14000 զուրուշ . կըպահանջուի սկզբնական
դրամագլուխը :

89. Երկու սուրհանդակիներ տարբեր քաղաքներէ միևնոյն ժամանակ ձանապարհ ելան իրարու քաղաք երթալու համար , որոց հեռաւորութիւնն է $30\frac{5}{4}$ փարսախ . առաջին սուրհանդակը ժամը $4\frac{1}{2}$ փարսախ կըքալէ , և երկրորդը՝ $2\frac{1}{3}$ փարսախ . ասոնք որչափ ժամանակէն իրարու պիտի հանդիպին և իւրաքանչիւրը քանի՞ փարսախ պիտի քալէ :

90. Աղուես մը , որ 1 երկվայրկենի մէջ 3 $\frac{2}{5}$ ոստում կ'ընէ , արդէն $56\frac{5}{4}$ ոստում ըրած էր , երբ չնէ մը սկսաւ հալածուիլ , որ 1 երկվայրկենի մէջ $5\frac{1}{3}$ ոստում կ'ընէ : Որչափ ժամանակէն շունն իրեն պիտի հասնի :

91. Երկու այրուձիեր միևնոյն ժամանակ , միւնոյն քաղաքէ կըմեկնին ուրիշ քաղաք մը երթաւու համար , որ $50\frac{5}{4}$ մղոն հեռու է . առաջինը ժամը $4\frac{2}{7}$ մղոն կըքալէ և երկրորդը՝ $2\frac{1}{3}$ մղոն . առաջինը՝ երկրորդէն քանի՞ ժամ՝ առաջ պիտի հասնի :

92. Սրահի մը պատերը թղթապատելու համար $\frac{2}{3}$ մէդր լայնութեամբ $8\frac{1}{2}$ ծրար նկարէն թուղթ պէտք է . եթէ այս թղթին լայնութիւնը $\frac{4}{9}$ մէդր ըլլար , քանի՞ ծրար պէտք պիտի ըլլար :

93. Երկու ժամը 3 բիւրամէդր քալող սուրհանդակի մը մեկնելէն 3 ժամ յետոյ , երկրորդ սուրհանդակ մը նոյն տեղէն ձանապարհ ելաւ . միևնոյն ուղղութեամբ և 5 ժամը 9 բիւրամէդր քալելով : Արդ՝ երկրորդը առաջնոյն քանի՞ ժամէն կը հասնի :

94. Երկու անձինք հաւասար գումարներով խաղը սկսան , առաջինն իւր ունեցածին $\frac{7}{10}$ ը կօրսընելուց և երկրորդն ալ իւր ունեցածին $\frac{5}{8}$ ը , ասանցուց կով երկրորդին քով մնացածն առաջնոյն քով մնացածէն $6\frac{1}{2}$ ֆրանկ աւելի եղաւ : Իւրաքանչիւրին ունեցածն որբան է :

95. Անենէի մը երկայնութիւնը $8\frac{5}{7}$ մէդր է և մակերեւոյթը $58\frac{2}{5}$ քառակուսի մէդր . լայնութիւնն որբան է :

96. Ուղիղ զուգահեռութնի ձեւով քարի մը ծաւալը $157\frac{58}{125}$ խոր , մէդր է , և բարձրութիւնը $5\frac{2}{5}$ մէդր . խարսխին մակերեւոյթն որչափ է :

97. $6\frac{5}{8}$ զիրա երկայնութիւն և $3\frac{5}{7}$ զիրա լայնութիւն ունեցող սրահի մը յատակը գորգով ծածկելու համար . քանի՞ զուրուշ պէտք է , գիտածիւնը համար քանի՞ զիրա լայնութիւնը որ 1 քառակուսի զիրան գրեթէ $1\frac{21}{94}$ քառ . արշն կ'արժէ եւ 1 քառակուսի արշն գորգը 35 $\frac{5}{4}$ զուրուշ է :

98. Շտեմարան մը ունինք , որ $5\frac{5}{10}$ զիրա երկայնութիւն , $4\frac{5}{6}$ զիրա լայնութիւն և $3\frac{8}{9}$ զիրա խորութիւն ունի . այս շտեմարանին պարունակութիւնն որչափ է , և որչափ ցորեն կ'առնէ , ենթիւնն որչափ է :

թաղրելով որ 1 խոր . զիրան 12 $\frac{15}{127}$ քիլէ ցորեն
առնէ :

99. Տիկնոջ մը հարցուցին թէ քանի՞ տարեկան
էս , նա ալ պատասխանեց . եթէ տարիքէս իւր
կէսը և կէս տարի հանեմ , յետոյ այս առաջին մը
նացորդէն ալ իւր կէսը և կէս տարի և վերջապէս
այս երկրորդ մնացորդէն ալ իւր կէսը և կէս տա-
րի հանեմ , 9 տարի կը մնայ : Քանի՞ տարեկան է :

100. Շողենաւ մը ամսոյն 8 ին Ա. նաւա-
հանգստէն մեկնեցաւ նոյն ամսոյն 19 ին Բ. նա-
ւահանգստուր համնելու համար . բայց կ օրէն
յետոյ յաջող հովմը ենելով՝ իւր առաջասաներն
ալ պարզեց , որով օրը 15 $\frac{2}{5}$ լիէօ (փարսախ) աւելի
առնելով՝ ամսոյն 16 ին երթալիք տեղը հասաւ :
Արդ՝ կը պահանջուի շոգենաւին քալոծ ճանա-
պարհին երկայնութիւնը և առջի կ օրուան մէջ
քալոծ տարածութիւնը :

ՏԱՄՈՐԴԱԿԱՆ ԿՈՏՈՐԾԿ

Ն Ա. Խ Ա. Գ Ի Տ Ե Լ Ի Ք

264. Երբ որեկցէ միութիւնմը 10, 100, 1000,
և այն հաւասար մասերու բաժնուի , նոյն մասե-
րէն մէկը կամ շատը գունդորդան կողորդի կը կո-
չուի :

Զորօքնակ եթէ զուրուշմը 10 հաւասար մա-
սերու բաժնենք , ամէն մէկ մասին անունը կ'ըլլայ
գունդորդ լուրուշ , եւ եթէ նոյն մասերէն , օրինակի
համար , 3 հասն առնենք , այն ատեն կը կոչուին
երես գունդորդ լուրուշ :

Այսպէս ալ եթէ միութիւն մը 100, 1000,
10000, և այն մասանց բաժնենք՝ ամէն մէկ մասին
անունը կ'ըլլայ հարիւրուր , հաղորդուր , բիւրուր , և այն ,
որով յացնի կ'ըլլայ թէ՝ տասնորդը միութենէն
կամ միաւորէն 10 անգամ փոքր է , հարիւրուրը
տասնորդէն՝ 10 անգամ փոքր , իսկ միութենէն՝ 100
անգամ , հազարորդը հարիւրորդէն՝ 10 անգամ ,
տասնորդէն՝ 100 անգամ , իսկ միութենէն՝ 1000
անգամ փոքր , և այն :

265. Հետեւտքար պէտք է տասնորդները միա-
ւորաց աջ կողմը՝ ստորակետէ մը յետոյ՝ գրել .
հարիւրորդները՝ տասնորդներուն աջ կողմը , հա-
զարորդները՝ հարիւրորդներուն աջ կողմը , և այս-
պէս յաջորդգաբար :

Ինչպէս , երես՝ ամբողջ Եօլէ՝ առանորդ գրելու հա-
մար պէտք է նախ 3 ամբողջը գրել և ստորակե-
տով զատել , յետոյ 7 տասնորդը գրել , որով
կ'ունենանք 3,7 :

Նյոնպէս Երկու՝ տասնորդ ու ին նարիւրորդ գրելու
համար պէտք է նախ ամբողջին տեղ 0 մը գնել և
ստորակետով զատել , յետոյ 2 տասնորդը և 8 հա-
րիւրորդը գրել , որով կ'ունենանք 0,28 :

ԱՊԱՅՈՅՅ. Վ անգի տասնեակ գրութեան մէջ (Տ. 28) բւրա-
քանչիւր կարգի միութիւն իւր ձախ կողմի անընդմիջական կարգի
միութենէն տասն անգամ փոքր է : ուստի տասնորդն ալ միաւորէն

տասն անգամ փոքր ըլլալուն պէտք է միաւորդն աչ կողմն դրուի . մի ենոյն պատճառաւ հարիւրորդն ալ տասնորդն աջ կողմն , և այն : իսկ միաւոր , տասնաւոր , հարիւրաւոր , և այն կարգերը տասնորդ , հարիւրորդ , և այն , կարգերէն որոշելու համար ալ պէտք է միաւորդն աջ կողմն ստորակէտ մը գնել :

266. Տասնորդականն կոտորակ ունեցող ամբողջ թիւերը դասնորդական լիւս կը կոչուին :

Ինչպէս են 4,25 , 3,045 , 28,608 , և այն թիւերը :

Իսկ պարզապէս դասնորդական ըսելով կը հասկցուին թէ ամբողջ ունեցող տասնորդական կոտորակները և թէ չ'ունեցողները :

Ինչպէս 4,25 , 0,5 , 0,0067 , 100,1 , և այն :

267. ԿԱՆՈՆ Ա. Տասնորդականները կարգալու համար պէտք է .

Նախ ամբողջը կարգալ , յետոյ տասնորդները , հարիւրորդները , հազարորդները , և այն , պակասած կարգերուն անունները լուսւթեամբ անցընելով :

Ինչպէս 2,135 ը կը կարգացուի Երկո՞ ամբողջ տասնորդ Երե՞ հարիւրորդ հինգ՝ հազարորդ :

Նոյնպէս 0,469 ը կը կարգացուի չը՝ տասնորդ վեց՝ հարիւրորդ ինը՝ հազարորդ :

Վերջապէս 3,00705 ը կը կարգացուի Երե՞ ամբողջ եօթը՝ հազարորդ հինգ՝ հարիւր հազարորդ :

268. ԿԱՆՈՆ Բ. Տասնորդականները կարգալու համար պէտք է .

Նախ ամբողջը կարգալ , յետոյ տասնորդական մասը (իբրեւ համարիչ) և անոր յայտարար տալ տասնորդական թուանշանաց որբանութեան չափ 0 ունեցող հաւաքածոյ միութիւնը :

Ինչպէս 4,25 տասնորդական թիւը կը կարգացուի չը՝ ամբողջ համար հարիւրորդ :

Նոյնպէս 0,0256 տասնորդական կոտորակը կը կարգացուի Երկո՞ հարիւրորդ յիստնընչը՝ բլուրորդ :

Վերջապէս 8,0070043ը կը կարգացուի ուն ամբողջ եօթանասուն հաղար հառասուներեւ՝ տասն միջնօրդ :

Վասնդի առաջին օրինակն առնելով կը սեմ թէ՝ 1 տասնորդը 10 հարիւրորդ արժելով՝ 2 տասնորդն ալ 20 հարիւրորդ կ'արժէ . հետեւաբար 4,25ը 4 ամբողջ և 25 հարիւրորդ կ'արժէ :

269. ԳԻՏԵԼԻՔ. Տասնորդական թիւերը կարգալու առեն կրնանք նաև ամբողջն ալ մէկ տեղ առնելով կարգալ :

Օրինակի համար 4,25 տասնորդական թիւը կը սեռնանք կարգալ նաև չը՝ հարիւրորդ հինգ՝ հարիւրորդ :

270. ԿԱՆՈՆ . Խօսքով կամ գրականութեամբ տասնորդականները գրելու համար պէտք է .

Ա. Եթէ տասնորդական մասն իւր այլ և այլ կարգերովն ըսուած լրաց , նախ ամբողջը գրել և ստորակետով զատել . յետոյ տասնորդները , հարիւրորդները , հազարորդները , և այն գրել , պակասած կարգերուն տեղը 0 դնելով :

Ինչպէս չը՝ ամբողջ Երկո՞ տասնորդ հինգ՝ հարիւրորդ վեց՝ հազարորդ գրելու համար , նախ 4 ամբողջը չը կը գրեմ և ստորակետով կը զատեմ , յետոյ 2 տասնորդը , 5 հարիւրորդը և 6 հազարորդը յաջորդաբար կը գրեմ , որով կ'ունենամ 4,256 :

Նոյնպէս ուր՝ տասնորդ երե՞ս՝ թիւրորդ գրելու համար, նախ ամբողջն տեղը 0 մը կը դնեմ և ըստորակետով կը զատեմ, յետոյ 8 տասնորդը գրելով՝ անոր աջ կտղմը երկու 0 կը դնեմ, մէկը՝ հարիւրորդին և միւսը հազարորդին տեղը և յետոյ 3 բեւրորդը կը գրեմ, որով կ'ունենամ 0,8003 :

271. Բ. Եթէ տասնորդական մասն ամէնը մէկն ըստւած ըլլայ, նախ ամբողջը գրել և ստորակետով զատել, յետոյ դիտել որ տասնորդական թուանշանաց որբանութիւնն՝ ըստւած յայտրարին 0 ներուն որբանութեանը հաւասար ըլլայ, եթէ ըլլայ՝ ստորակետէն անմիջապէս ետքը դրել, եթէ պակաս ըլլայ՝ ստորակետէն ետքը 0 ներ գրնելով՝ պակասը լցնել:

Ինչպէս երե՞ս՝ ամբողջ քառասուներկո՞ւ՝ նարիւրորդ գրելու համար, նախ 3 ամբողջը կը գրեմ և ստորակետով կը զատեմ, յետոյ ստորակետէն անմիջապէս ետքը կօքը կը գրեմ, ըստ որում 100 ը երկու 0 ունի, որով կ'ունենամ 3,42 :

Նոյնպէս երկո՞ւ կարի՞ւ բնը՝ նարիւրորդ գրելու համար, նախ ամբողջն տեղը 0 մը կը դնեմ և ըստորակետով կը զատեմ, և որովհետեւ 100000ը հինգ 0 ունի և առաջարկեալ տասնորդական կոտորակը միայն երեք թուանշան, ուստի ստորակետէն անմիջապէս ետքը երկու 0 կը դնեմ և յետոյ 209 կը գրեմ, որով կ'ունենամ 0,00209 :

272. Գ. ՏԵՇԵԼՔ. Եթէ տասնորդական թիւ մը ամէնը մէկն ըստւած ըլլայ, այն ատեն պէտք է .

Նշն թիւը պարզապէս գրել և աջ կողմէն յայ-

տարարին 0 ներուն որբանութեանը չափ թուանշան զատել ստորակետով :

Ինչպէս կարի՞ւ քառասունիկ՝ տասնորդ գրելու համար, առաջ 125 ը կը գրեմ, յետոյ 10 յայտարարին մէջ մէկ 0 ըլլալուն համար աջ կողմէն մէկ թուանշան կը զատեմ ստորակետով, որով կ'ունենամ 12,5 :

273. Տասնորդականաց ձեւն երկեզը կոտորակաց ձեւէն աւելի պարզ է . վասնղի տասնորդականաց մէջ միայն համարից կը գրուի, իսկ յայտարարը տասնորդական թուանշանաց որբանութենէն կ'որոշուի :

Ահա այս պատճուառ տասնորդականները սովորական կոտորակներէն լաւագոյն համարուելով աւելի գործածական են :

274. ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆ. Տասնորդականաց աջ կողմին որբան 0 աւելցնենք կամ՝ պակաեցնենք (եթէ կան), տասնորդականաց արժեքին վրայ ամենեւին փոփոխութիւն մը չըլլար, այլ միայն ձեւերնին կը փոխուի :

Ինչպէս $0,3 = 0,30 = 0,30000 = 0,3000$, և այլն :

Վասնղի 1 տասնորդը 10 հարիւրորդ, 100 հազարորդ, և այն արժեքը 0,3 ն աւ 0,30, 0,300, և այն կ'արժէ :

275. ԿԱՌՈՆ. Տասնորդականներն որեւիցէ հաւաքածոյ միութեամբ բազմապատկելու համար պէտք է .

Ստորակետը բազմապատկողին 0 ներուն որբանութեամնը չափ թուանշան դէպ ՚ի աջ կողմը տանիլ : Օրինակ . բազմապատկել 2,348 ը 100 ով :

Լուծումն

Որովհետեւ 100 բազմագույզը երկու 0 ունի , անոր համար սոսորակետը երկու թուանշան դէպ ՚ի աջ կողմը կը տանիմ , որով կ'ունենամ 234,8 :

Շարադասութիւն հաշուոյ

$$2,348 \times 100 = 234,8 :$$

ԱՊԱՅՈՅՅԻ . Վասնցի 234,8 թիւը կը կարգացուի 2343 տասնորդ , մինչդեռ առաջարկեալ թիւը 2348 հացարորդ : Արդ՝ որովհետեւ իւրաքանչիւր տասնորդ հազարորդէն 100 անգամ մեծ է , հետեւաբար 234,8ը 2,348էն 100 անգամ մեծ է :

276 . ԿՍՆՈՆ , Տամնորդականներն որելիցէ հաւաքածոյ միութեամբ բաժնելու համար պէտք է :

Ստորակետը բաժնանարարին 0 ներուն որբանութեանը չափ թուանշան դէպ ՚ի ձախ կողմը տանիլ :

ՕՐԻՆԱԿ . Բաժնել 1435,28 ը 1000ով :

Լուծումն

Որովհետեւ 1000 բաժնանարան երկը 0 ունի , անոր համար ըստ սոսորակետն երկը թուանշան դէպ ՚ի ձախ կողմը կը տանիմ , որով կ'ունենամ 1,43528 :

Շարադասութիւն հաշուոյ

$$1435,28 : 1000 = 1,43528 :$$

ԱՊԱՅՈՅՅԻ . Վասնցի առաջարկեալ թիւը կը կարգացուի 143528 հարիւրորդ , մինչդեռ 1,43528 թիւը կը կարգացուի 143528 հարիւր հացարորդ : Արդ՝ որովհետեւ իւրաքանչիւր հարիւր հազարորդ հորիւրորդէն 1000 անգամ փոքր է , հետեւաբար 1,43528ը 1435,28էն 1000 անգամ փոքր է :

277 . ԳԻՏԵԼԻՔ . ԵՐԲ սոսորակետը աջ կողմը կամ ձախ կողմը տանելու ատեն բաւական թուանշան ըստ դանութի , պէտք է պակասար 0 ներով լեցնել :

$$\text{ինչպէս } 7,4 \times 100 = 740, = 740 :$$

$$\text{Նոյնպէս } 3,5 : 100 = 0,035 :$$

$$\text{Վերջապէս } 0,0715 \times 100000 = 007150, = 7150 :$$

278 . ԿՄԱԽՆԵԹԱՅ երկու կանոններն ամբողջ թուոց ալ կը պատշաճին : վասնղի ամբողջ թիւ մը կրնանք տասնորդական թիւ մը նկատել , որոյ միաւոր թուանշանին աջ կողմն ըլլայ սոսորակետը եւ անոր աջ կողմն ալ ուղուածին չափ 0 :

$$\text{Ինչպէս } 12 = 12,0 = 12,00 = 12,0000 , և այն :$$

$$\text{Հետեւաբար } 12 \times 10 = 120$$

$$12 \times 100 = 1200$$

$$12 : 10 = 1,2$$

$$12 : 100 = 0,12 :$$

$$\text{Նոյնպէս ալ } 167 = 167,0 = 167,00 , և այն :$$

$$\text{Հետեւաբար } 167 \times 10 = 1670$$

$$167 \times 1000 = 167000$$

$$167 : 10 = 16,7$$

$$167 : 100 = 1,67 :$$

ՀԱՐՑԱՐԱԿԱՆ

264 . Ի՞նչ է տասնորդական կոսորակը : 265 . Ի՞նչպէս կը ցուցուին ամբողջ միութեանց տասնորդները , և այն . որ պատճառաւ տասնորդները պարզ միութեանց աջ կողմը կը զրուին . հարիւրորդներն ալ տասնորդներուն աջ կողմը , և այն . ի՞նչ պէտք է ընել երբ ամբողջ միութեաներ չըլլան : 266 . Տասնորդական թիւ . տասնորդական կոսորակ և տասնորդական իրարմէ ի՞նչ տարբերութեան ունին : 267 . 268 . 269 . Տասնորդական մը ի՞նչպէս պէտք է կորդալ : 270 . 271 . 272 . Տասնորդական մը ի՞նչպէս պէտք է զրել : 273 . Ի՞նչու համար տասնորդականները սովորակներն

աւելի գործածական են: 274. Ապացուցանել որ տասնորդականաց տվյալն սրբան 0 աւելցնենք կամ պակասենենք, իբենց արժեքին վայ ամենեւն փափառաւթիւն մը չըլլար: 275. Ի՞նչ պէտք է ընել տասնորդական մը հաւաքածոյ միութեամբ բազմապատկելու համար: 276. Ի՞նչ պէտք է ընել տասնորդական մը հաւաքածոյ միութեամբ բաժնելու համար: 277. Եթե ստորակէտը գէպ ՚ի աջ կամ գէպ ՚ի ձախ առանելու ատեն բաւական թուանշան չը գտնուի, ի՞նչ պէտք է ընել: 278. Ամբողջ թիւ մը կրնայ տասնորդական նիստակել:

279. ԿՐԹՈՒԹԻՒՆ Ք

1. Ստորակէտն յետոյ հարիւրորդաց կարգը որն է, հաղարորդացը՝ որը և հարիւր հաղարորդացը՝ որը:

2. Տասնորդականաց առաջին, երկրորդ, վեցերորդ և տասներորդ կարգի միութեանց անուններն որո՞նք են:

3. Եթե ստորակէտն ետքը երկու թուանշան ըլլայ, վերջնոյն միութեան անունն որը կ'ըլլայ:

4. Եթե երեք տասնորդական թուանշան ըլլայ, վերջնոյն միութեան անունն որը կ'ըլլայ:

5. Տասնորդականաց վերջին կարգի միութեան անունը հարիւրորդ ըլլալու համար՝ քանի տասնորդական թուանշան պէտք է, հաղարորդ ըլլալու համար՝ քանի և հարիւր հաղարորդ ըլլալու համար՝ քանի:

Կարգալ հետեւեալ տասնորդականները:

- 6). 0,1, 0,02, 0,003, 0,0004, 0,00005:
- 7). 0,3, 0,45, 0,07, 0,073, 0,40:
- 8). 0,439, 1,7564, 45,3, 28,004, 7,490:
- 9). 0,0008, 3,0780, 17,0090, 0,45973, 42,7564:
- 10). 0,00007, 1,450709, 0,0004700, 0,0000097, 0,00000001, 37,030045065:

Դրել հետեւեալ տասնորդականները:

11. Երեք՝ ամբողջ հինգ՝ պահորդ ։ Եօթը՝ պահորդ ։ Երեսուն՝ ամբողջ մէկ՝ պահորդ ։ Ծորս՝ հարիւրդ ։ յիսուն՝ հարիւրդ ։ իննսուն՝ հարիւրդ ։

12. Հինգ՝ ամբողջ քսան՝ հարիւրդ ։ յիսուն՝ ամբողջ վաթսունըհինգ՝ հարիւրդ ։ քառասունըութ ամբողջ եօթը՝ հարիւրդ ։

13. Երեսունըորս՝ հալլըրդ ։ Երկու՝ ամբողջ հինգ՝ հալլըրդ ։ Երեք՝ ամբողջ հինգ հարիւր ՝ հալլըրդ ։ Եօթը՝ ամբողջ յիսուն՝ հալլըրդ ։ քառասունըութ ամբողջ հինգ հարիւր երկու՝ հալլըրդ ։

14. Հարիւր երեսունըորս՝ բիւրդ ։ Երկու՝ ամբողջ երկու՝ բիւրդ ։ քառասունըհինգ՝ պասը հալլըրդ ։ հինգ հարիւր ՝ պասը հալլըրդ ։

15. Երկու հարիւր երեսունըօթը՝ ամբողջ ութսուն՝ հարիւրդ ։ Ծորս հաղար եօթը՝ ամբողջ քառասունըհինգ՝ հաղար եօթը հարիւր երեք՝ ամբողջ վաթսունըօթը՝ պասը հալլըրդ ։ հինգ հարիւր հաղար՝ ամբողջ հինգ հարիւր ՝ բիւրդ ։ ինք միլիօն երեք՝ ամբողջ քսան՝ հարիւրդ ։ բիւրդ ։ երեք միլիօն երեք՝ ամբողջ քսան՝ հարիւրդ ։ գրել հետեւեալ տասնորդական թիւերը և զոհնիք երեք կերպով կարգալ:

16. Երեսունըինը՝ պահորդ ։ հինգ հարիւր քառասունըութ պահորդ ։ ինը հաղար ըրս՝ հարիւրդ ։ տասնըօթը հաղար երեք՝ հալլըրդ ։ քառասուն հաղար քասնըօթը՝ բիւրդ ։

17. Հինգ միլիօն եօթը հաղար ինը՝ հալլըրդ ։ ըորս հարիւր երեսուն միլիօն քառասուն՝ բիւրդ ։ հինգ հարիւր միլիօն ըրս հաղար ութ հարիւր ՝ հալլըրդ ։

Երկու միլիոն չորս հազար հինգ՝ միլիոնորդ . Երեսուն
Երկամիլիոն ությ միլիոն եօթը հարիւր հազար ությ
պառը միլիոնորդ :

18. 0,75 100 անդամ մեծ թիւ մը գանել :
19. Գտնել թիւ մը , որ 29,42 էն 1000 ան-
դամ մեծ ըլլայ :
20. 4,278ը 100000 անդամ մեծցնել :
21. 0,347ին 4000000 անդամ մեծն ո՞րն է :
22. 2,70ին 1000 անդամն առնել :
23. Գտնել 0,08ին 1000 անդամը :
24. Ո՞րն է 0,00075ին 10000 անդամ մեծը :
25. 0,000049ը 100000ով բազմապատկել :
26. 0,084ը 1000000 անդամ մեծցնել :
27. 487,3967ը 10000000 անդամ ինքն իւր վր-
այ աւելցնել :
28. Եթէ մէկը օրը 12,56 դուրսւ վաստիկի ,
10 օրուան մէջ որչափ կը վաստիկի :
29. 49,2ը 100 անդամ փոքրցնել :
30. 4893,7ը 1000ով բաժնել :
31. 84,8ին 10000 անդամ փոքրը գտնել :
32. 0,7ը 1000 անդամ փոքրցնել :
33. Գտնել թիւ մը , որ 47,39էն 100000 ան-
դամ փոքր ըլլայ :
34. Եթէ 24ը 100 հոգւոյ հաւասարապէս բաժ-
նեմ , ամէն մէկուն որչափ կ'իշնայ :
35. 0,09ը 1000ով բաժնել :
36. 48,2937ին 10000 անդամ փոքրն առնել :
37. 487,593ը 10000 անդամ փոքրցնել :
38. 1 տասնեւորը քանի՞ տասնորդ կ'արգէ .

1 հարիւրաւորը քանի՞ հարիւրորդ . 1 հազարաւո-
րը քանի՞ տասնորդ , 1 միլիոնաւորը քանի՞ հազ-
րորդ . 1 հազարաւորը քանի՞ հարիւրորդ :

ՀԱՇԻԿ

ՏԱՄՈՐԴԱԿԱՆ ԱՅՆԱՅՆ

ՑԱԽԵԼՈՒՄՆ

280. ԿԱՆՈՆ . Տասնորդականաց յաւելումն ընե-
լու համար պէտք է .

Ա . Զանոնք այնախափ կերպով իրարու տակ գլ-
րել , որ բոլոր համակարգ թուանշանները միևնոցն
կեղոնահայեաց գաւազանին մէջ ըլլան (Տ . 63) .
այսինքն միաւորները՝ միաւորներուն , տասնաւոր-
ները՝ տասնաւորներուն . . . տակն ըլլան , նյոնպէս
ալ տասնորդները՝ տասնորդներուն , հարիւրորդ-
ները՝ հարիւրորդներուն . . . , որով ստորակէտնե-
րը միևնոցն ուղղութեան մէջ կ'ըլլան :

Բ . Աջ կողմէն սկսեալ ամբողջ թուոց նման գու-
մարել եւ . գումարին մէջ միևնոցն ուղղութեամբ
ստորակէտ մը դնել :

Օրինակ Ա . Գումարել 3,25 , 42,348 , 748,4 ,
29,32 թիւերը :

Գործողութիւն	Փորձ
3,25	Զառաւած թիւ 3,25
42,348	42,348
748,4	748,4
29,32	29,32
<hr/> 823,318	820,068
	3,25
	<hr/> 823,318

Օրինակ Բ. 8,04, 0,506, 7, 84,675 և 0,16 թիւ
երն իրարտու վրայ աւելցնել:

Գործողութիւն	Փորձ
8,04	Զառաւած թիւ 8,04
0,506	0,506
7,	7,
84,675	84,675
0,16	0,16
<hr/> 100,381	92,341
	8,04
	<hr/> 100,381

Հ Ա Ր Ց Ա Ր Ա Ն

280. Տասնորդականոց յաւելումն բնշպես կը լայ:

281. ԿՐԹՈՒԹԻՒՆՔ

Կատարել հետևեալ յաւելումները:

- 1). $0,5 + 0,7 + 0,5 + 0,3 + 0,8 :$
- 2). $2,4 + 3,5 + 4,9 + 7,6 + 1,8 + 0,8 :$

- 3). $4,35 + 0,40 + 2,60 + 3,29 + 5,32 + 0,75 + 7,80 :$
- 4). $0,457 + 2,43 + 8,756 + 0,76 + 8,25 + 1,765 :$
- 5). $54,3 + 7,29 + 0,743 + 6,13 + 75,6 + 0,374$
 $+ 2,458 + 7,25 + 48,29 :$
- 6). $437,25 + 72,48 + 45 + 347 + 173,4 + 18,136$
 $+ 180,4 + 329,5 + 726 :$
- 7). $3,4397 + 0,2547 + 13,75 + 183,52 + 439,7$
 $+ 67,29 + 7513,5 :$
- 8). $18,359 + 2,763 + 79,43 + 136,575 + 43,5946 :$
- 9). $4,39675 + 0,25943 + 2,13498 + 144,17563 :$
- 10). $35,62487 + 493,752 + 175,458 + 3,954605$
 $+ 0,00754 + 187,328 :$

282. ՏԱՄՆՈՐԴԱԿԱՆՈՑ ՅԱԽԵԼՄԱՆ ՎՐԱՅ

Խ Ա Ր Ց Ա Ր Ա Ն

1. Աղքատի մը համար հանգանակութիւն ե-
ղաւ գպրոցի մը երեք կարգաց մէջ . առաջին
կարգը տուաւ 17Պ,50, երկրորդ կարգը՝ 14Պ,60
եւ երրորդ կարգը՝ 10Պ,80, իսկ վարժապետնին
տուաւ 20 զուրուշ։ Հանգանակութեան գումարն
որբան է :

2. Տասնորդական թուոց յաւելման փորձն ը-
նելու համար առաջին թիւը, որ է 348,25, զատե-
ցինք, մնացեալ թուոց գումարն եղաւ 1829,678։
Առաջարկեալ թուոց գումարն որբան էր :

3. Արկղէ մը առաջին անգամ՝ 37Պ,50 առնուե-
ցաւ, երկրորդ անգամ՝ 28 զուրուշ և տակաւին
արկղին մէջը 175Պ,50 մնաց։ Արկղին մէջ ՚ի սկզբէ
բան որբան զուրուշ կար :

4. Ցիցի մը երկայնութիւնն ողջափ կ'ըլլայ , երբ
գետնին մէջ մասին երկայնութիւնը 0,466
արշն ըլլայ և օդին մէջնի՞ 1,115 արշն :

5. Հինգ գլուխ շաքար գնեցիկը , առաջնիը կը
կշռէ 3,24 հազարակրամ , երկրորդը՝ 5,275 հազա-
րամկրամ , երրորդը՝ 10,08 հազարակրամ , չորրորդը՝
0,865 հազարակրամ , և հինգերորդը՝ 1,019 հազա-
րամկրամ : Բոլորին կշռուն ողբան է :

6. Պահանջատեր մը իւր հինգ պարտատերնե-
րէն հետեւեալ գումարներն ընդունեց . 1350լ. 50,
2069լ. 80 , 148 զուրուշ , 480 զուրուշ , 3145լ. 20:
Բուլրէն ընդունածն ողբան էր :

7. Խանութմարն մը երեք անդամ՝ չուխա ծա-
խեց . առաջնին վաճառմամբ 4,51 մէդր , երկրորդ-
վաճառմամբ 18,9 մէդր , և երրորդ վաճառմամբ
7,69 մէդր : Ընդ ամէնն ողբան ծախեց :

8. Մարդ մը երեք քսակի մէջ ստակ դրած էր .
առաջնոյն մէջ 148,76 զուրուշ , երկրորդին մէջ
260,50 զուրուշ , երրորդին մէջ 89,45 զուրուշ .
Ժամանակէ մը վերջը այս երեք քսակներուն մէջ
դանուած բոլոր ստակները չորրորդ քսակի մը մէջ
դրաւ . որս մէջ արդէն 60 զուրուշ կար : Արդ՝
չորրորդին մէջ ողբան ստակ եղաւ ընդ ամէնը :

9. Վաճառական մը երկուշաբթի՝ 1847,35 օդդա
ալիւր ծախեց , երեքշաբթի՝ 679,20 օդդա , չորեք-
շաբթի՝ 3683,45 օդդա , հինգշաբթի՝ 2569,15 օդդա ,
ուրբաթ՝ 538,40 օդդա , շաբաթ՝ 1967,05 օդդա :
Շաբաթուան մը միջոցին ընդ ամէնն ողբան ալիւր
ծախեց :

10. Կաթնավաճառ մը աման մը լի կաթ ուներ ,
մէկու մը 3 լիդր 4 հարիւրորդավիզր ծախեց , ուրիշ
շի մը 4 լիդր 12 հազարորդավիզր , վերջապէս ու-
րիշի մ'ալ մնացածը , որ է 2 լիդր 25 հարիւրոր-
դավիզր : Ամանին պարունակութիւնն որպան էր :

Բ Ա Ր Զ ՈՒ Մ Ն

283. ԿԱՆՈՆ . Տասնորդականաց բարձումն ընե-
լու համար պէտք է .

Ա . Փոքր թիւը մեծին տակն այնպիսի կերպով
դրել , որ բոլոր համակարգ թուանշանները միենայն
կեդրոնահայեաց գաւաղաններու մէջ ըլլան (Տ. 280):

Բ . Աջ կողմէն սկսեալ ամբողջ թուոց նման հա-
նել և մնացորդին մէջ միւնայն ուղղութեամբ ըն-
տորակէտ մը դնել :

ՕՐԻՆԱԿ Ա . 4,26ը 8,57էն հանել :

Լ Ա Տ Ո Ա Լ Յ

8,57

4,26

4,31 հայութ

8,57 ԴՐՅ

Փոքր թիւն ըստ կանանի մէջ թուոցն տակը գրելով՝ բարձումը
կը կատարեմ . որով կ'ունենամ 4,31 մնացորդ :

ՕՐԻՆԱԿ Բ . 18,72ը 34,29էն հանել :

Լո.Ծովան

34,295
18,72
<u>15,575</u>
34,295 ֆրէ

Ոստ կանոնի հանելի թիւը նուազելովն տակը գրելէն յետոյ կ'ըմբ՝ Եղ վար կ'առնեմ։ ԶԵ 9Են Ելնէ, կը մնայ 7, և պղն, որով կ'ունենամ 15,575 մնացորդ։

284. ԳԻՏԵԼ.Ի.Բ. ԵՐՐ մէծ թուոյն տասնորդական թուանշանաց որբանութիւնը փոքր թուոյն տասն նորդական թուանշանաց որբանութենէն փոքր ըլլաց, կամ մէծ թիւը տասնորդական չ'ունենայ, այն ատեն պէտք է։

Մէկ կամ շատ 0 ներ գնելով՝ պակասը լեցնել։
Օրինակ Ա. 12,5Են 5,967ը հանել։

Լո.Ծովան

12,500
<u>5,967</u>
<u>6,533</u>
12,500 ֆրէ

12,5 Բն աշկողն երկու 0 գնելով ըստ կանոնի դործողութիւնը կը կատարեմ, որով կը գտնեմ 6,533 մնացորդ։

Օրինակ Բ. Նշինդէս հանել 8,425ը 9Են։

Լո.Ծովան

9,000
8,425
<u>0,575</u>
9,000 ֆրէ

Մէծ թուոյն աշ կողմն երեք 0 կը գնեմ և գործողութիւնը կատարելով՝ կը գտնեմ 0,575 մնացորդ։

Հ.Ա.Բ Ա.Բ Ա.Ն

285. Տասնորդականաց բարձումն ի՞նչպէս կ'ըլլաց։ 284. Եթէ երկու թուոյն տասնորդական թուանշանաց որբանութիւններն անհաւասար ըլլան ի՞նչ պէտք է լնել։

285. ԿԻ Թ Ո Խ Թ Ի Խ Ն Ք

Լատարել հետեւեալ բարձումները։

- | | | | | | | |
|------|----------|-------------|------|---------|------------|------------|
| 1). | 3,7 | —1,4 : | 2). | 4,9 | — | 2,5 : |
| 3). | 71,8 | —27,9 : | 4). | 0,81 | — | 0,369 : |
| 5). | 0,456 | —0,28 : | 6). | 3,541 | — | 0,07 : |
| 7). | 0,72 | —0,1849 : | 8). | 4,352 | — | 1,89 : |
| 9). | 14,753 | —6,01789 : | 10). | 471,001 | —324,072 : | |
| 11). | 10,343 | —2,356809 : | 12). | 64,05 | — | 19,1689 : |
| 13). | 524 | —17,96745 : | 14). | 28 | — | 1,0009 : |
| 15). | 103,1002 | —84 : | 16). | 0,135 | — | 0,001818 : |
| 17). | 74 | —6,965421 : | 18). | 0,001 | — | 0,00044 : |

286. ՏԱՍՆՈՐԴԱԿԱՆԱՅ ԲԱՐՁՄԱՆ Վ.Պ.Յ.Յ

Խ Ն Դ Խ Բ Ն Ե Բ

1. 2,3 ին վրայ որ թիւը պէտք է աւելցնել, որ 8 ըլլայ։
2. 70Են որ թիւը պէտք է հանել, որ մնայորդը 45,769 ըլլայ։
3. Երբ 29ֆր.ի առնուած վաճառք մը 36,50ֆր.ի ծախենը, որը կը շահինք։
4. Երկու թուոց գումարն է 38,40 և մէկ թիւը 15,957, որն է միւս թիւը։

5. Երկու թուոց տարբերութիւնն է 48,65 և
մեծ թիւը՝ 75,90 . որն է վորք թիւը :

6. Այրերէ և կիներէ բաղկացեալ ընկերութիւն
մը ընդ ամէնը 38,50ֆր. վճարեց . արք միայն 21,80
ֆրանք վճարեցին , կանայք ո՞րքան վճարեցին :

7. Մարդու մը հասակը 1,68 մէդր է , ուրիշ մը
ասկէ 0,096 մէդր կարճ է . որչափ է երկրորդ մար-
դուն բարձրութիւնը :

8. Մարմին մը օդոց մէջ 1,459 հազարակրամ
կը կըւէ , և ջրոց մէջ՝ 0,844 հազարակրամ : Այս մար-
մինը ջրոց մէջ իւր կըւէն ո՞րքան կը կորսնցնէ :

9. Մարմին մը , որ թաց եղած առեն 4,56տիրհէմ
կը կըւէ , չորնալէն յետոց 3,97 տիրհէմ կըւեց .
գանել շոգիացեալ ջրոյն կըւուր :

10. 1,45 մէդր երկայնութեամբ ցից մը հազին
մէջ կանգնեցուցինք , անանկ որ հաղէն վեր 95 հա-
րիւրդամէդր մնաց . որչափ է հաղին մէջ մնած
մնար :

11. Շուկայ գնացած առենս 286 զուրուշ կար
քսակիս մէջ , տան վերաբերեալ կարասինք գնելով
48,75 զուրուշ մնաց . ո՞րքան ծախսեցի :

12. Կալուածատէր մը իւր մէկ տունը վարձու-
տալով՝ 14665 ֆր . տարեկան վարձք ստացաւ .
բայց նորոգութեան և այլ ծախսուց համար 5768,95
ֆրանք ծախսեց : Այս տան զուտ տարեկան եկա-
մուտը ո՞րքան է :

13. Վաճառատան մը տարեկան եկամուտն է
235783ռ,50 և ծախսն է 198397ռ,85 . Եկամուտը
ծախսէն ո՞րքան աւելի է :

14. Վաճառական մը չորս տակառ միգօղի ծա-
խեց՝ ընդ ամէնը 1000 օդգա . առաջին տակառը
կը պարունակէր 210,3 օդգա , երկրորդը՝ 236 օդ .
երրորդը՝ 225,8 օդգա . ըրրորդն ո՞րքան կը պա-
րունակէր :

ԲԱԶՄԱՊԱՏԿՈՒԹԻՒՆ

287. ԿԱՆՈՆ . Տասնորդական մը ուրիշ տասնոր-
դականով կամ ամբողջով (և վոխադարձաբար)
բազմապատկելու համար պէտք է .

Նախ առանց ստորակէտները նկատելու երկու
արտադրիչներն այնպիսի կերպով իրարու տակ գը-
րելոր աջ կողմի առաջին նշանակիչ թուանշանները
միևնույն կեդրոնահայեաց գաւազանի մէջ ըլլան :

Յետոց ամեռող թուոց պէս բազմապատկել եւ
արտադրելոյն աջ կողմէն երկու արտադրողաց տաս-
նորդական թուանշանաց որքանութեան չափ տաս-
նորդական թուանշան զատել :

ՕՐԻՆԱԿ Ա . Բազմապատկել 12,35 լ 2,7ով :

ԳՈՐԾՈՂԱՐԾԻՒՆ	ՓՈՐՃ
12,35	2,7
2,7	12,35
8645	135
2470	81
33,345	54
33,345	27
	33,345

Օրինակ Բ. Բաղմապատկել 2,123ը 2500ով:

Գործողութիւն	Փորձ
2,123	2500
2500	<u>2,123</u>
10615	75
4246	50
	25
5307,500	
Կամ 5307,5	50
	5307,500
Կամ 5307,5	

Օրինակ Գ. Բաղմապատկել 16750ը 0,125ով:

Գործողութիւն	Փորձ
16750	0,125
0,125	<u>16750</u>
8375	625
3350	875
1675	750
	125
2093,750	
Կամ 2093,75	2093,750
Կամ 2093,75	

ԱՊԱՅՈՅՑ. Վ. Երազրեալ օրինակաց առաջնոյն գործողութիւնը դիտելով՝ կը տունենամ որ 19,35 և 2,7 թուոց տեղ 1255 և 27 միւսերն իրարու հետ բաղմապատկաներ են:

Այս՝ յայտնի է, որ Երբ 12,55ին տեղ 1255 թիւն առնենք՝ 100 անգամ մեծ թիւ մը առած ըլլալով՝ արտադրեան ալ 100 անգամ մեծ կ'ըլլայ . նոյնպէս ալ 2,7ին տեղ 27 թիւն առնելով՝ 10 անգամ մեծ թիւ մը առած կ'ըլլանք, որով արտադրեան ալ 10 անգամ մեծ կ'ըլլայ . ահա՞ այս կ'երազով 55545 արտադրեալը 100×10 = 1000 անգամ մեծ ըլլալոն պէտք է 1000 անգամ փոքրցնել, որ կ'ըլլայ աշ կողմէն երեք, այսինքն երկու արտադրողաց տամորդական թուանշանց որբանութեան չափ թուանշան գտնելով, որով կ'ունենանք 35,345 :

288. Գիտելիք. Եթէ արտադրելոյն մէջ զատելու բաւական թուանշան չըգտննուի, պէտք է.

Արտադրելոյն ձախ կողմը 0 ներ գնելով պակառը լիցնել:

Օրինակ Դ. Բաղմապատկել 0,034ը 0,008ով:

Լուծումն

Գործողութիւն	Փորձ
0,034	0,008
0,008	<u>0,034</u>
0,000272	
	32
	<u>24</u>
	0,000272

Առանց սոսորակեանելով գիտելու պարզապէս 34ը 8ով կը բառապատկեմ, որով կ'ունենամ 272, որ Երեք թուանշան ունի, բայց որովհետեւ արտադրելոյն ալ կողմէն վլց թուանշան պէտք է զատել, ուստի նախ 272 ին ձախ կողմն երեք 0 կը գնեմ, յետոյ ըստ տարակէտ մը և վերջապէս ամբողջն տեղն ալ 0 մը, որով կ'ունենամ 0,000272 ։

Հ Ա Ր Յ Ա Ր Ա Ն

287. Տամնորդական մը տամնորդականավ կամ ամբողջ թուանշանպէս պէտք է բաղմապատկել . ամբողջ թիւ մը տամնորդականավ լինչպէս . 288. Եթէ արտադրելոյն մէջ զատելու բաւական թուանշան չը գտննուի, ինչ պէտք է լնել:

289. Կ Ր Թ ՈՒ Թ Ի Ւ Ն Ք

- | | |
|-----------------------------|------------------------------|
| 1). $4,5 \times 6,4$: | 2). $31,8 \times 14,5$: |
| 3). $0,561 \times 0,6981$: | 4). $0,8 \times 0,6$: |
| 5). $0,72 \times 0,4$: | 6). $0,48 \times 0,36$: |
| 7). $6,9 \times 0,07$: | 8). $12,7 \times 0,085$: |
| 9). $0,073 \times 82,9$: | 10). $0,0045 \times 0,036$: |

- 11). $3,45 \times 0,07504$: 12). $34,025 \times 8,2057$:
 13). $42,200 \times 0,00400$: 14). $34,5 \times 9$:
 15). $28,35 \times 15$: 16). $423,65 \times 349$:
 17). $0,345 \times 29$: 18). $0,00045 \times 854$:
 19). $172 \times 3,2$: 20). $348 \times 0,25$:
 21). $459 \times 0,003$: 22). $18 \times 5,645$:
 23). $6547 \times 0,0008$: 24). $42 \times 0,001$:

290. ՏԱՄՈՐԴԱԿԱՆՈՅ ԲԱԶՄԱՊԱՏԿՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ
ԽՆԴԻՐՆԵՐ

1. ՄԵԴՐ 15,80ֆր. էն 148,355 մեդր կերպարը քանի ֆրանք կ'ընէ:

2. Պոտուտակ մը 1 անգամ դառնալով 3 հազարորդամեծդր 258 հազարորդ հազարորդամեծդր կը յառաջնայ . 8 անգամ դառնալով ո՞բքան կը յառաջնայ :

3. Գործաւոր մը 25 աւուր համար 90 ֆրանք վարձք ընդունեց . եթէ օրականը 25 հարիւրորդամեծդրանք աւելի ըլլար , ընդ ամէնն ո՞բքան սկսի ընդուներ :

4. Վաճառական մը շորունակ 18 օր 245,75ական զուրուշ շահեցաւ , ընդ ամէնը քանի զուրուշ շահեցաւ :

5. Գտնելթիւ մը , որ 0,003ին հազարորդ մասին 7 անգամին հաւասար ըլլայ :

6. Եթէ պարկ մը կորը 115,80 հինգնոց արժէ , 35 պարկին ո՞բքան կ'արժէ :

7. Եթէ 4,5ին հարիւրորդ մասը՝ 48 անգամ ինքնիւր վրայ աւելցնենք՝ գումարն ո՞բքափ կ'ըլլայ : 8 , 48 զուրուշն 35 հարիւրորդն ո՞բքան կ'ընէ :

9. Եթէ մերենայ մը 1 օրուան մէջ 148,35 արշանի կերպար գործէ , 86 օրուան մէջ քանի արշանի կը գործէ :

10. Գումար մը 25 անձանց մէջ հաւասարապէս բաժնուելով՝ իւրաքանչիւր անձի 3,75 զուրուշին կաւ . բաժնուած գումարն ո՞բքափ էր :

11. Թնդանիօթի մը արձակման ձայնը՝ լցոր տեսանուելէն կ, օրկվայրկեան յետոյ լսուեցաւ : Այսթնդանիօթը մեղմէ ո՞բքափ հեռու կը գտնուի , գիտնալով որ լցոր երկրային հեռաւորութեանց մէջ իւրծագմանէն (գրեթէ) անմիջապէս ետքը կը տեսնուի , եւ ձայնը 1 երկլայրկենի մէջ 340 մէդր կ'ընթանայ :

12. Հաւասար ծաւալով ջուրն օդէն 770 անգամ աւելի ծանր է , մնդիկն ալ ջուրէն 13,596 անգամ աւելի ծանր . արդ՝ մնդիկն օդէն քանի անգամ ծանր է :

13. Վաճառական մը օդգան 35,75 զուրուշն այսչափ օդգա փղատամ գնեց . եթէ 3,15 օդգա աւելի առնէր , գնած վաճառքին քանակութիւնն իւր $\frac{1}{8}$ ին չափ աւելցած կ'ըլլար . գտնել առած վաճառքին արժէքը և քանի օդգա ըլլալը :

14. Հարիւրամաննեայ ջերմաչափին 1 աստիւ ձանը Ռէօմիւրի 0,8 աստիճանին հաւասար է : Արդ՝ հարիւրամաննեային 15 աստիճանը Ռէօմիւրի քանի աստիճանին հաւասար կ'ըլլայ :

15. Ռէօմիւրի ջերմաչափին 1 աստիճանը՝ հարիւրամաննեայ ջերմաչափին 1,25 աստիճանին հաւասար է : Արդ՝ Ռէօմիւրին 16,4 աստիճանը հաւասար է :

րիւրամնեային քանի աստիճանին հաւասար կ'ըլլայ :

16. 3,48 խոր. մէդր թարմ ցորենի կոյտ մը չոր նալով՝ ծաւալն իւր 0,14 ին չափ պակսեցաւ : Արդ՝ եթէ չորցած ցորենին 1 խոր. մէդրը 48,25 հինգնոց արժէ, բոլորն ողբան կ'արժէ :

17. 1,4 հարիւրալիդր պարունակութեամբ տա կառի մը 0,95ը ձիթախւղով լեցուած է : Այս ձիթա իւղն ողբան կ'արժէ, եթէ լիդրը 1,35 ֆր. արժէ :

18. Գանել 145,75 զիրա երկայնութիւն և 67,8 զիրա լայնութիւն ունեցող ուղղանկիւն դաշտի մը մակերեւոյթը :

19. 2,30 արշըն երկայնութիւն, 1,40 արշն լայնութիւն և 0,6 արշն խորութիւն ունեցող զուգահեռութի ձեւով աւաղանի մը պարունակութիւնն ո՞չչափ է :

20. 35 մէդրնոց ծրար մը չուխային 0,48ը ծախեցի ամէն մէկ մէդրը 12,75 ֆրանքէն և միացածին 0,4 ալ մէդրը 15 ֆրանքէն . ընդ ամէնն ողբան պիտի ընդունիմ :

Բ Ա. Ժ Ա Խ Մ Ն

291. ԿԱՆՈՆ. Տասնորդական մը ուրիշ տասնորդականով կամ ամբողջ թուով (և փոխադարձաբար) բաժնելու համար պէտք է :

Նախ՝ բաժանելոյն և բաժանաբարին տասնորդական թուանշանաց որբանութիւններն իրարու հաւասարցնել (քիչ ունեցողին կամ բնաւ չ'ունեցողին աջ կողմը մէկ կամ շատ 0 ներ դնելով) :

Յետոյ ստորակէտները չնչելով՝ ամբողջ թուոց բաժանման նման գործողութիւննը կատարել :

Օրինակ Ա. Բաժնել 82,2ը 3,425 ոլ :

Լո.Ծուալն

Գործոցութիւն	Փորձ
82,2 3,425	3,425
82,200 3,425	24
82200 3425	13700
6850 24	6850
13700	82,200=82,2
13700	0

Բաժանաբարը՝ Երեք և բաժանելն՝ մէկ տասնորդական թուանշան ունենալուն համար՝ բաժանելոյն աջ կողմն երկու 0 կ'աւելցնեմ, և յետոյ ստորակէտները չնչելով՝ 82200ը 3425 ոլ կը բաժնեմ, ու առաջ բանորդը կ'ըլլայ 24:

Օրինակ Բ. Բաժնել 94,5ը 0,35 ոլ :

Գործոցութիւն	Փորձ
94,5 0,35	0,35
94,50 0,35	270
9450 35	245
70 270	70
245	94,50=94,5
245	0

ԱՊԱՅՈՅՅ. Վանդը տասնորդականաց աջ կողմը 0 ներ աւելցնելով՝ տասնորդականաց արժէքը չը փոխուիր (Տ. 274) և ստորակէտները չնչելով՝ բաժանելն եւ բաժանաբարը միւնցին թուանշան բաշխապատճեած կ'ըլլան, որով բանորդին վեց փոփոխութիւնն մը լցած չ'ըլլար (Տ. 120):

292. ԳԻՏԵԼԻՔ Ա. ԵՇԵՔ բաժանումը մնացորդ թռ
զու՝ բոլանդակ քանորդը գտնելու համար պէտք է.
Քանորդին ամբողջ մասին աջ կողմը ստորակէտ
մը դնել և մնացորդին աջ կողմը յաջորդաբար մէկ
կամ շատ 0 ներ դնելով բաժանումը շարունակել:

Օրինակ Ա. Բաժնել 2,4 լ 1,6 մլ:

Գործողութիւն	Փորձ
2,4 1,6	1,5
24 16	1,6
16 1,5	90
80	15
80	2,40 = 2,4
0	

Օրինակ Բ. Բաժնել 14,3 լ 1,25 մլ:

Գործողութիւն	Փորձ
14,3 1,25	11,44
14,30 1,25	1,25
	5720
1430 125	2288
125 11,44	1144
180	
125	
550	
500	
500	
0	

ՕՐԻՆԱԿ Գ. ԲԱԺՆԵԼ 4,178 լ 2,5 մլ:

Գործողութիւն	Փորձ
4,178 2,5	
4,178 2,500	1,6712
4178 25(00)	2,5
25 1,6712	83560
167	33424
150	4,17800 = 4,178
178	
175	
30	
25	
50	
50	
0	

ՕՐԻՆԱԿ Դ. ԲԱԺՆԵԼ 0,135 լ 0,2 մլ:

Գործողութիւն	Փորձ
0,135 0,2	
0,135 0,200	0,675
1(35 2(00	0,2
0 0,675	0,1350 = 0,135
13	
12	
15	
14	
10	
10	
0	

Օրինակ Ե . 223ը 16 ով բաժնել :

Գործողութիւն

223	16	Փորձ
<u>16</u>	<u>13,9375</u>	
63	13,9375	
48	16	
<u>150</u>	836250	
<u>144</u>	<u>139375</u>	
60	223,0000 = 223	
48		
<u>120</u>		
<u>142</u>		
80		
80		
0		

Օրինակ Զ . Բաժնել 17ը 125 ով :

Գործողութիւն	Փորձ
<u>17</u>	<u>125</u>
<u>170</u>	<u>0,136</u>
<u>125</u>	<u>125</u>
450	680
375	272
<u>750</u>	<u>136</u>
<u>750</u>	<u>17,000 = 17</u>
0	

293. Գիտելիք Բ . Երբ մնացորդին աջ կողմը յառ չորդաբար 0 ներ դնելով բաժնումը չը վերջանայ, այսինքն միշտ մնացորդ աւելնայ, այն ատեն պէտք է .

Խնդրոյն պահանջածին չափ տասնորդական թը ւանշան առնել եւ աջ կողմը մէկ քանի միջակէտ գնել . քանորդին անհուն բլլուց յուցնելու համար :

Օրինակ . Բաժնել 12,61ը 3,6 ով :

Գործողութիւն

$$12,61 \overline{)3,6}$$

$$12,61 \overline{)3,60}$$

$$126(1 \overline{)36(0}$$

$$108 \overline{)3,5027 \dots}$$

$$181$$

$$180$$

$$\overline{100}$$

$$72$$

$$\overline{280}$$

$$252$$

$$\overline{28}$$

Այս օրինակին մէջ միաւորմօտ քանորդին է 3,որ թէ եւ բավանդակ քանորդէն պակաս է , բայց ոչ 1 միաւթեան չափ , ուստի վերոգրեալ բաժնաման առ պակաս մեառող հօդ քանորդը 3 է և առ էվել՝ կ . նոյնպէս առ պակաս բանորդը հօդ քանորդը 3,5 է կ . նոյնպէս առ պակաս հարիւրորդը հօդ քանորդը 3,6 , առ պակաս հարիւրորդը 3,50 է և առ էվել՝ 3,51 , առ պակաս հարիւրորդը 3,502 է և առ էվել՝ 3,503 , և այլն : Այս տեսակ քանորդաց մէջ սկսալը վորք ըլլալու համար պէտք է առ էվել մօտ քանորդին առնել , համար պէտք է առ էվել մօտ քանորդին առնել ,

Եթէ ձգուած թուանշանաց ձախ կողմինը է կամ
5% մեծ ըլլայ, և առ պակաս մօտ քանորդն առնել
Եթէ 5% փոքր ըլլայ . ինչպէս Եթէ վերոգրեալ
օրինակին մէջ առ պակաս հազարորդ մօտ քանորդն
առնենք՝ 3,502 կ'ըլլայ, որով 7 բիւրորդէն աւելի
թողուցած կ'ըլլանք, մինչդեռ Եթէ առ էվել հա-
զարորդ մօտ քանորդն առնենք՝ 3,503 կ'ըլլայ, ո-
րով 3 բիւրորդէն պակաս աւելի առած կ'ըլլանք:

294. ԳԻՏԵԼԻՔ Գ. Տանորդականաց բաժանման
մէջ 0,1, 0,01, 0,001, և այլն մօտ քանորդներ
գտնելու ատեն, որեիցէ մնացորդի մը բուն ար-
մէրը գտնելու համար պէտք է .

Մնացորդին աջ կողմէն՝ բաժանելոյն տասնոր-
դական թուանշանաց եւ յաջորդաբար դրուած
0 ներուն որքանութեանց գումարին չափ տասնոր-
դական թուանշան զատել, որով կազմուած թիւը
մնացորդին բուն արմէրը կ'ըլլայ :

Ինչպէս Բ. գիտելիքի օրինակին բաժանման մնա-
ցորդին բուն արմէրը գտնելու համար՝ կը դիտեմ
որ 12,61 բաժանելին երկու հատ տասնորդական
թուանշան ունի և յաջորդական երեք մնացորդաց
իւրաքանչիւրին աջ կողմը մէկ մէկ հատ 0 դրուած
է . ուստի 28 մնացորդին աջ կողմէն՝ երկու էվել
երեք, այսինքն հինգ հատ տասնորդական թուա-
նշան կը դատեմ, որով կ'ունենամ 0,00028, որ է
մնացորդին բուն արմէրը :

	Փորձ
3,5027	
3,6	
<hr/>	
210162	
105081	
<hr/>	
12,60972	
0,00028	
<hr/>	
12,61000	= 12,61
Նյունպէս գտնել 6,9873 ին 2,14 ու 0,1 մօտ քանորդը և մնացորդին արմէրը :	

Գործողութիւն	Փորձ
6,9873 2,14	2,14
<hr/>	
6,9873 2,1400	3,2
<hr/>	
698(73 214(00	428
642	642
<hr/>	
642 3,2 ..	6,848
<hr/>	
567	0,1393
428	<hr/>
<hr/>	
1393	6,9873
Մնացորդ 0,1393	

Պատ. Առ պակաս 0,1 մօտ քանորդն է 3,2 և
մնացորդ՝ 0,1393 :
Վերջապէս գտնել 13,9 ին 0,128 ու 0,01 մօտ
քանորդը և մնացորդին արմէրը :

Գործողութիւն	Փորձ
13,9 0,128	0,128
13,900 0,128	<u>108,59</u>
	1152
13900 128	640
128 108,59 ...	1024
1100	128
1024	<u>13,89952</u>
760	0,00048
640	<u>13,90000 = 13,9</u>
1200	
1152	
48	
Մասնորդ 0,00048	

Պատ. Առ սպակաս 0,01 մօտ բանորդն է 108,59
և մասնորդ՝ 0,00048 :

295. ԳԻՏԵԼԻՔ Դ. Տամնորդականաց՝ բաժանման
մէջ քանորդին ամբողջ մասին թուանշանաց որբա-
նութիւնն որոշելու համար պէտք է .

Նախ բաժանելոյն և բաժանաբարին տամնոր-
դական թուանշանաց որբանութիւններն իրարու-
հաւասարցնելով՝ ստորակէտները ջնջել (Տ. 291) :

Յետոյ առաջին մասնական բաժանելին զատել,
որով աջ կողմը մնացած թուանշանաց որբանու-
թիւնն էլլել 1 կ'ըլլայ քանորդին ամբողջ մասին
թուանշանաց որբանութիւնը (Տ. 116 Ե) :

Ելեւ բաժանելին բաժանաբարէն փոքր ըլլայ,
չայտնի է որ քանորդին ամբողջ մասը 0 կ'ըլլայ :

Օրինակ Ա. 1234,7 ին 8,53 ով բաժանման քա-
նորդին ամբողջ մասին թուանշանաց որբանու-
թիւնն որոշել:

Լուծումն

$$\begin{array}{r} 1234,7 : 8,53 \\ 1234,70 : 8,53 \\ 1234,70 : 853 \end{array}$$

Կամ 1234,7 բաժանելոյն աջ կողմը 0 մը գնելով բաժանման եր-
կու եղերաց տամնորդական թուանշանաց որբանութիւնները կը հա-
ւասարցնեմ և ստորակէտները կը ջնջեմ, որով կ'ունենամ 123470 և
853. Յետոյ առաջին մասնական բաժանելին զատելով՝ կը տեսնեմ որ
աջ կողմն երկու թուանշան կը մնայ ։ ուրեմն քանորդին ամբողջ մաս-
ին թուանշանաց որբանութիւնն երկու էլլել մէկ, այսինքն երեք-
հատ պիտի ըլլայ :

Փորձ

$$\begin{array}{r} 1234,70 | 853 \\ 853 \quad | 144, \dots \\ 3817 \\ 3412 \\ 4050 \\ 3412 \\ 638 \end{array}$$

Օրինակ Բ. 0,0475 ին 0,542 ով բաժանման
քանորդին ամբողջ մասին թուանշանաց որբանու-
թիւնն որոշել:

Լուծումն

Որովէնոււ բաժանելին բաժանաբարէն փոքր է, հետեւ արագ
քանորդին ամբողջ մասը 0 է :

Հ Ա Ր Յ Ա Ր Ա Ն

291. Տասնորդական մը ուրիշ տասնորդականով կամ ամբողջ թուով (և փոխադարձաբար) ի՞նչպէս բաժնելու է : 292. Եթէ մնացորդ աւելնայ, բաժանման գործողութիւնն ի՞նչպէս շարունակելու է : 293. Եթէ տասնորդականաց բաժանումն չը վերջանայ, ի՞նչ պէտք է ընել, միաւոր, տասնորդ, հարիւրորդ, հազարորդ, և այլն մօտ բանորդ ըսելով ի՞նչ կը հասկցուի. քանորդին մէջ գտնուած տասնորդական թուանշանաց աջ կողմի մէկը կամ շառը ձգելու ըլլանք, մնացածին վրայ ի՞նչ փոխանութիւն ընելու է : 294. Տասնորդականաց բաժանման մէջ 0,1, 0,01, 0,001, և այլն մօտ բանորդներ գտնելու ատեն, որևէ ից մասցորդի մը բուն արժեքը գտնելու համար ի՞նչ ընել պէտք է : 295. Տասնորդականաց բաժանման մէջ քանորդին ամենով մասին թուանշանաց որբանութիւնն որոշելու համար ի՞նչ պէտք է ընել :

296. Կ Ր Թ Ո Ւ Թ Ի Ւ Ն Ք

- | | | | | | |
|------|---------|---|------|----------|------------|
| 1). | 0,6 | : 0,2 : | 2). | 0,28 | : 0,7 : |
| 3). | 4,32 | : 2,4 : | 4). | 17,1 | : 0,19 : |
| 5). | 1,48 | : 0,023 : | 6). | 0,973 | : 1,39 : |
| 7). | 57,88 | : 1,447 : | 8). | 7,737 | : 0,2579 : |
| 9). | 2,6957 | : 0,03851 : | 10). | 48,3 | : 4 : |
| 11). | 163,2 | : 15 : | 12). | 3,648 | : 80 : |
| 13). | 0,6 | : 32 : | 14). | 0,00039 | : 25 : |
| 15). | 0,4629 | : 125 : | 16). | 0,00739 | : 825 : |
| 17). | 0,00007 | : 620 : | 18). | 0,000428 | : 1280 : |
| 19). | 234 | : 3,6 : | 20). | 30 | : 0,5 : |
| 21). | 3333 | : 0,083 : | 22). | 550 | : 0,1139 : |
| 23). | 13 | : 7 : | 24). | 7 | : 20 : |
| 25. | Գտնել | 64ին 7 ով բաժանման 0,1 մօտ բանորդը և մնացորդին արժեքը : | | | |
| 26. | Գտնել | 128ին 1,3 ով բաժանման 0,01 մօտ բանորդը և մնացորդին արժեքը : | | | |

27. Գտնել 34,9ին 57 ով բաժանման 0,001 մօտ բանորդը և մնացորդին արժեքը :
28. Գտնել 8947ին 236 ով բաժանման 0,0001 մօտ բանորդը և մնացորդին արժեքը :
29. Որոշել 34,567ին 4,89 ով բաժանման բանորդին ամբողջ մասին թուանշանաց որբանութիւնը :
30. Որոշել 8,705ին 9,8764 ով բաժանման բանորդին ամբողջ մասին թուանշանաց որբանութիւնը :

297. ՏԱՏՎԱՐԴԱԿԱՆԱՑ ԲԱԺԱՆՄԱՆ ՎՐԱՅ

Խ Ն Դ Ի Բ Ն Ե Բ

1. Թուոյ մը 25 հազարորդին առնելով ունեցանք 7,5. մրն է այն թիւը :
2. 0,04ը 3,6էն բանի՝ անդամ կը նաև հանել :
3. 0,0048ը թուով մը բաժնուելով՝ բանորդն եղաւ 0,00016. մրն է բաժանարարը :
4. Գործաւորաց խմբի մը 67,50 զուրուշ բաժնուելով՝ իւրաքանչիւրին 2,50 զուրուշ ինկաւ. այս իսումբը քանի գործաւորէ կը բաղկանար :
5. Նկարիչ մը գիրը 0,15 ֆրանքէն այսքան գիր գրելով՝ 4,05 ֆրանք ընդունեց. քանի գիր գրած էր:
6. 12 հազարակամ վաճառքի համար 46,20ֆր. վճարեցինք, 7 հազարակամին համար մըքան պէտք է վճարել :
7. Ենտաղէն 13,75 զուրուշէն քանի էնտաղէ կերպաս կը նաև առնել 300 զուրուշով :
8. Շաքարին օդգան քանի կուգայ, եթէ 26,375 օդգան 200,45 զուրուշ արժե :

9. 50 օգդա գինի ունինք, օգդան 5,25 զուրուշնոց. Եթէ այս գինուոյն մէջ 3 օգդա ջուր խառնենք, խառնուրդին օգդան քանիի՞ կուդայ:

10. Ծնեբեկ մը 5 աւուր մէջ 144 հազարորդամէդր մէծաւ. այս հաշուով 1 վայրկենի մէջ ո՞րչափ մէծած կ'ըլլայ:

11. 0,27 էնտաղէ երկայնութեամբ մոմ մը վառելով ո՞րչափ ժամանակին կը սպառի, եթէ 1 վայրկենի մէջ 0,0015 էնտաղէ սպառի:

12. 1 օգդա արսյրի մէջ ո՞րքան պղնձ և ո՞րքան զինի կայ, գիտնալով որ արսյր շնելու համար պէտք է 7,25 օգդա պղնձին հետ 3,70 օգդա զինի յարակցել:

13. Վաճառական մը հատը 4,5 զուրուշէն 12 հատ անօթ առաւ. տեղափոխութեան ատեն 2 հատը կոտրեցաւ. Արդ՝ մնացածներուն հատը քանիի՞ ծախելու է՝ բոլորէն 18 զուրուշահելու համար:

14. Արշնը 19,5 զուրուշէն 3 ծրար ասուի առինք և 1914,20 զուրուշի ծախելով, 432,98 զուրուշահեցանք. իւրաքանչիւր ծրարին երկայնութիւնն ո՞րչափ էր:

15. 1600 զուրուշը 3 անհանց մէջ այնպիսի կերպով բաժնել, որ առաջնինը՝ երկրորդէն 12,35 զշ. աւելի առնէ և երկրորդը՝ երրորդէն 25,75 զուրուշաւելի:

16. 240 լիդրնոց տակառի մը 0,86 ը գինուով լեցուած է, որ 154,80 ֆրանք կ'արժէ: Գտնել 1 լիդր գինուց արժէրը:

17. Ուղղանկիւն սրահի մը մակերեսոյթն է 189,574 քառ. մէդր և երկայնութիւնը՝ 18,37 մէդր: Գըտ-

նել այս սրահին բիւրորդ մօտ լայնութիւնը:

18. 0,85 մէդր երկայնութիւն և 0,58 մէդր լայնութիւն ունեցող խաւաքարտէ մը 0,04 մէդր երկայնութեամբ և 0,022 մէդր լայնութեամբ. քանի՞ տոմսակ կրնանքը շնել:

19. 255 լիդր մրգողի ունենիք, որոյ լիդրը 0,25 ֆր. կ'արժէր, այս մրգողին 135 լիդր գինուց հետ փոխանակեցինք. և 26,25 ֆրանք վրայ տուինք. գտնել 1 լիդր գինուց գինը:

20. Ուղիղ զուգահեռուսնի ձեւով ջրամբար մը ունինք, որ 874,50456 խոր. զիրա պարունակութիւն, 12,25 զիրա երկայնութիւն եւ 9,76 զիրա լայնութիւն ունի. գտնել այս ջրամբարին համարորդ մօտ բարձրութիւնը:

ՀԱՄԱՌՕՏ ԲԱԶՄԱՊԱՏԿՈՒԹԻՒՆ

ՏԱ.Ս.ՆՈՐԴԱԿԱՆ Ա.Յ

298. Երբ երկու տասնորդականաց ծանուցեալ այս ինչ մօտաւորութեամբ, օրինակի համար $\frac{1}{10}$, $\frac{1}{100}$, $\frac{1}{1000}$, և այլն մօտ արտադրեալը սպահանջութիւնը սովորական կանոնով կատարելու և արտադրելոյն մէջ մօտաւորութեան նկատմամբ տասնորդական թուանշան առնելու, կրնանքը բազմապատկութիւնը հետևեալ կերպով կատարել, որ կը կոչուի համառօք բաղվադար-իւթիւն պատորժականուց:

299. ԿԱՆՈՆ. Երկու տասնորդականաց $\frac{1}{10}$, $\frac{1}{100}$, $\frac{1}{1000}$, և այն մօտ արտադրեալը գտնելու համար պէտք է.

Ա. Բազմապատկողը շրջելով՝ (*) բազմապատկելոյն տակին այնպիսի կերպով գրել որ բազմապատկողին միաւոր թուանշանը բազմապատկելովն՝ մօտաւորութեան աստիճանէն 100 անգամ փոքր միութիւններ ցուցնող թուանշանին տակը դայ եւ ստորագծել:

Բ. Բազմապատկողին իւրաքանչիւր թուանշանովն՝ իւր վրայի թուանշանէն սկսեալ՝ յաջորդաբար բարձ մասպատկելին բազմապատկել, իւրաքանչիւր մասնական բազմապատկութեան ատեն՝ բազմապատկելոյն աջ կողմը յաջորդաբար մնացած թուանշանները զանց ընելով:

Գ. Մասնական արտադրեալներն այնպիսի կերպով իրարու տակ գրել, որ աջ կողմի առաջին թուանշանները միենացն կեդրոնահայեաց դաւադանին մէջ ըլլան և ստորագծելով՝ դումարել:

Դ. Գումարին աջ կողմէն երկու թուանշան զանց ընելով՝ մնացած թուանշանաց աջ կողմինին վրայ միութիւն մը աւելցնել, և արդիւնքին աջ կողմէն մօտաւորութեան յայտարարին 0 ներուն որբանութեան չափ տասնորդական թուանշան զատել, ուրով կազմուած թիւը՝ պահանջեալ մօտաւոր արտադրեալը կ'ըլլայ:

(*) Թիւ. մը նշեն նցն թուանշանները հակառակ կարդաւ գրել ըստէ:

Խնապէս 125 թիւը շնչեաք 321 կ'ըլլայ: Նոյնապէս 154 թիւն շնչարձն է 9451: Վերապէս 2700 թիւն շնչարձն է 72:

Օրինակ Ա. Գանել 2,561 ին 4,713 ով 0,1 մօտ արտադրեալը:

Լուծուալն

2,561	
317,4	
10244	Ա. Մասնական արտադրեալ
1792 . . . Բ.	" "
25 . . . Գ.	" "
6 . . . Դ.	" "
12067 . . . Բազմապատկողին	" "
12,1	Պահանջապատկողին

Եսին 4,713 բազմապատկողը շրջելով՝ կ'ըլլայ 317,4 և որովհետեւ $\frac{1}{10}$ մօտ արտադրեալը կը պահանջուի, և $\frac{1}{10}$ էն 100 անգամ փոքրը $\frac{1}{1000}$ է, ուստի 317,4 շրջելով բազմապատկողը 2,561 բազմապատկողովն տակին այնպիսի կերպով կը գրեմ, որ 4 միաւորը բազմապատկողովն հազարորդ թուանշանին, այսինքն 1 ին տակը դայ, Ցետոյ ստորագծելով բազմապատկողին առաջն 4 թուանշանով՝ իւր վրայի 1 թուանշանին սկսեալ՝ բազմապատկելին կը բազմապատկեմ, որով Ա. մասնական արտադրեալը կ'ըլլայ 10244, զոր գծին կը գրեմ: Ա. յասկէս ալ բազմապատկողին երկրորդ 7 թուանշանով՝ իւր վրայի 6 թուանշանին սկսեալ՝ բազմապատկողը կը գտնեմ: 1792 . . . Բ. մասնական արտադրեալ, զոր առաջնոյն տակը կը գրեմ աջ կողմի 2 թուանշանին Ա. մասնական արտադրելովն աջ կողմի 4 թուանշանին տակը գնելով, նոյնպէս ալ բազմապատկողին կերպորդ 1 թուանշանով՝ իւր վրայի 5 թուանշանին սկսեալ՝ բազմապատկողը կը գտնեմ 23 . . . Գ. մասնական արտադրեալ, զոր Բ. մասնական արտադրելովն տակն ըստ կանոնի կը գրեմ: Վ. երջապէս ծով ալ բազմապատկողը կը գտնեմ 6 . . . Դ. մասնական արտադրեալ, զոր ըստ կանոնի կը գրեմ:

Վ. երջապէս մասնական արտադրեալները գումարելով՝ կը գտնեմ 12067 . . . բովանդակ արտադրեալ, որոյ աջ կողմի 6 և 7 երկու թուանշանները ընդելով՝ կը մնայ 120 . ասոր կ'ըլլայ միութիւն մը աւելեցնելով՝ կ'ըլլայ 121 . եւ որովհետեւ ծանուցեալ մօտաւորութեան շնչելով՝ կ'ըլլայ 121 թիւը իւնքին աջ կողմէն մէկ յայտարարը մէկ 0 ուստի, ուստի այս 121 արդիւնքին աջ կողմէն մէկ խասնորդական թուանշան զատելով՝ կ'ըլլայ 12,1, որ է պահանջարձ 0,1 մօտ արտադրեալը:

Օրինակ Բ. Գտնել 2,14356 ին 12,1198 ով 0,01
մօտ արտադրեալը :

Լուծումն

2,14356
8911,21
<hr/>
214356
42870 ...
2143 ...
214 ...
189 ...
16 ...
<hr/>
259788 ...
25,98

Նախ 12,1198 բազմապատկողը շքելով՝ կ'ըլսայ 8911,21 և որով հետեւ $\frac{1}{100}$ մօտ արտադրեալը կը պահանջուի և $\frac{1}{100}$ էն 100 անգամ՝ փարթը $\frac{1}{10000}$ է . ուստի 8911,21 ը 2,14356 ին տակն այնպիսի կերպով՝ կը գրեմ, որ 2 միաւորը բազմապատկելովն բիւրորդ թուանշանին այսինքն 5 ին տակը դայ :

Ցեսոյ ըստ կանոնի գործողութիւնը կատարելով՝ կը գտնեմ 259788... բովանդակ արտադրեալ, որոյ աջ կողմէն երկու թուանշան շնչելով՝ կը մնայ 5297. ասար վայ ալ միութիւն մը աւելցնելով՝ կ'ըլսայ 2598 և որպէսէեւեւ ծանուցեալ մօտաւորութեան յայտարարն երկու 0 ունի. ուստի այս 2598 արդեան աջ կողմէն երկու տամնորդական թուանշան դասելով՝ կ'ըլսայ 25,98, որ է սկահանջեալ 0,01 մօտ արտադրեալը :

300. ԳԻՏԵԼԻՔ Բ. Ելթէ բազմապատկելովն աջ կողմի, նցնալէս ալ բազմապատկողին ձախ կողմի մէկ կամ շատ թուանշաններն իրենց համապատասխանող թուանշաններ չ'ունենան, ովէտք է .

Զանոնիք գործողութեան ատեն դանց ընել :

Օրինակ Գ. Գտնել 48,31721356 ին՝ 27,3445323 ով 0,01 մօտ արտադրեալը :

Լուծումն

48,31721356
<hr/>
3235443,72
<hr/>
9663442 ...
3382204 ...
144951 ...
19324 ...
1932 ...
240 ...
12 ...
<hr/>
13212105 ...
<hr/>
1321,22

Բազմապատկողը անլով և ըստ կանոնի բազմապատկելովն տակը դրելն և ստորագծելն յետոյ կը տեմնեմ, որ բազմապատկելովն դրելն կողմի 3, 5 և 6 թուանշանները բազմապատկողին մէջ իրենց համապատասխանող թուանշաններ չ'ունին, ուստի զանոնիք դանց ընելով՝ բազմապատկողին առաջն 2 թուանշանով՝ իւր վրայի 1 թուանշաններ բազմապատկելն կը բազմապատկեմ և կը գտնեմ 9663442... սկսեալ՝ բազմապատկելն կը բազմապատկելով 1 թ. 4... առաջն մամնական արտադրեալ այնպէս ալ բազմապատկողին 7, 3, 4... 5 թուանշաններով ալ բազմապատկելով՝ կը համնիմ բազմապատկողին 5 թուանշաններուն զանոնիք դանց կը նշնպէս զանց կ'ը-ձափի 3 և 2 թուանշաններուն, զըրս ալ նշնպէս զանց կ'ը-ձափի կողմի 3 և 2 թուանշաններուն, զըրս ալ կ'ը-ձափի կողմի 5 թուանշաններուն մէջ իրենց համապատասխանող թուանշաններ չ'ունենանք համար :

Վ. Երջապէս մնացեալ գործողութիւններն ալ կատարելով՝ կը գլու-

թնեմ 1321,22, որ է սկահանջեալ 0,01 մօտ արտադրեալը :

301. ԳԻՏԵԼԻՔ Բ. Ելթէ բազմապատկողին աջ կողմի մէկ կամ շատ թուանշանները բազմապատկելովն մէջ իրենց համապատասխանող թուանշաններ չ'ու-նենան, պէտք է .

Բազմապատկելովն աջ կողմը մէկ կամ շատ 0 ներ դնելով սկակասը լեցնել :

Օրինակ Դ. Գտնել 14512,5/ն 2,134503 ով
0,001 մօտ արտադրեալը :

Գործումն

14512,50000
305431,2
2902500000
145125000
43537500
5805000
725625
4353 . . .
3097697478 . . .
30976,975

Բազմապատկող 2,154505ը շրջելը՝ 4'ըլլայ 305431,2, որոյ աչ
կողմի 2 թուանշանը բազմապատկելոյն հարիւր հազարորդ թուա-
նշանին տակը գրելու համար բազմապատկելոյն աջ կողմը շրջու 0 կը
դնեմ և գործողութիւնն ըստ կանոնի կատարելով՝ կը դնեմ
50976,975, որ է պահանջալ 0,001 մօտ արտադրեալ :

Օրինակ Ե. Գտնել 425,6/ն 738,046 ով 0,01
մօտ արտադրեալը :

Գործողութիւնն
425,600000
640,837
2979200000
127680000
34048000
170240
25536
3141123776
314112,38

Պատ. Պահանջեալ 0,01 մօտ արտադրեալն է
314112,38 :

Օրինակ Զ. Գտնել 1572,8/ն 3,1415976 ով
0,1 մօտ արտադրեալը :

Գործողութիւնն

1572,800
6795141,3
4718400
157280
62912
1572 . . .
785 . . .
135 . . .
7 . . .
4941091 . . .
4941,1

Պատ. Պահանջեալ 0,1 մօտ արտադրեալն է
4941,1 :
Օրինակ Ե. Գտնել 72,94362/ն 0,006856624 ով
0,0001 մօտ արտադրեալը :

Գործողութիւնն

72,943620
426658600,0
437658 . . .
58352 . . .
3645 . . .
432 . . .
42 . . .
500129 . . .
0,5002

Պատ. Պահանջեալ 0,0001 մօտ արտադրեալն է
0,5002 :

Օրինակ Ը. Գտնել 12,17/ն հ,5 ով 0,000001
մօտ արտադրեալը :

Լուծումն

12,17000000
5,4
4868000000
608500000
5476500000 Բովանդակութայ արտադրեալը
54,765001

4,5 բազմապատկեց շրջելով և 4 միաւորք բազմապատկելոյն հարիւր միլմոնորդ թուանշանին տակը զրելով՝ գործողութիւնը կը կատարեմ, որով կը գտնեմ 547650000 բազմադակ արտադրեալ, որոյ աջ կողմէն երկու 0 շնչելով կը մնայ 54765000 ասոր վայ ալ միութիւն մը աւելցնեալ և ստորակեան իւր տեղը դնելով՝ կ'ըլլայ 54,765001. որ բուն արտադրեալն 0,000001 էլլեւէ. վասնպի բուն արտադրեալն է 54,765000 կամ 54,763.

302. ԱՊԱՑՈՅՑ. Յայտնի է որ բազմապատկելոյն թուանշաններն աջն գետ ՚ի ձախ երթարով՝ յաջորդաբար տանապատիկ մեծ միութիւններ կը ցուցած էն. իսկ շրջեալ բազմապատկողն թուանշաններն աջն գետ ՚ի ձախ երթարով՝ յաջորդաբար տանապատիկ փոքր միութիւններ : Խնչուե Ա. օրինակին մէջ բազմապատկելոյն 1 թշւանշանը հազարորդ է. 6ը՝ հարիւրորդ, 5ը՝ տասնորդ. և 2ը՝ միաւորք, իսկ շրջեալ բազմապատկողն 4ը՝ միաւորք, 7ը՝ տասնորդ, 1ը՝ հարիւրորդ և 3ը՝ հազարորդ, որով մասնական արտադրեալները միևնույն կարգի միութիւններ ցուցցած կ'ըլլան : Խնչուե

2561 հազարորդին՝ 4 միաւորքով 10244 արտադրեալը հազարորդ է.

256 հարիւրորդին՝ 7 տասնորդով 1792 " " "

25 տասնորդին՝ 1 հարիւրորդով 25 " " "

2 միաւորքին՝ 5 հազարորդով 6 " " "

Հետեւաբար պէտք է այս մասնական արտադրեալներն այնպիսի կերպով իրարու տակ դրեւ որ աջ կողմի առաջն թուանշանները միևնույն կերպունահայեաց գաւազնի մէջ ըլլան :

Եւ որովհետեւ բազմապատկողն միաւորք թուանշանը բազմապատկելոյն մատաւորութեան աստիճանին 100 անգամ փոքր միութիւն ցուցնող թուանշանին տակ դրուած է . անոր համար բուըր մասնա-

կան արտադրեալները, ինչպէս նաև բավանդակ արտադրեալը մօտաւորութեան աստիճանին 100 անգամ փոքր միութիւններ կը ցուցնեն. ուստի երբ նոյն բավանդակ արտադրելովն աջ կողմի երկու թուանշանները շնչենք, ձախ կողմը մասցած թիւը պահանջնեալ մօտաւորութեան աստիճանին հաւասար միութիւններ կը ցուցնէ, հետեւաբար ըստ այնմ պէտք է ստորակետին տեղն որոշել:

Կը մնայ այժմ գործողութեան մէջ առաջ եկած սխանները գտնելու որոյ համար առնենք վերոգրեալ Դ. օրինակը : Ասոր մէջ առաջն անգամ բազմապատկելոյն աջ կողմի շնչուած 556 հարիւր միլիօնորդ 1 հարիւր հազարորդէն փոքր ըլլալուն՝ առաջն մասնական արտադրելոյն, այսինքն 9663442 . . . ին սխալը 20 անգամ 1 հարիւր հազարորդէն, կամ որ նոյնն է 2 անգամ 1 բիւրորդէն փոքր կ'ըլլայ :

Երկրորդ անգամ բազմապատկելոյն աջ կողմի շնչուած 1556 հարիւր միլիօնորդը 1 բիւրորդէն փոքր ըլլալուն՝ երկրորդ մասնական արտադրելոյն, այսինքն 5582204 . . . ին սխալը 7 անգամ 1 բիւրորդէն փոքր կ'ըլլայ :

Երրորդ անգամ շնչուած 21556 հարիւր միլիօնորդը 1 հազարորդէն փոքր ըլլալուն՝ 144951 . . . ին սխալը 3 տասնորդ անգամ 1 հազարորդէն, կամ որ նոյնն է 3 անգամ 1 բիւրորդէն փոքր կ'ըլլայ :

Միենցին խորհրդածութեամբ յայտնի կ'ըլլայ, որ 19524 . . . , 1932 . . . , 240 . . . և 12 . . . մասնական արտադրելոյն սխանները

փոխուակի 4 . 4 . 5 և 5 բիւրորդէն փոքր կ'ըլլան :

Վերոգրեալ սխաններէն զատ սխալ մ'ալ շրջեալ բազմապատկողն ամի կողմի զանց եղած 52 էն առաջ կ'ուգայ, վամորի բազմապատկողն 100 էն փոքր և բազմապատկողն ալ զանց եղած 25 ասաը միելին 100 էն փոքր և բազմապատկողն ալ զանց եղած 5 ասաը միելինորդը՝ երեք միլիօնորդէն փոքր ըլլալուն՝ յայտնի կ'ըլլայ որ բումունորդը՝ երեք միլիօնորդէն փոքր ըլլալուն՝ յայտնի 100 էն, կամ որ նոյնն վանդակ արտադրելոյն մէջ 3 միլիօնորդ անգամ 1 բիւրորդէն փոքր քանակութիւն մը պակաս զրած է 3 անգամ 1 բիւրորդէն փոքր քանակութիւն մը պակաս զրած կ'ըլլանք :

Այս կերպով բավանդակ արտադրելոյն մէջ առաջ եկած սխանները գումարը 2 + 7 + 3 + 4 + 4 + 5 + 3 + 3 = 31 բիւրորդէն բուն գումարը 2 + 7 + 3 + 4 + 4 + 5 + 3 + 3 = 31 բիւրորդէն բուն գումարը 100 բիւրորդէն ալ, կամ որ նոյնն է 1 հարիւրորդէն ալ փոքր կ'ըլլայ, որով պահանջնեալ արտադրեալը 1521,2105 . . . ին և 1521,2205 ին մէջներերը կ'ըլլայ և հետեւաբար առ էլլեւ 0,01 մօտ արժեքը կ'ըլլայ 1521,22 :

Եթէ այս ծն բիւրորդ առ առաւելն սխալը 1521,2105 . . . ին վայ աւելցնենք, կ'ունենակը 1521,2105, որով պահանջնեալ արտադրեալը գարձեալ այս երկու թուաց մէջներերը կ'ինայ և հետեւաբար առ էլլեւ 0,01 մօտ արժեքը կ'ըլլայ 1521,22 :

Այսպէս ալ Ա. օրինակին բովանդակ արտադրելը մէջ առաջեկած սխաներուն գումարը $7+1+3=11$ հազարորդէն փոքր է, դր եթէ $12,067$ ին վրայ գումարներ, կուռնենք $12,078$, որով առ էվել $0,1$ մօտ արտադրեալը կ'ըլլայ 12,1:

Բ. օրինակին մէջ սխաներուն գումարը $2+1+1+9+8=21$ բիւրորդէն փոքր է:

Դ. օրինակին մէջ սխալը 3 հարիւր հազարորդէն փոքր է:

Ե. օրինակին մէջ սխալ շըկայ:

Զ. օրինակին մէջ սխաներուն գումարը $1+5+9+7+6=28$ հազարորդէն փոքր է:

Է. օրինակին մէջ սխաներուն գումարը $6+8+5+6+6+3=34$ միլիոնրդէն փոքր է:

303. ԳԻՏԵԼԻՔ Գ. Եթէ բովանդակ արտադրելըն աջ կողմէն չնչուած երկու թուանշանաց կազմած թուոյն վրայ բազմապատկողին սխալ տուող թուանշաններն աւելցնենք՝ գումարը կ'ըլլայ բովանդակ սխալ, որ եթէ 100 մէջ պակաս ըլլայ, կը ռնակի մնացած թուանշանաց աջ կողմինին վրայ միւռթիւն մը չ'աւելցնել, որով գտնուած արդիւնքն յայտնապէս առ պակաս մօտ կ'ըլլայ:

Օրինակի համար եթէ Ե. օրինակին մէջ բովանդակ արտադրելըն աջ կողմէն երկու թուանշան չնչելով՝ մնացած թուանշանաց աջ կողմինին, այսինքն 1 ին վրայ միւռթիւն մը չ'աւելցնենք, $0,5001$ առ պակաս բիւրորդ մօտ պատասխանը կ'ըլլայ: Վասնդի այս օրինակին մէջ առ առաւելն սխալը 34 միլիոնրդ և բովանդակ արտադրելըն աջ կողմէն չնչուած երկու թուանշանաց կազմած թիւն ալ 29 միլիոնրդ ըլլալուն, յայտնի կ'ըլլայ որ $0,5001$ արդեան բովանդակ սխալը $34+29=63$ միլիոնրդէն և հետեւաբար 100 միլիոնրդէն, կամ որ նոյնն է 1 բիւրորդէն փոքր եղած կ'ըլլայ, որով պահանջեալ

առ պակաս 0,0001 մօտ արտադրեալը կ'ըլլայ 0,5001, որ բուն արտադրելըն, այսինքն $0,5001469755388$ ին աւելի մօտ է քան թէ առ էվել 0,0001 մօտ արտադրեալը, որ է $0,5002$:

Միւնոյն պատճառաւ կրնանք նաեւ Ա. Գ. Դ. Ե. և Ը. օրինակաց իւրաքանչիւրին մէջ բովանդակ արտադրելըն աջ կողմէն երկու թուանշան չնչելով՝ մնացածներուն աջ կողմինին վրայ 1 միութիւն չ'աւելցնել:

Բայց Բ. և Զ. օրինակաց մէջ բովանդակ սխալ ները 100 մէջ աւելի ըլլանուն պէտք է մնացած թուանշանաց աջ կողմինին վրայ ըստ կանոնի մէկ մէկ միութիւն աւելցնել որով Բ. օրինակին $25,98$ արդիւնքն առ էվել $0,01$ մօտ կ'ըլլայ. իսկ Զ. ին դիւնքն առ էվել $0,01$ մօտ կ'ըլլայ. առ պակաս 0,1 մօտ. $4941,1$ արդիւնքը դարձեալ առ պակաս 0,1 մօտ. վասնդի բուն արտադրեալն է $4941,10470528$:

304. ԳԻՏԵԼԻՔ Գ. Եթէ բազմապատկողին սխալ տուող թուանշանաց գումարը 100 կամ 100 մէջ ըլլայ, պէտք է,

Ա. Նրանեալ բազմապատկողին միաւորը՝ բազմապատկելով՝ մօտաւորութեան աստիճաննէն 1000 անգամ փոքր միութիւններ ցուցնող թուանշանին տակը գրել:

Բ. Մասնակին արտադրելոց գումարին աջ կողմէն երեք թուանշան զանց ընել եւ մօտաւորութեան աստիճաննին նկատմամբ ստորակիւտին տեղն որոշել:

Օրինակ Պ. Գտնել $2347,63816718912$ ին 7989,3989899311 մօտ արտադրեալը:

Լուծումն

Եթե ըստ վերոգրեալ կանոնին (Տ. 299) շրջաւբաղմապատկողը
բաղմապատկելոյն տակը գրեմ:

2347,63816718912
113998989893,9897

Կը տեսնեմ որ միաւ տուող թուանշանաց գումարը $7+9+8+9$
 $+3+9+8+9+8+9+8+9+10=106$ է, ուստի բաղմապատ-
կողին 9 միաւ որը բաղմապատկելոյն կարգ մը ալ ստորին թուանշանին
տակը զրելով՝ կ'ունենամ:

2347,63816718912
113998989893,9897

16433467170323 . . .
2112874350462 . . .
187811053363 . . .
21128743503 . . .
704291448 . . .
211287429 . . .
18781104 . . .
2112867 . . .
187808 . . .
21123 . . .
1872 . . .
207 . . .
18 . . .

18756218001532 . . .
18756218,002

Պատ. Պահանջեալ առ էվել 0,001 մօտ արտա-
դրեալն է 18756218,002:

305. ԳԻՏԵԼԻՔ Ե. Կը նանք նաև երկու տասնոր-
դականաց միաւոր, փասնաւոր, հարիւրաւոր, և այլն մօտ
արտադրեալը գտնել, որոյ համար պէտք է.

Ըստ վերոգրեալ կանոնին եւ ըստ գիտելեաց
գտնուած արդեան (Տ. 299) աջ կողմէն ծանուցեալ
մօտաւորութեան 0 ները յարել։
Օրինակ Ժ. Գտնել 3574,2332 . . . ին 3,21345 . . . ու
հարիւրաւոր մօտ արտադրեալը :

Լուծումն

3574,2332 . . .
. . . 54312.3
10722 . . .
714 . . .
35 . . .
9 . . .
11480 . . .
11500

Եաւ 3,21345 . . . բաղմապատկողը շրջաւլ՝ կ'ըլլայ . . . 54312.3
և որովհետեւ հարիւրաւոր մօտ արտադրեալը կը պահանջուի և հա-
րիւրաւորէն 100 անգամ՝ փոքրը միաւոր է, ուստի . . . 54312.3ը
3574,2332 . . . ին տակն այնպիսի կերպով կը գրեմ, որ բաղմապա-
տկողին ծ միաւորը բաղմապատկելոյն միաւոր թուանշանին, այսինքն
4 ին տակը գայ: Յետոյ ըստ կանոնի գործողութիւնը կատարելով՝
կը գտնեմ 11480 . . . բավանդակ արտադրեալ, որոյ աջ կողմէն երկու
թուանշան շնչարով և մնացած 114 ին վեց միութիւն մը աւելցնելով՝
կ'ըլլայ 115, որոյ աջ կողմէն ծանուցեալ մօտաւորութեան երկու 0 ները
կ'ըլլայ 115, որոյ աջ կողմէն ծանուցեալ մօտաւորութեան երկու 0 ները
յարելով՝ կ'ըլլայ 11500, որ է պահանջեալ առ էվել հարիւրաւոր
մօտ արտադրեալը :

Օրինակ Ժ. Գտնել 7,1534 . . . ին 475,879 . . .
դաւոր մօտ արտադրեալը .

Գործողութիւն
7,1534 . . .
978,574
<hr/>
286136 . . .
50071 . . .
3575 . . .
568 . . .
<hr/>
49 . . .
<hr/>
340399 . . .
3404

Պատ. Պահանջեալ առ պակաս միաւոր մօտ արտադրեալն է 3404 :

306. ԳԻՏԵԼԻՔ Զ. Վ Երոգրեալ գիտելքը կատարելապէս կը պատշաճի երբ արտադրիչներէն մէ կը կամ երկուքն ալ ամբողջ թիւեր ըլլան :

Օրինակ Ժ.Գ. Գանել 125,78ին 25ով հարիւրաւոր մօտ արտադրեալը :

Գործողութիւն
125,78
<hr/>
52
<hr/>
2514 . . .
625 . . .
<hr/>
3139 . . .
3100

Պատ. Պահանջեալ առ պակաս հարիւրաւոր մօտ արտադրեալն է 3100 :

Օրինակ Ժ.Գ. Գանել 1675ին 125ով հարիւրաւոր մօտ արտադրեալը :

Գործողութիւն
1675,0
<hr/>
521
<hr/>
16750
3350
<hr/>
835 . . .
<hr/>
20935 . . .
209000

Պատ. Պահանջեալ առ պակաս հազարաւոր մօտ արտադրեալն է 209000 :

307. ԳԻՏԵԼԻՔ Է. Վ Երոգրեալ կանոնին և գիւտելաց միջոցաւ կրնակը նաեւ երկուքն աւելի թուոց այս ինչ մօտաւորութեամբ արտադրեալը գանել :

Օրինակ Ժ.Գ. Գանել 12,5178, 0,1134, 0,10678 և 2,1671 թուոց 0,1 մօտ արտադրեալը :

Լուծումն

Երրորդ արտադրելըն 0,1 մօտ գանելու համար յայսնի է որ երկրորդ արտադրելըն՝ 0,1էն 100 անգամ փոքր, (այսնին 0,001 մօտ գանելու է, որպէս համար ալ առաջն արտադրելըն 0,001էն 100 անգամ փոքր, այսնին 0,00001 մօտը :

Հարագաստիւն հաշուոց	12,5178000	1,41952	0,152
	4311,0	87601,0	1761,2
	<hr/>	<hr/>	<hr/>
	12517800	14195 . . .	304
	1251780	846 . . .	15 . . .
	375534	98 . . .	6 . . .
	50068 . . .	8 . . .	<hr/>
	<hr/>	<hr/>	325 . . .
	14195182 . . .	15147 . . .	0,3
	1,41952	0,152	<hr/>

Պատ. Առաջարկեալ թուոց առ պակաս 0,1 մօտ
արտադրեալն է 0,3 :

Հ Ա Ր Յ Ա Ր Ա Ն

298. Ի՞նչ է համառաք բաղմակի թվանորդայանաց ըստածը :
299. Համառաք բաղմակատկութեան կանոնն որն է . թիւ մը շվել-
ըսելով ի՞նչ կ'իմցուի : 500. 501. Երբ արտադրաց մէկուն կամ՝
երկուքն ալ մէկ կամ՝ շատ թուանշաներն իրենց համագուստամազ-
թուանշաներ չ'ունենան , ի՞նչ ընելու է : 502. Այս կանոնին ա-
պացցն ո՞ն է : 503. Եթէ բովանդակ արտադրելով աջ կաղմէն ըն-
դուած երկու թուանշանաց կազմած թուոցն վայ բաղմակատկովին
սիսալ տուող թուանշաներն աւելինելով՝ գումարը 100էն պակաս
ըլլայ , ի՞նչ կրնակը լնել : 504. Երբ բաղմակատկովին սիսալ տուող
թուանշանաց գումարը 100 կամ 100էն մեծ ըլլայ , ի՞նչ ընելու է :
505. Երկու տաճարդականաց միաւոր , տաճառաւոր , և այն մօտ ար-
տադրեան ի՞նչուէս գունելու է : 506. Երբ արտադրիչներն մէկը
կամ երկուքն ալ ամբողջ թիւեր ըլլան , մասնաւոր կանոն մը ունի՞նք :
507. Երկուքն աւելի թուոց այս ի՞նչ թուաւորութեամբ արտադրեալ
գունելու համար մասնաւոր կանոն մը կ'ո :

308. ԿՐ Թ Ո Ւ Թ Ի Ւ Ն Ք

Գունել հետեւեալ տաճարդականաց արտա-
դրեալները :

1).	56,3458 ին	7,35164 մլ	0,01 մօտ
2).	176,41528 ին	29,365047 մլ	0,1 "
3).	1856,35 ին	784,765 մլ	0,001 "
4).	754,815296 ին	0,478965 մլ	0,0001 "
5).	8,6 ին	3,4 մլ	0,0001 "
6).	21495,124368341 ին	7989,7896789789 մլ	0,01 "
7).	3,1415926 ... ին	14,1421558 ... մլ	0,001 "
8).	468,25 ին	563,9871987 մլ	0,1 "
9).	1789,468 ին	48,375 մլ	միաւոր "

- 10). 24000 ին 1,56 մլ տաճառաւոր "
- 11). 1569 ին 2548 մլ բիւրաւոր "
- 12). Գունել 0,160156 , 0,123407 և 0,67081 թւ-
ոց 0,1 մօտ արտադրեալ :
- 13). Գունել 0,129674 ... , 0,0697 ... , 5,9181 ...
և 3,8961 թուոց 0,01 մօտ արտադրեալ :

ՀԱՄԱՐՈՑ ԲԱԺԱՆՈՒՄՆ

ՏԱՐԱԾՈՂԱԿԱՆԱՑ

309. Երկու տաճառարդականաց ծանուցեալ
այս ի՞նչ մօտաւորութեամբ, օրինակի համար $\frac{1}{10}$, $\frac{1}{100}$,
 $\frac{1}{1000}$, և այն մօտ քանորդը պահանջուի , այն ատեն
քանորդը վոխանակ սովորական կերպով գտնելու
կրնակը հետեւեալ կերպը գործածել , որ կը կոչուի
համառաք բաժանումն գունորդականաց :

310. ԿԱՆՈՆ . Երկու տաճառարդականաց $\frac{1}{10}$, $\frac{1}{100}$,
 $\frac{1}{1000}$, և այն մօտ քանորդը գտնելու համար պէտք է .
Ա. Նախ պահանջեալ բովանդակ քանորդին թւ-
ուանշանաց որբանութիւնն որոշել (Տ. 295) և ա-
ռանց ստորակէտները նկատելու նոյն որբանութե-
նէն էվել երկու , հատ թուանշան տունել առաջար-
կեալ բաժանարդին ձախ կողմէն , որ կ'ըլլայ ա-
ռաջին մասնական բաժանարար , եւ անոր նիստ-
մայք առաջին մասնական բաժանելին որոշել
(Տ. 415, յօդ . Բ.) :

թ. Առաջին մասնական բաժանելին առաջին մասնական բաժանարարով բաժնել և դանուած առաջին մասնական բաժանորդը՝ նոյն բաժանարարին աջ կողմի առաջին թուանշանին տակը գրել:

Գ. Այս քանորդով առաջին մասնական բաժանարարը բազմապատկել և արտադրեալն առաջին մասնական բաժանելիէն հանել, մնացորդը կ'ըլլայ Երկրորդ մասնական բաժանելի:

Դ. Առաջին մասնական բաժանարարին աջ կողմէն թուանշան մը ջնջել, որով ձախ կողմը մնացածը կ'ըլլայ Երկրորդ մասնական բաժանարար:

Ե. Երկրորդ մասնական բաժանելին՝ Երկրորդ մասնական բաժանարարով բաժնել եւ Երկրորդ մասնական բանորդն առաջին մասնական քանորդին ձախ կողմը գրել:

Զ. Երկրորդ մասնական բաժանարարին՝ այս (Երկրորդ մասնական) քանորդով արտադրեալն Երկրորդ մասնական բաժանելիէն հանել. մնացորդը կ'ըլլայ Երրորդ մասնական բաժանելի:

Է. Երկրորդ մասնական բաժանարարին աջ կողմէն թուանշան մը ջնջել որով ձախ կողմը մնացածը կ'ըլլայ Երրորդ մասնական բաժանարար:

Ը. Այսպէս իւրաքանչիւր մնացորդ՝ մասնական բաժանելի, և նախորդ մասնական բաժանարարին աջ կողմէն թուանշան մը ջնջելով՝ ձախ կողմը մնացածը յաջորդ մասնական բաժանարար սեպելով՝ դործողութիւնը շարունակել մինչեւ որ պահանջեալ բովանդակալ քանորդին թուանշանաց որբանութեան չափ թուանշան ունենանիք:

Թ. Վերջապէս քանորդը շընել եւ աջ կողմէն պահանջեալ մօտաւորութեան յայտարարին 0 ներուն որբանութեան չափ տասնորդական թուանշան բայութել, որով կազմուած թիւը պահանջեալ բովանդակալ քանորդը կ'ըլլայ:

Օրինակ Ա. Գտնել 512,16783ին՝ 4,312615 ու 0,1 մօտ քանորդը:

Լուծումն

512,16783 : 4,312615

Ա. Մասնական բաժանելի	512167 431261 Մասնական բաժանարարին
	431261 ...7811
	80906 118,7 Պահանջեալ բանութեան բաժանարարին
Բ. "	43126
	37780
Գ. "	84496
	3284
Դ. "	3017
	267

Որովհետեւ բովանդակ քանորդին ամբողջ մասն Երեք հատ թուանշան պիտի ունենայ (Տ. 295) և տասնորդական մասն ալ մէկ հատ, հետեւաբար բովանդակ քանորդն Երեք մէկ ալ շորս հատ թուանշան պիտի ունենայ. ուստի ստորակետնելը ջնջելով՝ շորս էլլել Երկու, պահի հանելով կ'առնեմ առաջարկեալ բաժանարարին այսինքն վեց հատ թուանշան կ'առնեմ առաջարկեալ բաժանարարին ձախ կողմէն, որով մասնական բաժանարարը կ'ըլլայ 431261 և ասոր նկատմամբ Ա. մասնական բաժանելին ալ 512167, զոր 431261 ու բաժանելով կը գտնեմ 1 առաջին մասնական բաժանորդ, զոր կը գրեմ 431261 բաժանարարին՝ աջ կողմի առաջին 1 թուանշանին տակը:

431261×1ը 512167ին հանելով՝ կը մնայ 80906, որ կ'ըլլայ Բ. մասնական բաժանելի, զոր 43126 ի մասնական բաժանարարով՝ բաժնելով կը գտնեմ 1 Երկրորդ մասնական քանորդ, զոր կը գրեմ 1 առաջին մասնական բանորդին ձախ կողմը:

43126×1ը 80906ին հանելով՝ կը մնայ 37780, որ կ'ըլլայ Գ. մասնական բաժանելի, զոր 4312 ի մասնական բաժանարարով՝ բանորդին չափ կողմը:

բաժնելով՝ կը գտնեմ 8 երրորդ մասնական քանորդ, զոր կը դրեմ
1 երկրորդ մասնական քանորդին ձախ կողմէ:

4512X8L 57780 էն հանելով՝ կը մնայ 5284, որ կ'ըլլայ Դ. մաս-
նական բաժնելի, զոր 451 դ. մասնական բաժնաբարպով բաժնե-
լով՝ կը գտնեմ 7 շրջորդ մասնական քանորդ, զոր կը դրեմ 8 երրորդ
մասնական քանորդին ձախ կողմէ:

451X7L 5284էն հանելով՝ կը մնայ 267:

Վերջապէս զանուած 7811 քանորդը շնչառով՝ կ'ըլլայ 1187, որց
աջ կողմէն մէկ տասնորդական թուանշան զատելով՝ կ'ըլլայ 1187, որ
է սուհանջեալ 0,1 մօտ քանորդը:

Օրինակ Բ. Գտնել 47,816815032ին՝ 3,912356ով
0,001 մօտ քանորդը:

Լուծումն

$$47,816815032 : 3,912356$$

Է Շ Ք Բ Ա

Ա. • Մասնական բաժնելի	4781681	3912356 Մասն. բաժնաբարպին
	3912856	22221
Բ. • " "	869325	12,222 Պահանջեալ քանորդ
	782470	
Գ. • " "	86855	
	78246	
Դ. • " "	8609	
	7824	
Ե. • " "	785	
	782	
	3	

Որովհետեւ բովանդակ քանորդին ամենով մասն Երկու հատ թուա-
նշան սղիտի ունենայ (Տ. 295) և տասնորդական մասն ալ Երեք
հատ, հետեւաբար բովանդակ քանորդին Երկու էվլ Երեք, սյունիկն
հինգ հատ թուանշան պիտի ունենայ, ուստի ստորագիւմները չնշե-
լով՝ հինգ էվլ Երկու, սյունիկն եօթը հատ թուանշան կ'առնեմ ա-
ռաջարկեալ բաժնաբարպին ձախ կողմէն, որով ամասնական բա-
ժնաբարպը կ'ըլլայ 3912356 և ասոր նկատմանը Ա. մասնական բա-
ժնական ալ 4781681, զոր ըստ վերոզրեալ կանոնի բաժնելով՝ կը
դանեմ 12,222, որ է բուն քանորդ:

311. Գիտելիք Ա. Եթէ որևէիցէ մասնական բա-
ժնանարար (բաց ՚ի առաջնէն) չը կրնայ իւր մաս-
նական բաժնանելոյն մէջ պարունակիլ, պէտք է.

Քանորդին մէջ 0 մը դնել և նցն մասնական բա-
ժնանելին յաջորդ մասնական բաժնանելի սեպելով՝
յաջորդ մասնական բաժնանարարով բաժնել:

Օրինակ Գ. Գտնել 8548,21753ին՝ 52,74034891ով
0,01 մօտ քանորդը:

Լուծումն

$$8548,21753 : 52,74034891$$

Է Շ Ք Բ Ա

Ա. • Մասնական բաժնելի	8548217	5274034 Մասն. բաժնաբարպին
	5274034	... 80261
Բ. • " "	3274183	162,08 Պահանջեալ քանորդ
	3164418	
Գ. • " "	109765	
	105480	
Դ. Ե. • " "	4285	
	4216	
	69	

Բաժնաման Երկու Եղերն ըստ կանոնի շարելով՝ և գործողու-
թեան սկսելով՝ քանորդին 1, 6 և 2 թուանշանները զանելն Ենոքը
կը տեսնեմ, որ Դ. մասնական բաժնանելին 4285 կ'ըլլայ և դ. մասնա-
կան բաժնանարարին ալ 5274, որ 4285ին մէջ պարունակիլ չը կը նո-
տան, քանորդին մէջ 2ին ձախ կողմէ 0 մը կը դնել: Յետոյ նոյն 4285ը
ըստ՝ քանորդին մէջ 2ին ձախ կողմէ 0 մը կը դնել: Ենոքը կը դնել:
Ե. մասնական բաժնանելի սեպելով՝ 527 է մասնական բաժնանարարով՝
կը բաժնեմ և 8 քանորդը կը դրեմ քանորդին մէջ 0ին ձախ կողմէ:
որով պահանջեալ 0,01 մօտ քանորդը կ'ըլլայ 162,08:

Օրինակ Դ. Գտնել 860,191752221536ին՝
71,0900512 ով 0,00001 մօտ քանորդը:

Գործողութիւնն

860,191752221536 : 71,0900512

		ԵՇՔՔ
Ա.	Մասնակիան բաժանելիք	860191752 710900512 Մասն. բաժանարարներ
		710900512 ...3000121
Բ.	" "	149291240 12,10003 Պահանջման քանորդ
		142180102
Գ.	" "	7111138
		7109005
Դ.	Ե.Զ.Լ.	" 2133
		2130
		3

Պատ. Գտնուած 12,10003ը բուն քանորդն է :

Օրինակ Ե. Գտնել 105,381428008776 /ն/
12,515612 ու 0,0001 մօտ քանորդը :

Գործողութիւնն

105,381428008776 : 12,515612

		ԵՇՔՔ
Ա.	Մասնակիան բաժանելիք	10538142 1251561 Մասն. բաժանարարներ
		10012488 00248
Բ.	" "	525654 8,4200 Պահանջման քանորդ
		500624
Գ.	" "	25030
		25030
Դ.	" "	0

Պատ. Պահանջման 0,0001 մօտ քանորդն է 8,4200:

312. Գիտելիք Բ. ԵՇՔ որևիցէ մասնական բաժանելիք իւր մասնական բաժանարարը 10 անգամ սլարունակէ, պէտք է.

10ին տեղ, նոյնակէս ալ քանորդին տակաւին գտնուելիք թուանշանաց տեղ 9եր դնել։
Օրինակ Զ. Գտնել 6,46060 ին 2,15354 ու 0,001
մօտ քանորդը :

Լուծուայն

6,46060 : 2,15354
ԵՇՔ

Ա.	Մասնակիան բաժանելիք	646060 215354 Մասնակիան բաժանարարներ
		430708 ...9992
Բ.	" "	215352 2,999 Պահանջման քանորդ
		193815
		21537

Բաժանման եզրեն ըստ կանոնի շարելով 646060 Ա. մասնական բաժանելիք՝ 215354 ամսնական բաժանարարով կը բանեմ և կը գտնեմ 2, որ է առաջնի մասնական քանորդ և մասորդ 215352։

Այս մասորդը՝ 21535 ի մասնական բաժանարարը 10 անգամ պարունակելուն՝ 10ին տեղ 9 կը գրեմ, և որովհետեւ քանորդին մէջ տարեակելուն՝ 10ին տեղ 9 կը գրեմ, և որովհետեւ քանորդին մէջ տարեական բաժանելիք թուանշան պէտքէ, ուստի անոնց տեղերն ալ երկու հատ կանոնի պահանջման 9992, զըս շրջելով և ստորական իւր տեղը 9 գրելով՝ կը գտնեմ 9992, զըս շրջելով և ստորական իւր տեղը 9 գրելով՝ 2,999 կը լսայ, որ է պահանջման 0,001 մօտ քանորդը։

Ամսնական բաժանելիք 21535 ի մասնական բաժանման բաժանելիքը՝ 21535 ի մասնական բաժանման բաժանելիքը՝ 21535 ի մասնական բաժանմարարը 10 անգամ պարունակելուն՝ եթէ 21535 ի մասնական բաժանմարարին 9 անգամ անկէ հանենք, 21535 մասորդը 21535 ի մասնական բաժանմարարը 1 անգամ կը պարունակէ, կամ որ նոյն է նական բաժանմարարը 21535, 5 թիւը 10 անգամ, որով 21535 ին 10 անգամ փաքը, այսինքն 21535, 5 թիւը 10 անգամ, որով 21535 ին 10 անգամ փաքը, այսինքն 21535 մասորդը հարկաւ 21535 ի մասնական բաժանմարարը 10 անգամ իւր մէջը պիտի պարունակէ։

313. Գիտելիք Գ. ԵՇՔ բաժանման երկու եղերէն մէկուն կամ երկուքին մէջ պէտք եղածին չափ թուանշան չքանութիւն, պէտք է.

Ա. կողմերնին 0ներ դնելով պակասները լեցնել։

Ա. կողմերնին 0ներ դնելով պակասները լեցնել։
Օրինակ Ե. Գտնել 4,5ին 4,1231 ու 0,01 մօտ քանորդը։

Գործողութիւն

$$4,5 : 4,1231$$

Է Պ Ա

Ա. Սահմանական բաժանելիք	45000	41231	Սահմանական բաժանարարներ
	41231	...901	
Բ. " "	3769	1,09	Պահանջելաւ դաշտութ
	3708		
	61		"

Պատ. Պահանջելաւ 0,01 մօտ քանորդն է 1,09:

Օրինակ Ը. Գանել 5,123465 ին 2,1 ոլ 0,0001
մօտ քանորդը :

Գործողութիւն

$$5,123465 : 2,1$$

Է Պ Ա

Ա. Սահմանական բաժանելիք	5123465	2100000	Սահմանարարներ
	4200000	...79342	
Բ. " "	923465	2,4397	Պահանջելաւ դաշտութ
	840000		
Գ. " "	83465		
	63000		
Դ. " "	20465		
	18900		
Ե. " "	1565		
	1470		
	95		

Պատ. Պահանջելաւ 0,0001 մօտ քանորդն է 2,4397:

Օրինակ Թ. Գանել 15,7 ին 1,07 ոլ 0,001 մօտ
քանորդը :

Գործողութիւն

$$15,7 : 1,07$$

Է Պ Ա

Ա. Սահմանական բաժանելիք	1570000	1070000	Սահմանարարներ
	1070000	...27641	
Բ. " "	500000	14,672	Պահանջելաւ դաշտութ
	428000		
Գ. " "	72000		
	64200		
Դ. " "	7800		
	7490		
Ե. " "	310		
	214		
	96		

Պատ. Պահանջելաւ 0,001 մօտ քանորդն է 14,672:

314. Գիտելիք Դ. Եմել քայլանարարը քայլանելէն մեծ ըլլաց՝ և քանորդին մէջ զատուելու բաւական թուանշան չը գտնուի, պէտք է .
Քանորդը չը լինէն յետոյ ձախ կողմը մէկ կամ շատ 0 ներ դնելով՝ պակասը լեցնել:

Օրինակ Ժ. Գանել 4,798 ին 51,86478 ոլ 0,001
մօտ քանորդը :

Լուծումն

$$4,798 : 51,86478$$

Է Պ Ա

Ա. Սահմանական բաժանելիք	47980	5186	Սահմանական բաժանարարներ
	46674	...29	
Բ. " "	1306	0,092	Պահանջելաւ դաշտութ
	1036		
	270		

Բաժանման եղբերը սոլյուտիվն կերպով շարելով՝ կը տեսնեմ։ որ առաջն մասնական քանորդը հայտրուի է, և որովհետեւ հայտրոր մօտ քանորդը կը պահանջուի։ անոր համար պէտք է երկու մասնական քանորդ գտնել։ ուստի ստորակէտները չոչլով երկու եվլել երկու։ այսինքն շրջա հատ թուանշան կ'առնեմ բաժանարարին ձախ կողմէն որով և մասնական բաժանարարը կ'ըլլայ 5186 և ասոր նկատմամբ Ա. մասնական բաժանելին ալ 47980, զոր ըստ կանոնի բաժնելով և քանորդը չոչլով կը գտնեմ 92, և որովհետեւ 0,001 մօտ քանորդը կը պահանջուի։ ուստի նախ 92 ին ձախ կողմէն 0 մը կը գնեմ, յետոյ ստորակէտը մը և վերջապէս ասբողջն առջակ 0 մը, որով պահանջեալ 0,001 մօտ քանորդը կ'ըլլայ 0,092։

Օրինակ Ժ. Գ. Գտնել 0,04756789 ին 5,738127ով
0,000001 մօտ քանորդը։

Գործողութիւնն

$$0,04756789 : 5,738127$$

ԴՀԲ

Ա.	Առանական բաժանելի	4756789	573812	Առանական բաժանարարներ
		4590496	...9828	
Բ.	"	166293	0,008289	Պահանջեալ դաշտ
		114762		
Գ.	"	51531		
		45904		
Դ.	"	5627		
		5157		
		470		

Պատ. Պահանջեալ 0,000001 մօտ քանորդն է 0,008289։

Օրինակ Ժ. Գ. Գտնել 1,8156 ին 1241,67ով 0,001
մօտ քանորդը։

Լուծումն

$$1,8156 : 1241,67$$

Ա.	Առանական բաժանելի	181	124	Առանական բաժանարար
		124	...1	
		57	0,001	Պահանջեալ դաշտ

Այս օրինակին մէջ արային մասնական քանորդը հայտրուի է, և որով է հետեւ 0,001 մօտ քանորդը կը պահանջուի, անոր համար պէտք է մէկ մասնական քանորդ գտնել։ ուստի ստորակէտները չնվազվ մէկ էվլել երկու, այսինքն երեք հատ թուանշան կ'առնեմ բաժանարարին ձախ երկու, այսինքն մասնական բաժանարարը կ'ըլլայ 124 և ասոր նկատ կողմէն, որով և մասնական բաժանարարը կ'ըլլայ 181, զոր ըստ կանոնի բաժնել մասք Ա. մասնական բաժանելին ալ 181, զոր ըստ կանոնի բաժնել ով կը գտնեմ 0,001, որ է պահանջեալ 0,001 մօտ քանորդը։

Օրինակ Ժ. Գ. Գտնել 2,165677 ին 35,16ով 0,1 մօտ
քանորդը։

Լուծումն

Յայսնի է, որ առաջն մասնական քանորդը հարկարուի է, բայց որով է հետեւ 0,1 մօտ քանորդը կը պահանջուի և այս 0,1 մօտ քանորդն ալ պրդէն 0 է, հետեւաբար պահանջեալ առ պակաս 0,1 մօտ քանորդն է 0,0 կամ 0 և առ էվլել 0,1։

315. ԳիՏԵԼԻՔ Ե. Երբ բաժանարարը տասնորդական կոսորակ մը ըլլայ՝ պէտք է,
բաժանման եղերաց ստորակէտները հաւասարապէս մէկ կամ շատ կարգ գէսկ կ'աջ տեղափոխել մինչեւ որ բաժանարարին ամբողջ մասը գոնէ միաշ թուանշան թիւ մը ըլլայ։
Յետոյ ըստ վերոգրեալ կանոնի գործողութիւնը կատարել։

Օրինակ Ժ. Գ. Գտնել 3,852271731 ին 0,0487653 ով
0,001 մօտ քանորդը։

Լուծումն

3,852271731 : 0,0487653

385,2271731 : 4,87653

Է Դ Ք Բ Ա

$$\begin{array}{r} \text{Ա. Մամական բաժնելիք } 38522717 \quad | 4876530 \text{ Մամականարարներ} \\ 34135710 \quad | \dots 69987 \end{array}$$

Բ.	"	"	4387007	78,996	Պահանջման գումար
			3901224		
Գ.	"	"	485783		
			438885		
Դ.	"	"	46898		
			43884		
Ե.	"	"	3014		
			2922		
			92		

Նախ բաժանման էղերաց ստորակեցներն երկուքական կարգ գեղ ի աջ կը տեղափոխեմ, և յետոյ ըստ կանոնի գործողութիւնը կատարելով՝ կը գտնեմ 78,996, որ է պահանջեալ 0,001 մօտ քանորդը:

Օրինակ ԺԵ. Գունել 0,00000031350204048196 ին
0,00156751804ով 0,0000001 մօտ քանորդը :

Լուծումն

0,00000031350204048196 : 0,00156751804

0,00031350204048196 : 1,56751804

$$\begin{array}{r} \text{Ա. Մամական բաժնելիք } 313502 \quad | 156751 \text{ Մամական բաժնարար} \\ 313505 \quad | \quad 0002 \\ 0 \quad | 0,0002000 \text{ Պահանջման գումար} \end{array}$$

Բաժանման էղերաց ստորակեցներն երեքական կարգ գեղ ի աջ տեղափոխելով՝ կը գիտեմ որ առաջն մասնական քանորդը ԷԴՔԱՐ է, և որովհետեւ 0,0000001 մօտ քանորդը կը պահանջեալ, անոր համար պէտք է չորս մասնական քանորդ գտնել, ուստի ստորակեցները ընդ-

Ց լով՝ չորս էլլել երկու, այսինքն վեց հատ թուանշան կ'առնեմ բաժանմարարին մասի կողմէն, որով ամանական բաժանմարարը կ'ըլլայ 156751 և ասոր նկատմամբ Ա. մասնական բաժանմելով ալ 515502, զոր ըստ կանոնի բաժնելով և քանորդը շընելով՝ կը գտնեմ 2000. և որովհետեւ 0,0000001 մօտ քանորդը կը պահանջեալ, ուստի 2000ին մասի կողմը երեք 0 կը գնեմ, յետոյ ստորակետ մը և վերջապէս ամբողջն աել ալ 0 մը, որով պահանջեալ 0,0000001 մօտ քանորդը կ'ըլլայ 0,0002000 կամ 0,0002 :

316. Ա.Պ.Յ.Յ.33. Յայտնի է, որ բաժանարարին թուանշաններն այլն գեղ ի ձախ երթարարվ յաջորդաբար տանապատիկ մեծ միութիւններ կը ցույցնեն. իսկ շընելով՝ քանորդին թուանշաններն աջն գեղ ի ձախ երթարարվ յաջորդաբար տանապատիկ փոքր միութիւններ ։ Խնչուեալ Ա. օրինակին մէջ բաժանարարին աջ կողմի 1 թուանշանը հարիւր հաղարորդ է, 6ը՝ բիւրորդ, 2ը՝ հաղարորդ, 1ը՝ հարիւրորդ, 3ը՝ տանարորդ և 4ը՝ միաւոր. իսկ շընելով՝ միաւոր աջ կողմի 1ը՝ հարիւրաւոր, յամորդ 1ը՝ տանաւոր, 8ը՝ միաւոր, 7ը՝ տանարորդ, որով բոլոր մասնական բաժանմարաններուն փոխիտակի իրենց մասնական քանորդիներով արտադրեաները միւնչն իսրդի միութիւններ, այսինքն հաղարորդներ ցուցցած կ'ըլլան. Խնչուեալ 451261 հարիւր հաղարորդ ։ մաս, բաժանարարին 1 հարիւրաւորով 451261 արտադրեալ հաղարորդ է :

45126 բիւրորդ է մաս, բաժանարարին 1 տանաւորով 45126 արտադրեալ հաղարորդ է :

4512 հաղարորդ է մաս, բաժանարարին 8 միաւորով 54496 արտադրեալ հաղարորդ է :

451 հարիւրորդ է մաս, բաժանարարին 7 տանարորով 5017 արտադրեալ հաղարորդ է :

Եւ որովհետեւ 512167 բաժանմելով հաղարորդ է, ուստի պէտք է այս բաժանմելին առաջն 451261 հաղարորդ արտադրեալ հանել. և այս բաժանմելին առաջն ալ երկորդ 45126 հաղարորդ արտադրեալացած 80006 հաղարորդէն ալ միաւորդ մինչեւ ըլլութ 5017 հաղարորդ բեալ, և այսպէս շարունակելով՝ մինչեւ ըլլութ 5017 հաղարորդ բեալ, այս ալ 5284 հաղարորդէն հանելով, կը մայ 207 հարտադրեալ, այս ալ վերջն հնացրդ :

Ահա այս կերպով զանուած 7811 շընել քանորդին թուանշանց որոքանութիւնը պահանջեալ բոլովնեակ քանորդին թուանշանց որոքանութիւնը հաւասար ըլլալուն պէտք է 7811ը շընել և մօտաւոր քանութիւնն աւափանակին նկատմամբ ստորակեալն աել որովհետեւ որովհետեւ 118,7 քանորդ :

Կը մայ այժմ գործողւթեան մէջ առաջ եկած սիալները գտնել։
Ա. Օրինակին մէջ առաջին անդամ բաժանարարին աջ կողմի ջն-
ջուած 5ը՝ 1 հարիւր հազարորդէն փոքր ըլլալուն՝ 431261 արտադր-
րելուն սիալը 100 անդամ 1 հարիւր հազարորդէն, կամ որ նցնն է
1 անդամ 1 հազարորդէն փոքր կ'ըլլայ։

Երկրորդ անգամ բաժանարարին աջ կողմի ջնջուած 15ը՝ 1 բիւ-
րորդէն փոքր ըլլալուն՝ 43126 արտադրելոյն սիալը 10 անգամ 1 բիւ-
րորդէն, կամ որ նցնն է 1 անգամ 1 հազարորդէն փոքր կ'ըլլայ։

Երրորդ անգամ ջնջուած 615ը՝ 1 հազարորդէն փոքր ըլլալուն՝
54496 արտադրելոյն սիալը 8 անգամ 1 հազարորդէն փոքր կ'ըլլայ։

Չորրորդ անգամ ջնջուած 2615ը՝ 1 հարիւրորդէն փոքր ըլլալուն՝
5017 արտադրելոյն սիալը 7 տասնորդ անգամ 1 հարիւրորդէն, կամ
որ նցնն է 7 անգամ 1 հազարորդէն փոքր կ'ըլլայ։

Հետեւաբար այս մասնակին արտադրելց մէջ առաջ եկած սիալ-
ներուն գումարը $1+1+8+7=17$ հազարորդէն փոքր ըլլալուն,
հարիւր 100 հազարորդէն ալ, կամ որ նցնն է 1 տասնորդէն ալ փոքր
եղած կ'ըլլայ։

Այս կերպով բաժանելէն՝ 17 հազարորդէն և հետեւաբար 1 տաս-
նորդէն փոքր բանակութիւն ո՛ւ պակաս հանած կ'ըլլանք, այնպէս որ
Եթէ 267 հազարորդ մնացորդէն 1 տասնորդ հանենք՝ մնացած 167
հազարորդը բուն մնացորդին, այսինքն 260,4295 հազարորդին առ
պակաս 0,1 մօն եղած կ'ըլլայ, ինչպէս որ սովորական գործողու-
թեան մէջ յայտնի կը տեսնուի։

Սովորական գործողութիւն

512,16783 : 4,312615

51216783 | 4312615

43126150 | 118,7

8090633

4312615

37780180

34500920

32792600

30188305

2604295

0,2604295 Բուն մնացորդ (Տ. 294)։

Եթէ 118,7 քանորդին տեղ 118,6 գրենք, այն ատեն՝ մնացորդը
բաժանարարին չափ կ'աւելնայ, որով 118,6 քանորդը փոքր եղած
կ'ըլլայ։

Իսկ Եթէ 118,7 քանորդին տեղ 118,8 գրենք, այն ատեն՝ վերջն
451 բաժանարարին 8 ոլլ արտադրեալը 5284էն չքանար ենել, որով
118,8 քանորդը մէծ եղած կ'ըլլայ։

Ուրեմն պահանջնեալ քանորդը 118,6ին և 118,8ին մէջուեղերը կ'ըլլայ,
այսինքն 118,7 . . . և հետեւաբար իւր 0,1 մօն արժէքը կ'ըլլայ 118,7։

Վերոդրեալ Ա. օրինակին մէջ քանորդն առ պակաս մօտաւոր է,
վասնվէ իւր՝ առաջարկեալ բաժանարարով արտադրեալը բաժանելին
փոքր է։ Նշնպէս են նաեւ Գ. Զ. Է. Բ. Ժ. Ճ. Ճ.

Բ. օրինակին մէջ 92,222 քանորդը բուն քանորդ է . վասնվէ^{իւր} Յ. 912556 բաժանարարով արտադրեալը 47,816815052 բաժանե-
լոյն հաւասար է։ Նշնպէս են նաեւ Գ. օրինակին 12,10005 քանորդը։

Ե. օրինակին մէջ 8,4200 քանորդն առ էվլ մօտաւոր է . վասնվէ^{իւր} բաժանարարով արտադրեալը բաժանելին մէծ է։ Նշնպէս է
նաեւ Ժ. օրինակին 0,0002 քանորդը։

317. ԳիՏԵԼԻՒԲ Զ. Արնանք նաև երկու տասնոր-
դականաց միաւոր, պահանուոր, հարիւրաւոր, հայլրա-
դականաց, և այլն մօն քանորդը գտնել, որոյ համար
պէտք է։

Ըստ վերոդրեալ կանոնի և ըստ գիտելեաց գլո-
նուած քանորդին աջ կողմը՝ ծանուցեալ մօտաւո-
րութեան 0 ները յարել։

Օրինակ Ժ.Զ. Գտնել 765,89ին 4,76531ով պահան-
ուոր մօն քանորդը։

Լուծուան

765,89 : 4,76531

Է

Ա. Մասնաւոր բաժանելիք 7658 | 4765 Մասնաւոր բաժանելիք

4765 | ... 61

Բ. " " " 2893 160 Պահանջնեալ բաժանելիք

2856 | 37

Բաժանման եղբերը սովորական կերպով շաբախով՝ կը դիմեմ որ
ա մասնական քանորդը հայտնառո՞ւ է, և որովհետեւ տասնաւոր մօտ
քանորդը կը պահանջութիւն, անոր համար ովհապէ երկու մասնական քա-
նորդ գտնել, ուստի ստորակիցները չնշելով՝ երկու էվլել երկու, այս-
ինքն չորս հատ թուանշան կ'առնեմ բաժանարարին ձախ կողմէն,
որով ա մասնական բաժանարարը կ'ըլլաց 4765, և ասոր նկատմամբ
Ա. մասնական բաժանելն ալ 7658, զըր ըստ կանոնի բաժնելով և
քանորդը շրջելով՝ կը դանեմ 16 տասնաւոր, որց աջ կողմէն ծանու-
ցեալ մօտաւորութեան մէկ 0ն յարելով կ'ըլլաց 160, որ է պահան-
չեալ առ պակաս տասնաւոր մօտ քանորդը:

318. Գիտելիք է. Վերոգրեալ գիտելիքը կատա-
րելապէս կը պատշաճի, երբ բաժանման եղբերէն
մէկը կամ երկուքն ալ ամեող թիւեր ըլլան:

Օրինակ ԺԵ. գանել 612,65ին 7ով միաւոր մօտ
քանորդը:

գործողութիւն

612,65 : 7

$\overline{5} \overline{\overline{8}}$

Ա. Մասնական բաժանելք 61265 | 7000 Մասնական բաժանարարին:

$\overline{56000} | \dots 78$

Բ. " " 5265 87 Պահանջեալ դաշտու

$\overline{4900}$

$\overline{365}$

Պատ. Պահանջեալ առ պակաս միաւոր մօտ քա-
նորդն է 87:

Օրինակ ԺԵ. գանել 4167567ին 125ով հալաւոր
մօտ քանորդը:

գործողութիւն

4167567 : 125

$\overline{3750} | \dots 33$

Ա. Մասնական բաժանելք 4167 | 1250 Մասնական բաժանարարին:

$\overline{3750} | \dots 33$

Բ. " " 417 33000 Պահանջեալ դաշտու

$\overline{375}$

$\overline{42}$

Պատ. Պահանջեալ առ պակաս հազարաւոր մօտ
քանորդն է 33000:

319. Գիտելիք Ը. Վերոգրեալ կանոնին և գիտե-
լեաց միջոցաւ կրնակն նաև երկուքն աւելի թը-
ւոց այս ինչ մօտաւորութեամբ քանորդը գտնել:
Օրինակ ԺԹ. Հետեւեալ 12,0675, 1,6781, 0,6713,
0,0125 թուոց առաջնին երկրորդով բաժնել, ելած
քանորդն երրորդով, այս երկրորդ քանորդն աւշո-
րորդով, անանկ որ երրորդ քանորդը 0,1 մօտ ըլլաց:

Լուծումն

Երրորդ քանորդին 0,1 մօտը դանելու համար, յայսնի է որ երե-
րորդ քանորդին՝ 0,1էն 100 անգամ փոքր, այսինքն 0,001 մօտը զլա-
նելու է, որց համար ալ առաջնին քանորդին՝ 0,001էն 100 անգամ
փոքր, այսինքն 0,00001 մօտը:

Հարագատ. թիւն հաշուոց

12,0675 : 1,6781

$\overline{16781000}$

117467000 | ... 611917

$\overline{3208000}$ 7,19116

$\overline{1678100}$

$\overline{1529900}$

$\overline{1510290}$

$\overline{19610}$

$\overline{16781}$

$\overline{2829}$

$\overline{1678}$

$\overline{1151}$

$\overline{1002}$

$\overline{149}$

7,19116 : 0,6713

71,9116 : 6,713

$\overline{6713000}$

$\overline{6713000}$... 21701

$\overline{478160}$ 10,712

$\overline{469910}$

$\overline{8250}$

$\overline{6713}$

$\overline{1537}$

$\overline{1342}$

$\overline{195}$

10,712 : 0,0125

1071,2 : 1,25

~~բարեկանութեալ~~

1071200 | 125000

1000000 | ... 9658

71200 856,9

62500

8700

7500

1200

1125

75

Պատ. Պահանջեալ առ պակաս 0,1 մօտ քանորդն
է 856,9 :

Հ Ա Ր Յ Ա Ր Ա Ն

509. Ի՞նչ է համառօք բաժանում պահանջանաց ըսուածը : 510. Համառօք բաժանման կանոն ո՞ն է : 511. Եթէ որևիցէ մասնական բաժանարար (բաց ի առաջնենէն) չը կրնայ իւր մասնական բաժանելոյն մէջ պարունակիլ . ի՞նչ ընելու է : 512. Եթէ որևիցէ մասնական բաժանելի իւր մասնական բաժանարարը 10 անդամ՝ պարունակէ , ի՞նչ ովեար է ընել : 513. Եթէ բաժանման երկու եղբերէն մէկուն կամ երկուքին մէջ ովեար եղածին չափ թուանշան չը գտնուի , ի՞նչ ընել ովեար է : 514. Եթէ բաժանարարը բաժանելէն մեծ ըլլայ և բաժանորդին մէջ զատուելու բաւական թուանշան չը գտնուի , ի՞նչ ընելու է : 515. Երբ բաժանարարը տասնորդական կոտորակ մէ ըլլայ , ի՞նչ ովեար է ընել : 516. Այս կանոնին ասպացույն ո՞ն է : 517. Երկու տասնորդականաց պահանջար , հարիւրար , և այն մօտ քանորդն ի՞նչպէս գտնելու է : 518. Երբ բաժանման եղբերէն մէկը կամ երկուքին ալ ամբողջ թիւեր ըլլան , մասնաւոր կանոն մը ունի՞նք : 519. Երկուքէն աւելի թուաց այս ինչ մօտաւորութեամբ քանորդը պահելու համար մասնաւոր կանոն մը կայ :

320. Կ Բ Թ Ո Ւ Թ Ի Ի Ն Ք

գանել հետեւեալ տասնորդականաց քանորդն էնթերլ :

1).	3456,75239 /ն	25,71465 մլ	0,1 մօտ:
2).	347,5168 /ն	3,46825 մլ	0,01 "
3).	98,635 /ն	24,65876 մլ	0,0001 "
4).	48,97 /ն	3,06 մլ	0,001 "
5).	56,3223 /ն	894,0057 մլ	0,00001 "
6).	5678,2468135 /ն	0,468135796 մլ	0,01 "
7).	0,000006784509 .. /ն	0,0002361503 .. մլ	0,000001 մօտ

8).	23,54924 /ն	47098,48 մլ	0,0001 "
9).	139,57003 /ն	6978,859 մլ	0,001 "
10).	74,008 /ն	6,0854 մլ	միաւոր "
11).	5 /ն	0,00023 .. մլ	հարիւրաւոր "
12).	1047,068 .. /ն	8 մլ	տասնաւոր "
13).	7514008390 /ն	342 մլ	բիւրաւոր "
14).	Հետեւեալ 0,160156 , 0,123407 , 0,67081	թիւերէն առաջնին երկրորդով բաժնել , ելած քանորդն ալ երրորդով , անանկ որ երկրորդ քանորդը 0,01 մօտ ըլլայ :	
15).	Հետեւեալ 0,13..., 0,8645317..., 3,6109..., 0,0040085...	թիւերէն առաջնին երկրորդով բաժնել , ելած քանորդն երրորդով , այս երկրորդ քանորդն ալ ըրբորդով , անանկ որ երրորդ քանորդը 0,001 մօտ ըլլայ :	

ՍՈՎՈՐԱԿԱՆ ԿՈՏՈՐԱԿՆԵՐԸ
ՏԱՄԱՆՈՐԴԱԿԱՆ ԿՈՏՈՐԱԿԱՅ ՎԵՐԱԾԵԼ

321. ԿԱՆՈՆ. Բառն կոտորակ մը տասնորդական կոտորակի վերածելու համար պէտք է.

Համարիչին աջ կողմը յաջորդաբար մէկ կամ շատ 0ներ գնելով՝ (§. 292) յայտաբարով բաժնել. դանուած քանորդն առաջարկեալ բուն կոտորակին համազօր տասնորդական կոտորակը կ'ըլլաց :

Օրինակ Ա. $\frac{3}{4}$ բուն կոտորակը տասնորդական կոտորակի վերածել:

Լուծումն

$$\begin{array}{r} 30 \\ 20 \\ \hline 0,75 \end{array}$$

3 և 4 ով բաժնելով՝ կը գտնեմ 0 ամբողջ և 3 մասցորդ. 5ին աջ կողմը 0 մը գնելով՝ կ'ըլլաց 30 տասնորդ, զոր 4 ով բաժնելով՝ կը գտնեմ 7 տասնորդ քանորդ, և 2 տասնորդ մնացորդ. 2ին աջ կողմը 0 մը գնելով՝ կ'ըլլաց 20 հարիւրորդ, զոր 4 ով բաժնելով՝ կը գտնեմ 5 հարիւրորդ, որով բավանդակ քանորդը կ'ըլլաց 0,75, որ համազօր է $\frac{3}{4}$ կոտորակին :

Օրինակ Բ. $\frac{7}{16}$ բ տասնորդական կոտորակի վերածել:

Գործողութիւնն

$$\begin{array}{r} 70 \\ 60 \\ \hline 120 \end{array}$$

$$\text{Որով } \frac{7}{16} = 0,4375 : \quad \begin{array}{r} 80 \\ 0 \end{array}$$

Օրինակ Գ. $\frac{18}{625}$ բ տասնորդական կոտորակի վերածել:

Գործողութիւնն

$$\begin{array}{r} 1800 \\ 5500 \\ \hline 5000 \\ 0 \end{array} \left| \begin{array}{r} 625 \\ 0,0288 \end{array} \right.$$

$$\text{Որով } \frac{18}{625} = 0,0288 :$$

322. ԳԻՏԵԼԻՔ Ա. Եթէ առաջարկեալ սովորական կոտորակը խառն ըլլաց՝ պէտք է.

Նախ ամբողջը գտնել և յետոյ մնացած բուն կոտորակին համազօր տասնորդական կոտորակն ըստորակետով ամբողջին յարել:

Օրինակ Դ. Գտնել $\frac{55}{8}$ ին համազօր տասնորդականը :

Գործողութիւնն

$$\begin{array}{r} 35 \\ 30 \\ \hline 60 \end{array} \left| \begin{array}{r} 8 \\ 4,375 \\ 0 \end{array} \right.$$

$$\text{Որով } \frac{55}{8} = 4,375 :$$

323. ԳԻՏԵԼԻՔ Բ. Եթէ մնացորդին աջ կողմը յաջորդաբար 0ներ գնելով գործողութիւնը չը վերջնաց, այն ատեն պէտք է.

Բայտ 293 թուահամարի գիտելեաց գործողութիւնը կատարել:

Օրինակ Ե. $\frac{1}{5}$ ը տասնորդական կոտորակի վեց
բաժել:

Գործողութիւն

$$\begin{array}{r} 10 \quad | 3 \\ 10 \quad | 0,333 \dots = 0,3 \\ 1 \\ \cdot \\ \cdot \end{array}$$

Օրինակ Զ. $\frac{4}{55}$ ը տասնորդական կոտորակի վեց
բաժել:

Գործողութիւն

$$\begin{array}{r} 40 \quad | 33 \\ 70 \quad | 0,1212 \dots = 0,12 \\ 4 \\ \cdot \\ \cdot \end{array}$$

Օրինակ Է. $\frac{5}{57}$ ը տասնորդական կոտորակի վեց
բաժել:

Գործողութիւն

$$\begin{array}{r} 50 \quad | 37 \\ 130 \quad | 0,135135 \dots = 0,135 \\ 190 \\ 5 \\ \cdot \\ \cdot \end{array}$$

Օրինակ Ը. $\frac{5}{12}$ ը տասնորդական կոտորակի վեց
բաժել:

Գործողութիւն

$$\begin{array}{r} 50 \quad | 12 \\ 20 \quad | 0,4166 \dots = 0,416 \\ 80 \\ 80 \\ 8 \\ \cdot \end{array}$$

324. Պարբերութիւն կը կոչուի քանորդին մէջ
միևնոյն շարքով յաջորդաբար առաջ եկող թուաւ
նշանաց կաղմած թիւը:

Ինչպէս վերոգրեալ անհուն տասնորդական կո-
տորակաց առաջնոյն մէջ (Տ. օր. Ե.) պարբերու-
թիւնը 3 թիւն է, որ միշտ կը շարունակուի, երկ-
րորդին մէջ՝ 12ը, երրորդին մէջ՝ 135ը և չորրորդին
մէջ՝ 6ը:

Այս պարբերութիւնները ցուցնելու համար
պէտք է իւրաքանչիւրին առաջին և վերջն թուաւ-
նշանաց վրայ մէկ մէկ միջակէտ դնել, ինչպէս կը
տեսնուի վերի օրինակաց մէջ:

325. Առևտրական կոտորակաց համազօր տաս-
նորդականները, (նյունպէս ալ բաժանման մը քա-
նորդին տասնորդական մասը), երբ անհուն ըլլան,
երկու տեսակ կ'ըլլան, պարբերական և խառն պար-
բերական:

Պարզ պարբերական կը կոչուի այն տասնորդա-
կան կոտորակը, որոյ պարբերութիւնն անմիջապէս
ստորակետէն յետոյ կըսկի:

Ինչպէս են նախընթաց Ե. Զ. և ի. օրինակները:
Խառն պարբերական կը կոչուի այն տասնորդական կոտորակի, որոց պարբերութիւնը ստորակետէն մէկ կամ շատ թուանեցաններէ յետոց կը կոփի:

Ինչպէս է ը. օրինակը: Նոյնպէս ալ 0,227ը:

326. Ավովորական կոտորակի մը տասնորդական կոտորակի վերածելէն առաջ կրնանք անոր համազօր տասնորդական կոտորակին տեսակը որոշել:

Անպարզելի կոտորակի մը յայտարարն իւր նախ նական արտադրողաց վերածելով եթէ անոնց մէջ միայն 2 կամ միայն 5 գանուի և կամ 2էն և 5էն զատ ուրիշ նախնական արտադրիչ չքդմնուի, նոյն կոտորակը հունաւոր տասնորդական կոտորակի կը վերածուի, և տասնորդական թուանշանաց որբաշտութիւնն ալ 2 և 5 արտադրիչներէն շատ գանձողն որբանութեանը հաւասար կ'ըլլայ:

Օրինակ Ա. $\frac{3}{8}$ անպարզելի կոտորակը տասնորդական կոտորակի վերածելէն առաջ 8 յայտարարն իւր նախնական արտադրիչներուն վերածելով՝ կը դանեմ:

$$\begin{array}{c|c} 8 & 2 \\ \hline 4 & 2 \\ \hline 2 & 2 \\ \hline 1 & \end{array}$$

Որոց մէջ միայն 2 գանուելէն կը հետեւի թէ՝ $\frac{5}{8}$ ին համազօր տասնորդական կոտորակը հունաւոր կ'ըլլայ և երեք թուանշան կ'ունենայ:

Ինչպէս

$$\frac{5}{8} = 0,375$$

Օրինակ Բ. $\frac{12}{25}$ անպարզելի կոտորակին 25 յայտարարն իւր նախնական արտադրիչներուն վերածելով՝ կը գանեմ:

$$\begin{array}{c|c} 25 & 5 \\ \hline 5 & 5 \\ \hline 1 & \end{array}$$

Որոց մէջ միայն երկու հատ 5 գանուելէն կը հետեւի թէ՝ $\frac{12}{25}$ ին համազօր տասնորդական կոտորակին երկու հատ թուանշան պիտի ունենայ:

Ինչպէս

$$\begin{array}{c|c} 120 & 25 \\ \hline 200 & 0,48 \\ \hline 0 & \end{array}$$

Օրինակ Գ. $\frac{47}{50}$ անպարզելի կոտորակին 50 յայտարարն իւր նախնական արտադրիչներուն վերածելով՝ կը գանեմ:

$$\begin{array}{c|c} 50 & 2 \\ \hline 25 & 5 \\ \hline 5 & 5 \\ \hline 1 & \end{array}$$

Որոց մէջ շատ գանուողն երկու հատ 5 ըլլալէն կը հետեւի թէ՝ $\frac{47}{50}$ ին համազօր տասնորդական կոտորակին երկու հատ թուանշան պիտի ունենայ:

Ինչպէս

$$\begin{array}{c|c} 47(0 & 5(0 \\ \hline 20 & 0,95 \\ \hline 0 & \end{array}$$

327. Եթէ անպարզելի կոտորակի մը յայտարարին նախնական արտադրողաց մէջ ոչ 2 և ոչ ալ 5 գանուի, նոյն կոտորակին համազօր տասնորդականը՝ պարզ պարբերական կ'ըլլայ:

$$\text{ինչպէս } \frac{4}{59} = 0,1026 \cdot \text{ վասնզի} \quad 39 \Big| \begin{matrix} 3 \\ 13 \\ 1 \end{matrix}$$

328. Եթէ անվերածելի կոտորակի մը յայտաբարին նախնական արտադրողաց մէջ 2 և 5 թիւերէն մէկը, կամ երկուքն ալ գտնուելէն զատ ու բիշնական թիւեր ալ գտնուեին, նոյն կոտորակին համազօր տամնորդականը՝ խառն պարբերական կ'ըլլայ և պարբերութիւնը 2 և 5 թիւերէն շատ գտնուողին որբանութեանը չափ թուանշան ստորակետէն ետքը կըսկի :

$$\text{ինչպէս } \frac{5}{12} = 0,416 \cdot \text{ վասնզի} \quad 12 \Big| \begin{matrix} 2 \\ 6 \\ 3 \\ 1 \end{matrix}$$

$$\text{նոյնպէս } \frac{4}{75} = 0,053 \cdot \text{ վասնզի} \quad 75 \Big| \begin{matrix} 3 \\ 25 \\ 5 \\ 1 \end{matrix}$$

$$\text{վերջապէս } \frac{7}{50} = 0,23 \cdot \text{ վասնզի} \quad 30 \Big| \begin{matrix} 2 \\ 15 \\ 5 \\ 1 \end{matrix}$$

329. Երբ անպարզելի կոտորակի մը յայտաբարը նախնական թիւ մը ըլլայ (բաց ՚ի 2էն և 5էն), նոյն կոտորակին տամնորդականը պարզ պարբերական կ'ըլլայ և պարբերութեան թուանշանաց որբանու-

թիւնը՝ յայտաբարէն պակաս 1ին բաժանաբար ներէն մէկուն հաւասար կ'ըլլայ :

ինչպէս $\frac{1}{5} = 0,3 \cdot \text{ վասնզի } 3 - 1 = 2$, որպէս բաժանաբարներն են 1, 2 :

Նոյնպէս $\frac{5}{11} = 0,45 \cdot \text{ վասնզի } 11 - 1 = 10$, որպէս բաժանաբարներն են 1, 2, 5, 10 :

Վերջապէս $\frac{1}{17} = 0,0588235294117647 \cdot \text{ վասնզի } 17 - 1 = 16$, որպէս բաժանաբարներն են 1, 2, 4, 8, 16 :

ՀԱՅ ԱՐԱԿԱՆ

521. 522. Սովորական կոտորակներն ի՞նչպէս տամնորդական կոտորակացութեան մէջ կը վերածուին : 523. Անհուն տամնորդական կոտորակ ըսելով բակաց կը հասկցուի : 524. Ի՞նչ է պարբերութիւնը : 525. Անհուն տամնորդական մորդական կոտորակները քանի՞ տեսակ կ'ըլլան . ո՞ր տամնորդական նորդական կոտորակները պարբերական կը կըսկին եւ որո՞նք իտան կոտորակները պարզ պարբերական : 526. Սովորական կոտորակ մը տամնորդական կոտորակացութեան անոր համազօր տամնորդականին հունաւոր բակի վերածելն առաջ անոր համազօր տամնորդականին հունաւոր կամ անհուն ըլլալ կընա՞նք որո՞ւիլ . սովորական կոտորակի մը հունաւոր տամնորդականի վերածուիլն կանխաւ ի՞նչպէս կ'որոշուի : 527. Սովորական կոտորակի մը համազօր տամնորդականին որպարզ 528. Խառն պարբերական ըլլալ կանխաւ ի՞նչպէս կ'որոշուի : 529. Երբ անգարգը կոտորակի մը պարբերական ըլլալ ի՞նչպէս : 529. Երբ անգարգը կոտորակի մը պարբերական թիւ մը ըլլայ (բաց ՚ի 2էն և 5էն), նոյն յայտաբարը նախնական թիւ մը ըլլայ կոտորակին համազօր տամնորդականին պարբերութեան թուանշանաց որբանութիւնն որչափ կ'ըլլայ :

330. ԿՐԹՈՒԹԻՒՆ

ՀԵտեւեալ սովորական կոսորակիները տասնորդականաց վերածել:

- | | | | |
|--------------------------|-------------------------|-------------------------|---------------------------|
| 1). $\frac{5}{3}$: | 2). $\frac{202}{650}$: | 3). $\frac{5}{8}$: | 4). $\frac{11}{25}$: |
| 5). $\frac{15}{40}$: | 6). $\frac{54}{72}$: | 7). $\frac{257}{500}$: | 8). $\frac{1829}{2560}$: |
| 9). $\frac{45}{48}$: | 10). $\frac{49}{50}$: | 11). $\frac{19}{64}$: | 12). $\frac{27}{52}$: |
| 13). $\frac{5}{7}$: | 14). $\frac{8}{15}$: | 15). $\frac{11}{17}$: | 16). $\frac{12}{23}$: |
| 17). $\frac{41}{99}$: | 18). $\frac{5}{29}$: | 19). $\frac{2}{155}$: | 20). $\frac{15}{475}$: |
| 21). $\frac{547}{554}$: | 22). $\frac{5}{81}$: | 23). $\frac{18}{49}$: | 24). $\frac{75}{84}$: |

ՏԱՄՆՈՐԴԱԿԱՆՆԵՐԻ

ՍՈՎՈՐԱԿԱՆ ԿՈՏՈՐԱԿԱՅ ՎԵՐԱԾԵԼ

331. ԿԱՆՈՆ. Հունատօր տասնորդական մը սովորական կոսորակի վերածելու համար պէտք է.

Տասնորդական մասը համարիչ ընել՝ սովորակէտը ջնջելով եւ զօրութեամբ իմացուած յայտարարը յայսնի կերպով գրել, որով կաղմնւած սովորական կոսորակը՝ տասնորդականին ամբողջ մասին (եթէ ըլլայ) աջ կաղմը յարել:

ԻՆՉՊԵ՞Մ

					$\frac{25}{100} = \frac{1}{4}$
0,23ը	սովորական	կոսորակի	վերածելով	կըլլայ	$\frac{25}{100} = \frac{1}{4}$
0,025ը	"	"	"	"	$\frac{25}{1000} = \frac{1}{40}$
4,5ը	"	"	"	"	$4\frac{5}{10} = 4\frac{1}{2}$
43,857ը	"	"	"	"	$43\frac{857}{1000}$

332. ԳԻՏԵԼԻՑ Ա. Պարզ պարբերական մը սովորական կոսորակի վերածելու համար պէտք է.

Պարբերութիւնը համարիչ ընել և անոր յայտարար տալ պարբերութիւնն թուանշանաց որբանութեանը չափ 9 թուանշաններով կաղմնւած թիւը:

ԻՆՉՊԵ՞Մ

					$\frac{6}{9} = \frac{2}{3}$
0,6ը	սովորական	կոսորակի	վերածելով	կըլլայ	$\frac{45}{99} = \frac{5}{11}$
0,45ը	"	"	"	"	$\frac{414}{999} = \frac{46}{111}$
0,444ը	"	"	"	"	$\frac{1026}{9999} = \frac{114}{1111}$
0,230769ը	"	"	"	"	$\frac{250769}{99999} = \frac{5}{15}$

333. Ա.ՊԱՅՈՅՑ. Դիցուք թէ սովորակնւած ըլլայ 0,6 սովորականին համարո՞ւ սովորական կոտորակը զմնել:

Սովորական կոտորակը կ լնի թագրելով, կ'ունենանի Արդ և թէ նոյն սովորական կոտորակը կ լնի թագրելով, կ'ունենանի:

$$\text{Կ} = 0,6 \quad (1)$$

$$9\text{որ} 1\text{ըէ} 10\text{ով} \text{ըալմագանկենք}, \text{կը գանձենք}$$

$$10\text{Կ} = 6,6 \quad (2)$$

Ա. Հ. (2) հաւասարութենէն Եթէ (1)ը հանենք, կը մնայ

$$10\dot{q} = 6,6$$

$$\dot{q} = 0,6$$

$$9\dot{q} = 6$$

$$\text{Հետեւալար} \quad \dot{q} = \frac{6}{9} = \frac{2}{3}$$

Ուրեմն $0,6$ պարզ պարբերականին համազօր սովորական կոսորդական է գումար կակն է $\frac{6}{9}$, զոր պարզեցվ կը գտնենք $\frac{2}{3}$:

$$\text{Նշնպէս} \quad 0,45 = \frac{45}{99} = \frac{5}{11} :$$

Վասնզի Եթէ $\frac{45}{99}$ կամ $\frac{5}{11}$ սովորական կոսորակը կ Ենթադրենք,
կ'ունենանք

$$\dot{q} = 0,45 \quad (1)$$

Զոր Եթէ 100 ով բաղմապատկենք՝ կը գտնենք

$$100\dot{q} = 45,45 \quad (2)$$

Ա. Հ. (2) հաւասարութենէն Եթէ (1)ը հանենք, կը մնայ

$$100\dot{q} = 45,45$$

$$\dot{q} = 0,45$$

$$99\dot{q} = 45$$

$$\text{Հետեւալար} \quad \dot{q} = \frac{45}{99} = \frac{5}{11} (*)$$

(*) Վերոգրեալ օրինակաց մեջ բարձման մասցորդը հունաւորէ ըւ համար առաջնորդ 10ով և երկրորդը՝ 100ով բաղմապատկեցնիք, իրանցիք՝ ուրիշ թիւերով առ բաղմապատկել, ինչպէս առաջնորդ իրանցիք՝ ուրիշ թիւերով. սակայն գործողութեան դիւրութեանը համար այն թիւերով. սակայն գործողութեան դիւրութեանը համար ոչ է ընդհանրագէս տամնորդական թուանշանաց որբանութեան

334. Գիտելիք Բ. Խառն պարբերական մը սովորական կոսորակի վերածելու համար պէտք է.

Առաջարկեալ տամնորդականէն անսլարբեր թըւանշաններով կազմուած թիւը հանել, մնացորդին յայտարար տալ պարբերութեան թուանշանաց որբանութեան չափ թուանշաններով կազմուած թիւը և ասոր աջ կողմը անսլարբեր թուանշանաց որբանութեան չափ 0 շարել:

Ինչպէս

$$0,87\dot{e} \text{ սովորական կոսորակի վերածելով } \frac{87-8}{90} = \frac{79}{90} :$$

$$0,416\dot{e} \quad " \quad \frac{416-41}{960} = \frac{375}{900} = \frac{5}{12} :$$

$$0,006\dot{e} \quad " \quad \frac{6}{900} = \frac{1}{150} :$$

$$0,0123\dot{e} \quad " \quad \frac{123-12}{9000} = \frac{111}{9000} = \frac{37}{3000} :$$

$$0,5763\dot{e} \quad " \quad \frac{57631-576}{99000} = \frac{57055}{99000} = \frac{11411}{19800} :$$

$$0,932692307\dot{e} \quad " \quad \frac{932692307-932}{999999000} = \frac{932691575}{999999000} = \frac{97}{104} :$$

Ա.Պ.Յ.Յ. Դիցուք թէ առաջարկուած ըլլայ 0,87 խառն պարբերականին համազօր սովորական կոսորակը դանել. Այդ Եթէ նոյն սովորական կոսորակը կ Ենթադրենք, կ'ունենանք

$$\dot{q} = 0,87 \quad (1)$$

չափ 0 ունեցող հաւաքածոյ միութեամբ բաղմապատկել:

Ա. Հ. 4 · 7 · 13 · 16 · ... և 12 · 23 · 34 · 45 · ... թիւերը կանելու համար պէտք է.

Նախ առաջարկեալ անհուն տամնորդականը 10 կամ 100 կամ 1000

և այլն թուան բաղմապատկերով իրեն համազօր սովորական կոսորակը գայտարակին յայտարարին բաղմապատկանել. յետոց այս սովորական կոսորակին յայտարարին բաղմապատկանել. ամեն մէկ միութիւն առելցնել (Տ. 263, 557 հնդիր):

Զոր Եթէ 10 ովլ բազմապատկենք, կը գտնենք

$$10\text{կ} = 8,7 \quad (2)$$

Եւ 100 ովլ բազմապատկենք,

$$100\text{կ} = 87,7 \quad (3)$$

Այս (3) հաւասարութենէն Եթէ (2) Հանենք, կը մնայ

$$100\text{կ} = 87,7$$

$$\begin{array}{r} 10\text{կ} = 8,7 \\ 90\text{կ} = 87-8 \end{array}$$

$$\text{Հետեւաբար} \quad \text{կ} = \frac{87-8}{90} = \frac{79}{90} :$$

Ուրեմն 0,87 խառն սպարեբականին համազօր սովորական կոսոր-
բակն է $\frac{79}{90}$:

$$\text{Կցնուէն} \quad 0,57651 = \frac{57651-576}{99000} = \frac{57055}{99000} = \frac{11411}{19800} :$$

Վասնդի Եթէ $\frac{57055}{99000}$ կամ $\frac{11411}{19800}$ սովորական կոսորակը կ եւ-
թագրենք, կ'ունենանք

$$\text{կ} = 0,57631 \quad (1)$$

Զոր Եթէ 1000 ովլ բազմապատկենք, կը գտնենք

$$1000\text{կ} = 576,31 \quad (2)$$

Եւ 100000 ովլ բազմապատկենք,

$$100000\text{կ} = 57631,31 \quad (3)$$

Այս (3) հաւասարութենէն Եթէ (2) Հանենք, կը մնայ

$$100000\text{կ} = 57631,31$$

$$\frac{1000\text{կ}}{99000\text{կ}} = \frac{576,31}{57631-576}$$

$$\text{Հետեւաբար} \quad \text{կ} = \frac{57631-576}{99000} = \frac{57055}{99000} = \frac{11411}{19800} :$$

ՀԱՐՑԱՆԿԱՆ

551. Հունաւոր տասնորդականներն ի՞նչպէս սովորական կոսորա-
բաց կը վերածուին: 552. Պարզ պարբերականներն ի՞նչպէս սովորա-
կան կոսորակաց կը վերածուին: 554. Խառն պարբերականներն ի՞նչ-
պէս սովորական կոսորակաց կը վերածուին:

335. ԿՐԹՈՒԹԻՒՆՔ

ՀԵՄԵԼԵՎԱԼ տասնորդականները սովորական կո-
տորակաց վերածել:

- | | | |
|-----------------|-------------------|-----------------|
| 1). 0,3 : | 2). 0,45 : | 3). 3,26 : |
| 4). 48,739 : | 5). 6,7432 : | 6). 0,00038 : |
| 7). 0,23456 : | 8). 0,14 : | 9). 0,27 : |
| 10). 0,16891 : | 11). 0,318 : | 12). 0,126 : |
| 13). 0,1590 : | 14). 4,0126 : | 15). 9,57631 : |
| 16). 4,37 : | 17). 0,023 : | 18). 0,1567 : |
| 19). 4,345 : | 20). 8,8 : | 21). 0,333 : |
| 22). 0,0126 : | 23). 0,0126 : | 24). 0,0126 : |
| 25). 0,009 : | 26). 0,9 : | 27). 0,99 : |
| 28). 0,142857 : | 29). 0,14285714 : | 30). 5,054305 : |

336. ՏԱՄՆՈՐԴԱԿԱՆԱՑ

ԶՈՐՍ ԳՈՐԾՈՂՈՒԹԵԱՆՑ ՎՐԱՅ

ԶԱՆԱԶԱՆ ԽԵԴԻՐՆԵՐ

1. Գործավար մը իւր հինգ գործաւորաց առաջնոյն 374,35 զուրուշ առաւ, երկրորդին՝ 126,25 զուրուշ, երրորդին՝ 213,50 զուրուշ չորրորդին՝ 87 զուրուշ և հինգերորդին՝ 146,75 զուրուշ։ Որչափ մնաց իւր գովլը, գիտնալով որ այս վճարումներէն առաջ 1000 զուրուշ ունէր։

2. Առաջին անգամ 27,75 զուրուշ ծախաեցի, երկրորդ անգամ 92 $\frac{1}{2}$ զուրուշ և քովլս մնաց 38 $\frac{5}{8}$ զուրուշին 17 պարկ ոսպ գնենիք, ստակնիս կ'աւելէ նայ թէ կը պակախ և որչափ։

Լուծումն

Այս խնդրոյն մէջ, ինչպէս կ'երեւի, թէ սովորական և թէ տառնորդական կոտորակներ կան, այս և ասոր նման խնդիրները լուծենութափ կոտորակներ կան, այս և ասոր նման խնդիրները լուծենութափ կոտորակները սովորական կոտորակաց վերածել և կամ սովորականները սովորականաց եւ յետոյ գործողութիւնը կատարել։ Կանները՝ տառնորդականաց մէջ սովորականները սովորականաց վերածել և լսու այնմ գործողութիւնը կատարելով կ'ունենանք բածելով և լսու այնմ գործողութիւնը կատարելով կ'ունենանք

$$27,75 + 92 \frac{1}{2} + 38 \frac{5}{8} = 27,75 + 92,5 + 38,375 = 158,625$$

Պատ. 158,625 զուրուշ կամ 158 զուրուշ 25 փարա ունէր։

3. Կուղենիք 175,20 զուրուշը 44 անձանց մէջ այնպիսի կերպով բաժնել, որ 27 հոգին 3,75 ական զուրուշ ստանան, մնացեալներուն իւրաքանչիւրն որչափ պիտի ստանայ։

4. Երեք տեսակ գինի ունինք, ընդ ամենը 680,56 օգգա, որոց բովանդակ արժեքն է 2745,75 զուրուշ առաջին տեսակը 227 $\frac{6}{25}$ օգգա և կ'արժէ 800,47 զուրուշ, իսկ երկրորդը՝ 223,15 օգգա և կ'արժէ 741 $\frac{5}{8}$ զուրուշ։ գանել երրորդ տեսակին քանակութիւնն ու արժեքը։

5. Եթէ 39 արշն կերպասին $\frac{1}{4}$ ը 141,75 ֆրանք արժէ։ արշնը քանիի՞ կ'ուգայ։

6. 1250,5 զուրուշ ունինք, եթէ պարկը 75,25 զուրուշէն 17 պարկ ոսպ գնենիք, ստակնիս կ'աւելէ նայ թէ կը պակախ և որչափ։

7. Վաճառական մը 146 ֆրանքով մնառուկ մը շաբար գնեց եւ տեղափոխութեան համար աւ 9,40 ֆր. վճարեց։ Ընդ ամենը 10,60 ֆր. շահելու համար 1 օգգա շաբարը քանիի՞ ծախելուն է, գիտնալով որ լեցուն մնառուկը 112 $\frac{9}{250}$ օգգա կը կը և գատարկ եղած ատեն՝ 6 $\frac{2}{25}$ օգգա։

8. Երեք հոգի իրենց մէջ գումար մը բաժնեցին, առաջինը նոյն գումարին 0,47ն առաւ, երկրորդը՝ 0,28ը և երրորդը՝ մնացածը, որ է 169,65 զուրուշ գանել բաժնուած գումարը եւ իւրաքանչիւրին բաժինը։

9. 114 օգգա պարունակութեամբ տակառ մը գինի առինք 427,5 զուրուշն և 39,375 զուրուշալ տուբը և փոխադրութեան համար վճարեցինք։ Կ'ուղենիք այս գինին իւրաքանչիւրը 0,75 օգգա պարունակութեամբ շնչերու մէջ լեցնել։ որչափ շնչ պէտք է

Եւ շիշմը գինին քանիթ՝ կ'ուգայ , գիտնալով որ 100 խիցը 7,875 զուրուշ կ'արժէ և 1 դատարկ շիշը 55 փարա :

10. Կ'ուզենք 6,42 արշն երկայնութեամբ և 5,76 արշն լայնութեամբ պաստառ մը՝ արշնը 3,9375 զուրուշնոց 0,57 արշն լայնութիւն ունեցող կտաւով կրկնել քանի զուրուշի կտաւ պէտք է :

11. Ծրար մը կտաւին նախ 0,3ը , յետոյ 0,25ը և վերջապէս 0,15ն առինք և մնաց 14,40 մէդր : Արդ՝ կը պահանջուի այս ծրարին երկայնութիւնն ու արժէքը , գիտնալով որ 1 մէդրը 1,35 ֆրանք կ'արժէ :

12. Տարաղագործ մը 172,38 մէդր երկայնութիւն ունեցող կերպասէ ծրար մը 180,93 ֆր .ի ծախելով 24,96 ֆր . շահեցաւ . կը պահանջուի 1° գործածուած գերձանին արժէքը , 2° իւրաքանչիւր մէդրի ծախուած գինը , գիտնալով որ մէդրի մը գործող չէքը 0,15 ֆրանք է :

13. Ո՞չչափ ստակ պէտք է 3,56 հաղարամէդր երկայնութիւն և 7,4 մէդր լայնութիւն ունեցող ձանապարհ մը խճաքարով ծածկելու համար , գիտնալով որ այս ծածքին թանձրութիւնը 0,33 մէդր է և խճաքարին խոր . մէդրը 2,75 ֆրանք կ'արժէ :

14. Աման մը ունինք , որ օղիէ և թորեալ ջրե բաղկացեալ 7,5 օգգա խառնուրդ չը պարունակէ : Այս ամանին մէջ լցուած օղւոյն կշնոն ո՞չչափ է , գիտնալով որ այս խառնուրդին մէջ գտնուած օղին՝ ջրոյն 4,23 անգամն է և օղին հաւասարածաւալ զուտ ջրոյ կշոյն $\frac{19}{30}$ ին չափ կը կշռէ :

15. 259 հատ 20 ֆրանքնոյն երու կշոն ո՞չչափ է , գիտնալով որ մէկ 20 ֆրանքնոյը 6,4516 կրամ կը կշռէ :

16. Արշնը 54,8125 զուրուշնոց քանի արշն չուխան՝ արշնը 78,375 զուրուշնոց 27,4 արշն թաւիչն արժէքը կ'ունենայ :

17. Արմենակ ժամը 9^o 20 վայրկեան անցած մեկ նեցաւ 11 հաղարամէդր հեռաւորութեամբ քաղաք մը երթալու համար և ժամը 6 հաղարամէդր կը քալէր : Գուրգէն անոր համեմիլ և հետն ընկերանալ ուզելով քառորդէ մը յետոյ մեկնեցաւ մի-նոյն տեղէն և միւնացն ձանապարհէն , և սկսաւ ժամը 8,5 հաղարամէդր քալէր : Ժամը քանիին պիտի համենի Արմենակին և ո՞չչափ տեղ ընկերութեամբ պիտօնի ձանապարհորդէն :

18. Մէդրական դրութենեն առաջ ֆրանսիոյ երկայնութեան միութիւնն էր դուալ , որ 1,949036 մէդր կ'արժէ : Արդ՝ կը պահանջուի 1° 1 քառ . դուալին 0,0001 քառ . մէդր մօտ արժէքը , 2° 1 իոր . դուալին 0,01 խոր . մէդր մօտ արժէքը :

19. Զուգահեռոտնի ձեւով քար մը ունինք , որ յաւալինէ 5,638945679 խոր . զիրա , լայնութիւնը 2,541007 զիրա և հաստութիւնը 0,79473245 զիրա : Գտնել այս քարին 1° յատակին 0,0001 քառ . զիրա մօտ մակերեւոյթը . 2° 0,001 զիրա մօտ երկայնութիւնը :

20. Հաւասար պարունակութեամբ երկու աւազան ունինք . առաջինը 24,3456 զիրա երկայնութիւն , 17,567 զիրա լայնութիւն և 1,4367 զիրա

խորութիւն ունի . խակ երկրորդը՝ 28,734105 զիրա
երկայնութիւն և 1,5104 զիրա խորութիւն . որ
չափ է 0,0001 զիրա մօտ լայնութիւնը :

21. 31,4 մէդր երկայնութեամբ և 23,73 մէդր
լայնութեամբ ուղղանկիւն գետին մը 2,15 մէդր
բարձրութիւն և 0,35 մէդր հաստութիւն ունեցող
որմով պատեցինք՝ խար . մէդրը 8,57 ֆրանքէն :
Սոյն պատին համար որբան ծախք եղաւ , գիտնա
լով որ այս պատը գետին մակերեւութիւն վրայ
հիմուած է :

22. 0 ջերմաստիճանի մէջ 0,456758 մէդր եր-
կայնութիւն ունեցող պղնձեայ գաւաղան մը 135
ջերմաստիճանի մէջ որչափ երկայնութիւն կ'ու-
նենայ , գիտնալով որ պղնձի ծաւալման կրկող
0,0000172240 է , այսինքն թէ պղնձեայ գաւաղան
մը 0° էն սկսեալ հարիւրամասնեային ամէն մէկ
ջերմաստիճանին համար իւր երկայնութեան
0,0000172240ին չափ կը ծաւալի :

23. Գոխադարձաբար 142°ի մէջ 0,748 մէդր եր-
կայնութիւն ունեցող պղնձեայ գաւաղան մը՝ 0°ի
մէջ որչափ երկայնութիւն կ'ունենայ :

24. Ենթագրելով որ երկաթուղւոյ մը գիծերը
0°ի մէջ 4,5 մէդր երկայնութիւն ունեցող երկա-
թեայ գաւաղաններէ կտղմուած ըլլան . երկու ան-
ընդմիջական գաւաղանաց մէջ որչափ միջոց պէտք
է թողուլ , որպէս զի 85°ի մէջ ճշդիւ զիրար շաշ-
փեն , գիտնալով որ երկաթի ծաւալման կրկնողն է
0,0000123504 :

25. Հետեւեալ 19,5462537625..., 6,26473652...,

և 0,3472653 թուոց առաջնն երկրորդով բաժնեւ
և ելած քանորդն ալ երկրորդով անանկ որ երկրորդ
քանորդը 0,01 մօտ ըլլայ :

26. Շրջանակի մը երկայնութիւնը կը գտնուի
իւր տրամագիծը 3,14159265358 . . . անփոփոխ
թուով բազմապատկելով : Բայս այսմ գտնել շրջա-
նակի մը առ պակաս 0,00001 մէդր մօտ երկայնու-
թիւնը , գիտնալով որ շառաւիզը , կամ որ նոյնն է
արամագծին կէսը 6,43627345 մէդր է :

37. Գտնել 12,548 զիրա երկայնութիւն ունե-
ցող շրջանակի մը առ պակաս 0,0001 զիրա մօտ
շառաւիզը :

28. Գտնել երկրի առ պակաս 1 հազարամէդր
մօտ շառաւիզը , գիտնալով որ բեւեւին հասա-
րակածէն ունեցած հեռաւորութիւնը 10000000
մէդր է :

29. Գտնել միևնոյն շառաւիզին 100 դուազ
մօտը , գիտնալով որ բեւեւին հասարակածէն
ունեցած հեռաւորութիւնը 5130743 դուազ
կ'արգէ :

30. $\frac{317}{800}, \frac{159}{160}, \frac{545}{2500}$ կոտորակները տասնորդա-
կանաց վերածել , գործողութենէն առաջ որոշելով
թէ՝ կրկնաց ճշդիւ տասնորդականաց վերածութիւ-
նել ըսել թէ՝ քանի տասնորդական թուանշան պի-
տի ունենան :

31. $\frac{27}{539}, \frac{856}{1525}, \frac{750}{2520}, \frac{1217}{15068}$ կոտորակները տաս-
նորդականաց վերածել , գործողութենէն առաջ
նորդականաց վերածել , գործողութենէն առաջ
համար տասնորդականները հու-


նաւոր են թէ՝ անհուն, և թէ՝ պարզ պարբերական կըլլամն թէ՝ խառն, և այս վերջին պարագաւայրս մէջ՝ քանի անպարբեր թուանշն կ'ունեան:

32. Հետեւեալ տասնորդականները սովորական կոստրակաց վերածել և արդիւնքները պարզել.

0,216, 9,35, 0,534534534..., 5,036036036...,
0,1363636..., 8,54273273273....

ՎԵՐ

ԵՐԿՐՈՐԴ ՀԱՏՈՐՈՅ



ՑԱՆԿ ՆԻՒԹՈՅ

ԿՈՏՈՐԱԿ

ԵՐԵՄ

Սովորական ԿՈՏՈՐԱԿԻ	7
Նախագիտելիք	14
Կրթութիւնք	17
Յատկութիւնք սովորական կոստրակաց	22
Կրթութիւնք	24
Պարզումն կոստրակաց	28
Կրթութիւնք	29
Կոստրակները հասարակ յայտարարի վերածել	31
Փոքրագոյն հասարակ յայտարար	33
Կրթութիւնք	
ՀԱՇԻՒ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԿՈՏՈՐԱԿԱՅ	34
Յաւելումն	37-38
Կրթութիւնք և խնդիրք	40
Բարձումն	42-43
Կրթութիւնք և խնդիրք	45
Բաղմասատկութիւն	49-50
Կրթութիւնք և խնդիրք	51
Բաժանումն	54
Կրթութիւնք և խնդիրք	
Սովորական կոստրակաց չորս գործողութեանց վրայ խնդիրներ	56

	ՆՐԵԼ
ՏԱՐԱԾՈՂԱԿԱՆ ԿՈՏՈՐԱԿ	
Դախագիտելը	78
Կրթութիւնը	8
ՀՅՈՒԽԻ ՏԱՐԱԾՈՂԱԿԱՆԱՑ	
Յաւելումն	89
Կրթութիւնը և խնդիրը	90—91
Բարձումն	93
Կրթութիւնը և խնդիրը	95
Բազմապատկութիւն	97
Կրթութիւնը և խնդիրը	99—100
Բաժանումն	102
Կրթութիւնը և խնդիրը	112—113
ՀԱՄԱՊՈՍ ԲԱՅԼԱՊԱԹԿՈՒԹԻՒՆ ՄԱՍՆՈՐ	
Դախանաց	115
Կրթութիւնը	130
Համապօտ բաժանումն տասնորդականաց . .	131
Կրթութիւնը	149
ՍՊՈՐԱԿԱՆ ԿՈՄՈՐԱԿՆԵՐԸ ՄԱՍՆՈՐԴԱԿԱՆ	
Կոմորակաց վերածել	150
Կրթութիւնը	157
ՏԱՍՆՈՐԴԱԿԱՆՆԵՐԸ ՍՊՈՐԱԿԱՆ ԿՈՄՈՐԱ	
Կաց վերածել	158
Կրթութիւնը	163
ՏԱՍՆՈՐԴԱԿԱՆԱԿԱՅ ՃՈՐ ԳՈՐԾՈՂՈՒԹԵԱՆՑ ՎՐԱՅ	
Ղանաղան խնդիրներ	164

1093

2013

ՀՀ Ազգային գրադարան



NL0065190

ՀՀ Ազգային գրադարան



NL0065189

